



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

(575)
n - 99

454

Hippocampus

U.P. - 4949-X

125-Ann.

Qn - 94

Գ Ա Ս Ա Գ Ի Ր Բ Ք

ԳԵՂԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

4

ՀԵՏԵՒՈՂՈՒԹԵԱՄԲԼԱՒԱԳՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԱՑ ԸՆՏՐՈՂ ԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

१८८

ՆԱՀԱԳԵՏ ՊԵԿՍԻՆԵԱՆ

P U U S A h

ՓՄ ԻՍՊՈԳԱՅՑՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՈՅԵՎԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Ի ԿԱՑՍԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՐԱՆԻ Կ. ՊՈԼԱՅ

1004

ՄԵԾ, ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿՐԻՍՏԵԱՆԻ

Եռ վաճառելի ի նպաստ Արարատեան, Դայրոցա-
սիրաց-Արևելեան և Կիլիկիան Բակերովով ենց

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ԳԱՎԱՅԵԱՆ

1879

ԱՐԴԻՍԻՆԵԱՆ

(9261)

Տասնուեօթն ալ գալուն չ'էին որ անցեր էին
վրայէս . Էր որ իմ Ապրիլներս Նոյեմբերի օրերուն
չափ տխուր եղած էին . . . :

Այլ պահն է այն կենաց՝ ուր թիթեռանց չափ
խայտան ու թուչըտին շուրջ ըզ մարդով յուսոյ թե-
թուք ու մեր առաջին քայլերուն կարծես թէ ժըպ-
աին աստղունք երկնից :

Բուն առաջին քայլն է անի ի կեանս :

Մնացէք բարով անմեղութեան դուք հաճոյք-
ներ , երջանիկն այն տղիառութիւն , մայրենի ծոցն
ու հայրենի տուն , մնացէք դուք բարով . մնացէք
բարով ծաղկունք ու թուչունք որ միայն ըզմայլէ-
իք ըզ մեր անուրջներ : Մտնանք անտառին մէջ
թուխաթոյր վարսօք , ուր լոյսն երթալով անլու-
սի , ուր ստուերն երթալով ստուարանայ , ուր
զովս ու հով տիրեն վայրկեան մը և ապա երթալով
տապանայ ու խրթնանայ ուղին . մտնանք ի խորս
սիրուն ու սոսկալի պատրանաց :

Մինչև այս քայլը բնազգով սիրէ ու յիշօղու-
թեամբ ուսանի պատանին : Ժամ է որ միսի ի
ծառն զիտութեան բարւոյ և չարի :

Այս ժամին մէջ պատահեցաւ ինձի ծանօթա-
նալ Առուսինեանին :

Նոր կուգար Բարիղէն . հազիւ մէկ երկու տա-



բի առաջ։ Հոն հանդիսատես էր եղած ու զրեթէ խառնուած 1848ի յեղափոխութեան որ այնքան ցնցում պատճառեց միտքերու, ընդհանուր քուէ-արկութիւնը հիմնեց, Սահմանադրութեան գաղա-փարը տարածեց, Ազգայնութեանց ոգւոյն ձայն տուաւ և ընկերական խնդիրն յուղեց. չունեցաւ ինչ վայրենի, մի եղաւ իր սկզբանը մէջ ներօղա-մըտութեամբ, վեհանձնութեամբ ու սիրով առ մարդկութիւնն : Բանաստեղծ մը կը նախագահէր այս յեղափոխութեան, բանաստեղծ մը զոր կը մաշէր ձանձրութիւնը, տասնուիններորդ դարուն այն համաճարակ հիւանդութիւնը, որուն համար պիտոյք մ'եղած էր այս յեղափոխութիւնը և որ անկէ ետև հրաժարեալ ապրեցաւ աշխարհէ ու կեանքէ. բանաստեղծ մը, աւաղ, որ և այնքան պիտի ներգործէր իմ կեանքիս վրա ալ, որն որ մի և նոյն սխալները ու մի և նոյն թշուառութիւն-ները պիտի ունենայ եղեր մինչև նաև յետինն ալ անոնց, առանց և աչ նշոյլ մ'ունենալու իր փայ-լին — փայլ ու փառք, ո գիտէ, սնոտիք և ունայ-նութիւնք անոնք ալ :

Նիկոլոս Պալեան՝ ուրիշ զաւակ մըն էր 48ի յեղափոխութեան : 48 էն առաջ գարձած էր ի Պոլսի Բարիկէն, ուր ներկայ գտնուած էր մատե-նագրական մեծ շարժումին որ 1830ին ծնունդ առած փառաւորապէս կը շարունակէր մինչև իր օրերը . քերթողը, իմաստասէրք, պատմաբանք, պերճամիոսք կը զիրարէին ու մին քան ըդ միւսը

կը գերազանցէին . հանճարներու համաստեղու-թիւն մը պայծառ երկնի մը վրա, ահա այս էր կուի-ֆիլիքի թագաւորութիւնը : Այն թագաւո-րութեան օրով թիէու ու կիզօ իրենց անմահ գոր-ծերը կը հրատարակէին . մին յեղափոխութիւնը ու միւսը քաղաքակրթութիւնը կը պատմէր . սա հոծ ու իշխանական ոճով, իսկ նա այն վճիտ լեզ-ուով ու զարմանալի կարգաբանութեամբ որ կար-ծես կապտեր էր եղելութեանց խորհրդաւոր թե-լլ և ամենէն կնճռոտ խնդրոց վերջին վերլուծու-թեամբ գտանելի ձեւն ու բառը՝ որով ընթերցօ-ղին անվարժ ու անուս միտքն անգամ կը թա-փանցէր ի խորս խնդրոյն . քանի անգամ անկէ ի վեր սոյն ոճին առջև սքանչացեալ մնացեր ենք, մանաւանդ իր ատենաբանութիւնները կարգալով և նոյն իսկ իր վերջին տարիններուն մէջ իր խօ-սակցութիւնները լսելով, խօսակցութիւնը որոնց-մէ սոյն տողերս գրօղը երբ գուրս կելնէր՝ գեռ-իր հմայիցը ներքեւ զմայլեալ կը գտնէր զանձն այլ եւս մէկ քանի ժամ : Այն օրերուն կը փայ-լին իմաստասիրութեան մէջ ժուֆրօս և Քու-զէն, Քուզէն՝ որ կ'արձանացնէր ի բարբառն իւր սկրալի զբնարօղական վարդապետութիւնս՝ որ այնքան եռանգագին գտան ընդունելութիւն և որ այնքան շուտ մոռցուեցան : Այն թագաւո-րութեան օրով կ'ընծայէր աշխարհէի իր անմահ տաղերը կամարթին, տաղը լի կանացի զգա-յականնութեամբ և երբեմն առնացի բարբառով, լի գաշնակութեամբ և է զի լի կորովավ։ Վ. Հիւ-կօ զրական յեղափոխութիւնը կը յարուցանէր

և անոնց որ յանուն Քօռնէյլի ու Ռտասինի սըրբապղծութիւն կը համարէին իր նոր դրութիւնը , քերթօղին աղատութիւնը , ի պատասխանի մէյմէկ հրաշակերտ կը նետէր առջեւնին որ ըզ Քօռնէյլ ու Ռտասին կ'արժէին : Այն օրերուն կը գրէր նաև ու կը նկարէր աղօտափայլ լուսով սիրոյ ամեն տեսակները աւաղելին Միւսէ՝ որոյ հոգին չը կրցին նուաստացնել ապականութիւնք և որ մեծ պիտի մնայ նաև իր անսուրբ բանաստեղծութեանցը մէջ . մինչդեռ երգն ի բերան երթար գար և ուր որ երթար զուարթութիւն ածէր , որ ըզ հայրենեաց փառքն ու սիրանոյշին տարփանքն երգէր , Պէռմնմէ : Եւ քաղաքական ամպիոնին վրայէն զաշխարհ թնդացնէին իրենց խօսքերով Ռոյէ-Քօլառ, Պոյոյլ, Շաթօպոիան՝ առաջին կայսրութեան մհծն այն տարագիրը որ արձակ ոճով աստուածոց լեզուն խօսեցաւ , նոյն ինքն Լամառթին , Թիէռ , Կիդօ , և որ ըզ բարձրաթոիչն պերճախօսութիւն կերպարանէր որչափ ի բարբառ՝ նոյնչափ և յանձն ու ի ձեւ ու ի ձայն անդելին Պէռիէ . և գասախօսութեան բեմին վրայէն որոտային և հարուածէին ըզ կեղծաւորն կրօնաւորութիւն և անցեալ գարուց գաղտնիքը պարզէին գողդոջուն ու թթթոռուն երիտասարդութեան խոնեալ ի սրահին , անբաժանելիքն անուամբ և որ չը բաժնուեցան սրտով , Միշէ և Քինէ : Միշէլ , այլ պատմազիր և այլ ոճով քան ըզ թիէռ ԶԳի յեղափոխութեան և ընդհանուր ֆրանսայի պատմութեան , պատմելով ու նկարագրելով նաև իր յատուկ ոճով , իբրև թէ պէտք

ունենային սոքա աւելի զմայլմանց , ինչ որ զըգուի ու ճլուըտայ , կինն ու թռչուն . Քինէ՝ բանաստեղծն այն իմաստասէր և որ մին այն մատենագրաց որ ձեռն տուին կարկառել Գերմանական ու Գաղղիական դպրութեանց , զմէ նաև չը կրցան ձեռն տալ կարկառել երկու մեծ ազգաց : Ահա այս և այսպիսիք էին այն հանճարք բաղմաբեղուն որ **Ա8ի** սերունդը պատրաստեցին :

Ասոնցմէ վերջնոյն , Քինէի , կը դաւանէր զինքն աշակերտ Նիկողոս Պալեան : Ինքն իսկ էր աւիւն և յափշտակութիւն , մինչդեռ Ռուսինեան անխըսով խորհրդածութիւնն էր . յ'որ անքթիթ աչօք նայէր մին , խանդավառ արձակէր միւսն ականողիս . մին ձեւին յարեալ մանաւանդ՝ միւսը հոգւոյն :

Միոյն համար իրականութիւնը միայն կար , և ինչ որ թուաբանական ձեւի մը չէր կընար վերածիլ կամ երկրաշափական զիծերու ճշդութիւնն ունենալ սխալ էր . գեղեցկութիւնը համաշափութեան մէջ կը բնտուէր և ուղղութիւնը կանոնաւորութեան մէջ : Միւսը՝ իրականութենէն վեր ճշմարտութիւնը կը բնտուէր , համաշափութենէն գուրս համաձայնութիւնը ու կանոնէն դուրս արդարութիւնը , և բնական հետեւութեամբ , այս աշխարհէն գուրս աշխարհ , այս կեանքէն գուրս կեանք և այս էակներէն գուրս էակ : Մին անսայթաք ընթանար զիծերով շըրջապատեալ , միւսը խոյանար՝ տատանեալ ի փոթորկաց և ի շան-

թիցն հարուածեալ՝ երեւակայութեան բացած ըստ-
փիւռներուն մէջ . . . այլ բազում այն էր որ թե-
ւերն ածելով կ'իշնար գտնել իր բարեկամն ու
պատմել իր տեսածները որ տեսիլներ էին ու ըզ-
գացածներն ուր ազդեցութիւնք էին . և է զի բա-
րեկամն այլ յափշտակեալ վերանար բարեկամին
թեւերով և այսպէս զիրար գտնէին ու ի միասին
աշխատէին մին իմաստուն ու միւսն ալ զրեա թէ
մարդարէ , մի և եթ ունենալով նպատակ-բարին :

**Բարին ԱՏԻ սկզբանց գործադրութիւնն էր ի-
րենց համար , և զմր կրնային ընտրել իրենց դոր-
ծօղութեան վզնան քան թէ իրենց ազդը : Ընդու-
նայն ճնի մարդ ճողոսլըիլ ազդին ազդեցութե-
նէն . նա միշտ բուռն կը խօսի ի մեղ . ընդունայն
երբ յերիտասարդութեան անդ հաստակին իր մը-
տածութեանց հորիզոնն ընդլայնելով անձուկ գրտ-
նէ ազդին սահմանը և անդը բան զազդութիւն
մարդկութիւնը իրեն սիրոյն նպատակ ընել ուղէ ,
մարդկութիւնը անձուն մը կը բնտուէ որով կոչէ
ըզնա . ընդունայն նաև երբ յանցանել ժամա-
նակաց ամեն բանի վրա խորհրդածելով ամեն
բանի խորը ունայնութիւն գտնէ , բան մը որ գեռ-
կանգուն կը մնայ յուսոցն ու ըզնիցն աւերակացը
վրա , այն դարձեալ ազդութեան զգացումն է :**

**Այս զգացումը մարդուս բնականագոյն ու զօ-
րաւորագոյն զգացմանցը կը պատասխանէ . ինչ
որ մարդ սէր ու մեծարանք կը գրայ իր հօրն ու
մօրը համար , կարեկցութիւն ու արդահատանք**

իր համարիւն եղբարցը համար , և անհուն գո-
րով ու խանդաղատանք իր զաւակացը համար ,
այս ամենը կը բովանդակին ու կը համառօտին
Ազգին սիրոյն մէջ :

Եւ ազդը՝ առաջին բառն էր զոր արտասանե-
ցին Պալեան ու Ռուսինեան , երբ միացան սոյն
տողերս գրօղին հետ :

**Այն օրերուն՝ Ազգը վարչութեան պէս բան մը
ունէր , լեզուի պէս բան մը , ու դպրոցի պէս բան
մը : Սորա ձեռն արկին կերպարաննել այս երեք
բաները որ երեք էական պայմաններն են ազգա-
յին յառաջդիմութեան : Այս ձեռնարկութենէն
ծնան Սահմանադրութիւնը , Ուղղախօսութիւնը
և **1854ի Ռազմական խորհուրդը** : Ոչինչ աւելի
երկունք , տքնութիւն և զոհութիւն պատճա-
ռած է իր հեղինակաց բան Սահմանադրութիւնը :
Երբ այնքան տարիներէ ետքը մտքովս կը յածից
այն ժամանակներուն մէջ ուր լաւ պատերազմը
պատերազմնեցնք , լուսոյ խաւարի դէմ , ժողո-
վրդականութեան ամիրայութեան դէմ և սահ-
մանազրութեան եկեղեցական ու աշխարհական
իշխանութեանց դէմ , երբ աշքիս առջև կը բե-
րեմ այնքան խոչընդուները , այնքան սպառնա-
լիքները , այնքան ահուդողը , այնքան վատանգը ,
որոնց մէջէն անցանք , երբ կը լիշեմ վասաներն
ալ զոր ըրինք և անոնց ներգործութիւնը զոր կը-
րեցինք առ յապայն , զարմանքը կը պատէ զիս
ու կըսեմ . « ի՞նչ վէհ է երիտասարդութիւնը » :**

Եւ արդարեւ երիտասարդը կը նմանի այն մարզուն որուն առջև կը պարզի հեռուէն առաւտուու հորիզոն մը որ կամաց կամաց մառախուղներէն զատվելով որոշվելով ծիածաւալ կը տարածի պայծառ ու լուսաւոր կապոյտի մը մէջ . այս հասակին մէջ որչափ պէտք է սիրէ մարդ ըզ կեանքը ու ինչ որ կենաց կը վերաբերի , և ընդ հակառակ որչափ աւելի քան այլ հասակի մէջ անձնութաց ու անշահախնդիր է նա :

Ոչ ամեն չանք ու զոհօղութիւն միօրինակ պըսակին արդիւնքով , ու երբեմն զանկարելին փորձելը՝ օր մը զայն կարելի ընելու միջոցն է : Իսկ Սահմանադրութեան համար եղած չանքերը լիովին պսակեցան :

Եւ այսօր **20** տարիէ որ Սահմանադրութիւնը ազգային օրէնք է :

Երկինք չը ներեցին Նիկողոս Պալեանին որ Սահմանադրութեան պաշտօնապէս հաստատութիւնն ու գործադրութիւնը տեսնէ . Աստուած իր արեւը չը պահեց երկար ժամանակ և ն գիտէ որ աւելի լուսաւոր և ոչ խանձօղ արեւու կոչեց ըդ նա : Իսկ Ռուսինեան երկար տարիներով տեսաւ ու գտնուեցաւ երեսփոխանական ժողովին մէջ ու իր վերջին օրերուն նաև այն միիթարութիւնը ունեցաւ որ սոյն ժողովին , որ հոգին է Սահմանադրութեան , Ներքին կանոնադրութիւնն ալ ինք խմբագրեց :

Ուրիշ մարդիկ վեր ելան այն օրերէն ի վեր աղ-

զին մէջ . աւելի գործքի ու խօսքի մարզիկ . ոմանք **1854** ի Ուահական խորհուրդին արդիւնքներն են , այն Ուահական խորհուրդին որուն ամենէն մեծ արդիւնքն այն եղաւ որ ազգային ընդհանուր դաստիարակութեան պէտքը առաջին անդամ վկայեց ու հաստատեց : Միւս կողմէն կայտառ երիտասարդութիւն մը որ **10** տարիէ ի վեր ազգային վարժարաններէ դուրս կը հեղու , լի զգացմամբ , լի խանդով և երբեմն լի իմաստով , ամեն բանի ձեռնարկօղ այլ և ոչ բոլորովին անլրսող փորձառութեան խրատներուն , ազգային ընկերութիւնները կ'ողողէ և յոյս կուտայ որ օր մը նորանոր քայլեր ընել տայ Ազգին :

Այս աղնիւ երիտասարդութեան թերեւս ամենէն հանճարաւոր մասն է որ կը շարունակէ լեզուի ինքրոյն մէջ վարպետին աւանդութիւնը և Ուղղախօսութեան բայցած ճամբէն քայլելով աւելի նորոգիչ կը հանդիսանայ քան ըդ նորոգողն իսկ : Եւ արդ այս երիտասարդութեան առջև որ աւիւն ունի և որ արդէն անուն մ'ունի ազգային զրականութեան մէջ , կուզեմ խօսիլ Ռուսինեանին այն առանձին յատկութեանը վրա որ ամեն բանի մէջ և մանաւանդ լեզուի խնդրոյն մէջ զինքը նորոգօղութեան կը մղէր :

Ռուսինեան քիչ կարդացեր շատ խորհրդածեր էր . ընդհանուր սկզբունքներ ունէր , որոնց յարեալ էր ինչպէս կը յարի մարդ իր հաւատքին : Իր միտքը ընդունակ էր միայն բացարձակն ըմբռոնելու . զամենայն խնդիր ինքնուրոյն կը նըկատէր , առանց ուշ դնելու յարակից խնդրոց

Հետ ունեցած առընչութեանը : Արդ՝ ինչ որ կայ
ի բարոյական կարգի՝ ոչ ինքնուրոյն կայ կամ
բացարձակ և անկախ կերպով, այլ համագոյա-
կից ու յարաբերական բնութեամբ : Այս յարա-
բերութիւնք և անոնց աղղեցութիւնն անխուսա-
փելի է : Ուուսինեան շ'էր կրնար հասկնալ որ բա-
նաւորութեան ուղածին պէս չը կարենայ ձեւա-
կերպիլ ամեն բան և կարելի չըլլայ՝ ինչ որ խառն
է զայն պարզութեան վերածել : Եւ այս թերեւս
իր մաքին մէկ գեղեցիկ պատրանքը կրնար հա-
մարգիլ, եթէ միանգամայն անձնական բան մը
իյայտ չ'ածէր իր բնութեանը մէջ :

Եւ արդարեւ՝ անձ մըն էր նա ինք իր վրա կեդ-
րոնացեալ . ինքնուրոյն կ'ապրէր . դրաէն աղղե-
ցութիւն շ'էր ընդունէր և միայն իր աղղեցու-
թիւնը գործածելու համար՝ երբ երեմն հազոր-
դակցութեան կը մտնէր իրաց ու անձանց հետ :
Չէր կրնար համոզվիլ թէ ինչ որ աղէկ է իրեն
համար կրնայ ուրիշներուն համար աղէկ չ'ըլլալ .
և առաջին ու վերջին պայմանն այն էր ամենուն
հետ՝ որ իրեն համակերպէին, վերջապէս ամեն
բան իր անձնական յարմարութեանցը վերածելու
անյաղթել տրամադրութիւն մը ունէր :

Այս տրամադրութեան արգիւնքն են ըստ մա-
սին՝ իր ըրած նորոգովութիւնքը հայ լեզուին մէջ :

Աւագագոյն հանճարներ զբաղած են լեզուի
խնդիրով, և մի և նոյն անուրջները զոր ունեցած
էր Ուուսինեան՝ ունեցած են շատեր . Լէյպնից՝
այն մեծ զիտունն ու մեծ իմաստասէրը՝ քերակա-
նով ու զիրերու ձեւով կը զբաղէր :

Եթէ աշխարհաբառ լեզուն կերպարանելով ուղ-
ղել միայն՝ նպատակն ըլլար Ուղղախօսութեան,
ազգային պիտոյքի մը պիտի պատասխանէր նա :
Այլ խիղախ ձեռնարկութիւն մըն է նորոգելու
ձեռնարկութիւնը : Լեզուն ժողովուրդին բերնին
մէջ կը շինվի : Բնականի գէմ յանձնապաստա-
նութիւն է ենել ինքնիրեն օրէնք մը շինել լեզ-
ուին ու կարծել թէ աղդ մ'ամբողջ այն օրէնքով
պիտի վարվի : Այսպիսի ձեռնարկութիւն մը,
ինչպէս ամեն նոր բան, իր հետեւողները կրնայ
ունենալ և ոչինչ այնքան բուռն է որքան նոր
աղանդաւորի մը եռանդը : Այլ աղանդաւորը ինչ-
պէս իլենց եռանդն ալ վաղ թէ անազան կ'անց-
նին անոնք, և լեզուին ողին որ ազգային հան-
ձարին ցոլացումն է կը յազթանակէ ամենուն :
Անտարակոյս կարգէ գուրս հանձար մը որ կուգայ
զաշնարհ գլորգել կրնայ նոր շարժումունորկեանք
տալ լեզուին ալ, ու Տանթէի պէս՝ անմահ գործքի
մը մէջ կռել կոփել իր նորաձեւութիւնքը : Ուոն-
սառ, Ռէնիէ, Մալէրպ, որ ըզ գաղղիական
գպրութիւնն ու լեզուն նորոգել ձեռնարկեցին,
և որ պատրաստեցին այն լեզուն որով Քօռնէյլ
զրեց եռքէն, քերականութիւն չը շինեցին, այլ
զիրք զրեցին :

Լեզու մը բառերէ ու կանոններէ կը բաղկա-
նայ :

Երբ իմաստի մը համապատասխանօղ բառը չը
կայ, այն բառը կամ ուրիշ լեզուէ առնել կամ
նորէն շինել հարկ կըլլայ .

Էր օքն և գլու լից նոյն նորանեւ բերել է լոյ :

Ոուսինեան ազատօրէն վարվեցաւ այս թոյլ-
տուութեամբ ու երբեմն նաև անխնայ վարվեցաւ
բառերու հետ . զի երբ մէկ կողմէն նոր բառեր
կը չինէր , միւս կողմէն լեզուին բառերը ըստ իւր
ճաշակին կը յապաւէր կամ կը փոփոխէր : Ինչ-
պէս Մալէրպի համար իրեն համար ալ կրնար ըս-
տիւ թէ բառերու ու վանկերու բռնաւոր մ'եղած
էր : Այլ չը կրնար ըստիւ թէ այս մասին իրական
ծառայութիւն չը մատոյց նա լեզուին : Շատ գե-
ղեցկահիւս բառեր ունի շինած և քանի զիտա-
կան ու դրական բառեր որ չունէինք և որ ու-
նինք այսօր իր չնորհիւ : Մեր լեզուին բնական
գեղեցիկ յատկութիւններէն մէկն է , ինչպէս
յունարէնին , բառ շինելու համար ընծայած դիւ-
րութիւնը և Ռուսինեան շատ աւելի լեզուին ոդ-
ւոյն ու կիրթ ճաշակի համեմատ վարուեցաւ ,
քան մեր Ռուսահայոց զրագէտները որ Եւրոպա-
կան բառերով այնքան խառնեցին խճողեցին լե-
զուն մինչև բոլորովին խորթ լեզու մ'ընել զայն :

Խոկ կանոնաց մասին , ընդհանուր երեւոյթ մըն
է լեզուաց համար , որ սովորութիւնը կանոն ե-
ղած է , այլ ոչ մտահաճ կանոն մը կրցած է սո-
վորութիւն ըլլալ : Այսպիսի հաւանականութիւն
մ'ընդունելու համար պէտք է ուրանալ այն ամեն
ազգեցութիւնք , մինչև կլիմային ալ ազգեցու-
թիւնը , որ կը ներդրծեն լեզուներու վրա : Եւ
մենք դեռ չը զիտէինք այն ատեն երբ լեզու մը
շինելու ելեր էինք այն ազգին որ ըզ զրաբառն
իրեն լեզու ունեցած էր , չը զիտէինք թէ ինչ է
ճանձրութիւնը որ միօրինակութենէ ու միաձե-

ւութենէ յառաջ կուգայ , և բանաւորութեան խիստ
աստուածին կը զոհէինք գեղեցկութիւնն ու մե-
ծութիւն :

Բարեբախտաբար Ռուսինեան՝ որ քիչ կը կար-
դար՝ շատ կը զրէր , որով կրցաւ ինքնին դդաւ իր
չափազանցութիւնքն ու սխալները : Երկրորդ տի-
պը Ռուզախոսութեան զոր կը պատրաստէր և զոր
չը կրցաւ աւարտել՝ իր և մեր բառութիւնը պիտի
ըլլար առաջի Հայկական մատենազրութեան :

Ասոնք են այն երկու աղդային գործերը՝ որոնց
միոյն առաջին հեղինակներէն ինչպէս նաև մին-
չեւ վերջը աշխատօղներէն մէկն եղած է Ռուսին-
եան և որոնց միւսոյն ինք միայն թելազիր ու
զրեթէ նաև միակ գործադիր : Սահմանազրականք
շատ են հիմա և շատ են որ Սահմանազրութեան
հեղինակութեան պատիւը իրենց կը սեպհակա-
նեն . արդարութեան պարագ է ըսել թէ ի սկըզ-
բան երեք էին որ հեղինակեցին ու քարոզեցին
զայն՝ իրենց մի միայն խորհրդակից ու քաջալեր
ունենալով , զոր մին ամենէն աւելի իրաւունք
ունէր սիրելու և զոր կը սիրեին երեքն ալ , հայրն
Օտեան . ու շատ ժամանակ գարձեալ մնացին ի-
րենք քիչւոր՝ աղդին մեծ ու զօրաւոր մասին գէմ ,
մինչև որ երթարով լեզէոն եղան , ազա բանակ ,
և հուսկ ուրեմն ազգն ամբողջ եղաւ սահմանա-
զրական : Խոկ անոնք որ արհամարհանօք կամ
բարկութեամբ նայեցան Ռուզախոսութեան վրա ,
որ հալածեցին , որ հեղնեցին և որ բանազրեցին

իսկ , պարտաւորեցան վերջադիմ խոնարհիլ անոր իսկական մտածութեանը առջև որ ազգային յառաջադիմութեան գործիք մը պատրաստել էր՝ Աղջին կենդանի լեզուն կաղմակերպելով և խոստովանիլ նաև՝ թէ այդ աշխատութիւնը ոչ բոլորին անօգուտ և ոչ ալ զուրկ էր ի բարեմասնութեանց , բարեմասնութիւնք՝ զորս չեն կրնար աղարտել թերութիւնք :

Այս երկու մեծ աշխատութիւններէն դատ՝ Ռուսինեան միշտ աշխատած է , աւելի իբր թարգմանքան հեղինակ : Իր գլխաւոր հեղինակութիւնքն են **1854ի** և **1872ի** կրկին Տարեցոյցները , Երևափոխանական ժողովոյ մէջ ըրած ատենաբանութիւնքը , և ազգային տուրքի վրա զրած ճառը :

Տարեցոյցը՝ Օրացոյցն է բազմապատկեալ . Ռուսինեանին Տարեցոյցները ճոխ ու սիրուն էին , ճոխ գիտելեօք ու սիրուն իրենց ոճով և զրական փոքրիկ հատուածներով : Հնար չ'էր որ Ռուսինեանին պէս նորոգոլ միտք մը Օրացոյցին ըլ դըպչէր . այլ հոս նախամեծար համարեցաւ փոխ առնել ֆրանսայի մեծ յեղափոխութեան Սահմանադիր ժողովին վճռած գեղեցիկ նորոգութիւնը , որ քանի տարիներով օրէնք եղաւ , այլ որ չը կրցաւ տոկալ , ինչպէս ամեն բան որ յանկարծ դարաւոր սովորութեան մը դէմ կ'ելնէ :

Եթէ Ռուզախօսութիւնն ու Սահմանադրութիւն մէյմէկ եղելութիւններ եղան աղջին մէջ , իր մէն մի ատենաբանութիւնը եղելութիւն մը կըլլար Ընդ-

հանուր ժողովին մէջ : Ոչ միայն կը զրէր զանոնք առաջուց , այլ և կ'երկասիրէր : Այն ատենաբանութեանց մէջ տեսնելու է՝ մտածութիւնք որ կուռ և հոծ իրարու կը յաջորդեն իրար ընդգրըկելով և սերտ օղակներով իրարու շղթայակապ միանալով . և այս խորհրդածութեան զօրութեանը ու տրամաբանական կորովին կը համապատասխանէին բառերն ու բացատրութիւնք զորոնք այնքան կը լմէր կը յոկէր՝ մինչև գոհացնէր կատարելութեան հասնելու կիրքը որ ըստ Լամառթինի տեսակ մը հիւանդութիւն կը դառնայ աղնուական ցեղի մատենազրաց , և այսպիսով շարժում ու կեանք տալով իր պարբերութեանց և իւրաքանչիւր պարբերութիւն նոր լոյս մը ցոլացընելով իր մտածութեանց վրա , թոյլ չ'էր տար որ ունկնդրաց ուշազրութիւնը ճապաղի և զայն կ'ամփոփէր մի միայն իր նիւթին ու իր փաստերուն վրա , որոնցմով կը պաշարէր ամենուն միտքը :

Տուրքի խնդրոյն վրա իր ճառը զրելով թերեւս առաջին անդամ փորձն առաւ թէ երեմն տարբերութիւնը մեծ է տեսականին ու գործնականին մէջ : Նիւթին այնպիսի նիւթ մըն է որ շատ ժամանակէ ի վեր կը զբաղեցնէ տնտեսագէտներն ու պետական անձերը : Թերեւս լուծուի այն օրը երբ ալ տուրքի պէտք չըլլայ , երբ կառավարութեանց գործը մի միայն ապահովութիւնն ըլլայ և այն ապահովութեան գինը գան վճարել կա-

մաւ ամենքը, ինչպէս կը վճարեն այսօր ապահովութեան ընկերութեանց : Ոռուսինեան այս օրը իբր թէ եկած համարելով այնպիսի լուծում մը կը ներկայացնէ որ կը հրձուեցնէ մարդուս միտքը, այլ անտարակայս չը կրնար խաբել որ և է փորձառութիւն ունեցող մարդ : Ո՞րչափ կնճիռներ, որչափ դժուարութիւնք, վէճք ու անիրաւութիւնք անհետ կըլլային եթէ կարելի ըլլար որ և է բանի մէջ վստահիլ իւրաքանչիւրին խղճմտանքին . և ահա այս է այն միակ հիմք որուն վրա կառուցած է Ռուսինեան իր բաշխման դրութիւնը :

Այլ Ռուսինեան մանաւանդ կը գերազանցէր թարգմանութեան մէջ : Ոչ ոք իրմէ աւելի զիտէր թափանցել հեղինակին հողին և այն հոգով թարգմանել, չը հեռանալով նաև նիւթական հիւսուածքէն պարբերութեանց : Իր Վ. Հիւկօյի ատենաբանութեանց թարգմանութիւնը անհերքելի վկայութիւն մըն է մեր ըսածին : Նոյնպէս է նաև Էմի-Մառթէնի Մարց դաստիարակութեան թարգմանութիւնը, այն պատուական զրքին զոր կը փափաքէի որ միակ իմաստասիրական զիրքն ըլլար որ կարդացած ըլլայի : Գողտը են ու լի ճաշակով իր ոտանաւոր թարգմանութիւնքն ալ որոնց կարգը պէտք չէ դասել Ռիւ Պլասի քիչ մը խժալուր թարգմանութիւնը, ուր յամեն տող երեւին իր ճգունքն որոնցմով է երբեմն որ յաղթած է մեծամեծ դժուարութեանց :

Զը զիտեմ թէ բան մը կը պակսի արդեօք այս ոտանաւորներուն մէջ . բանաստեղծութեան մէջ ճաշակ ըսելով հերթէ է հասկնալ ինչ որ միայն

ականջին կը հնչէ . հապալ ինչ որ մտքին ու սըրտին մէջ կը հնչէ . . . շատ անդամ բառ մըն է անի, շեշտ մըն է, աներեւոյթ շունչ մըն է որ կանցնի տողերուն վրայէն և այն բառը, այն չետը, այն շունչը ի զուր կը փնտոէ մարդ երբեմն ճարտարագոյն թարգմանութեանց մէջ անդամ, և յետ զարմանալու թարգմանչին արուեստին ու գործածած լեզուին ճոխութեանը կամ փափկութեանը վրա, անհամբերութեամբ կը զիմէ բնազրին՝ հոն դանելու համար այն ինքնափայլ լոյսը որ զինքն ալ ողողէ և ինքիրմէն ծընօղ աւելունը որ զաւիւն սրտին զարթուցանէ ի մոխրոց և զհողին հափափէ . . . :

Եւ արդ խօսեցայ Ռուսինեանին աղջային ու գրական կենացը վրա : Իր հողին կը ներէ ինձի եթէ երբեմն խատութեամբ դատեցի, զի զիտէ նա հիմա՝ թէ խաղալիկը ու ոչընչութիւնք են ամեն բան այս աշխարհիս վրա : Հետեւեալ զիրքը իր վերջին գործն է, իր գաղղիերէն դասերն են որ կը խօսէր բժշկական դպրոցին մէջ և զորս ի մի հաւաքեց իր վերջին օրերուն : Զարաչար աշխատութիւնը իր մահուանը պատճառ եղաւ . երբ աշխատութիւն մը կը սկսէր ալ զիշեր ցերեկ անով կը պարապէր ու շատ անդամ քնանալը կը մոռնար : Իր ամուսինը, թշուանո. ամուսինը, որ կը տեսնէր այդ մահու չափ աշխատութեան գործած աւերմունքը և կենաց հիւթին տակաւ առ տակաւ սպառիլը, զինքը կը զգուշացնէր ամեն

օր չափաղանցութենէ , ինք դմբձեալ կը շարուշ
նակէր — և իրաւցընէ ուրիշ կերպով չէր ապա-
րեր — և անհուն ձանձրութիւնը ու յուսահատու-
թիւնը կը պատէին ըդնա — երբ չ'աշխատէր — :
Վերջապէս օրին մէկը եկաւ կարդաց ինձի իր
այս գործը որ աւարտեր էր , նոյն օրը ամուսոյն
ալ աւետիս էր տուեր թէ և լըմբնցուցի գործս և
ալ պիտի հանգստանամ» և թէ և Օտեանին ալ
կարդացի , շատ հաւնեցաւ » : Խեղճ բարեկամ ,
այն առաջին անգամն էր որ զինքը կը խարէի ,
զի մտիկ չըրի երբ կարդաց ինք մէկ ծայրէն միւս
ծայրը իր տետրակները . ոչ եւս կուզէի կարդալ
կամ լսել որ և է իմաստասիրական զրութիւն . և
այսօր ալ որ այս տողերս կը զրեմ իբր յառաջա-
բան , և որք են մանաւանդ՝ մեր երկուքին կե-
նացը իբրև վերջաբան , դմբձեալ չեմ կարդա-
ցած զայն : — Մարդիկ կան որ անդունդէն վար
չեն կրնար նայիլ : Բան մը չ'զիտենք մենք և
չը պիտի զիտնանք , բայց եթէ բնազգով ու ներ-
քին յայտնութեամբ : — Ոչինչ է խորհրդածու-
թիւնը : Քուզէն՝ որ թերեւս առաջնորդ եղած
է Ռուսինեանին այս աշխատութեանը մէջ , ի-
րաւամբ ըսած է թէ՝ խորհրդածութիւնը գոր-
ծիք մըն է որ միօրինակ կը ծառայէ ճշմար-
տութեան ու մոլորութեան : Սոսկալի է ինձի հա-
մար մտածել թէ այդ գործիքով պէտք է ջանամ
թափանցել կենաց գաղտնիքը ու գտնել յաւիտե-
նական ճշմարտութիւնը : Այն տարտամ լցուը որ
յայտնի չէ նւստի կուզայ և ինչ է և որ ըդ հո-
գիս կ'ողողէ մերթ ընդ մերթ , իմ միակ մխիթա-

բութիւնս է : Թաղ առնեն մարդիկ ինչ ամեն
բան , մինչև աղատութիւնս ալ , այլ թողուն այս
մխիթարութիւնը :

Եւ ահա ասոր համար մտիկ չ'ըրի այն օրը ինչ
որ կարդաց ինձի : Հետեւեալ օրը մեռաւ ինք ու
հիմա պայծառ ևս կը տեսնէ ինչ որ կը նշմարէր
իր այն գրուածին մէջ , զեղեցիկը , բարին ու ճըշ-
մարիար : Մեռաւ ու շարաշուք հովեր փըչեցին
անկէ ի վեր՝ նաև իր բարեկամին զոր պէնտ և
ոքէր՝ կենդանութեան վերջին կայծերուն փրա :
Եւ ամուսինն ալ կողկողազին՝ գեռ կը շեծէ ա-
նարձագանդ իր հայրենեաց մէկ զիւղին մէջ՝ ուր
չեն հասնիր իրեն իր հազուազիւտ բարեկամաց
մխիթարութիւնըն ու ձայնը :

Այսպէս ահա վաղ թէ անագան վերջանայ կեանք
ամենայն , զի պէտք է խրի նաւը , ու բոցն ալ
շնչառապառ ըլլայ ու երիթամած թօնի ծաղիկն
ըստ բանաստեղծին . և մարդս վայրկեան մը որ
կայծ կըլլայ , ապա մոխիր յաւիտեան . . . :

Տարարզնեցաւ այն բոյնը ուր իմ առաջին զգա-
ցումներս ու առաջին մտածութիւններս զարգա-
ցան . իմ սրախս ու մորիս ընկերներուն շատը
մեռան . Պարտիզան , Պալեան , Ռուսինեան ,
Աղաթօն , Բարունակ , Պէշիքթաշլեան , Կառտէ
զոր հօր պէս պիտի սիրէի եթէ հայրերուն պատ-
ռականագոյնը պարգևած չըլլար ինձի երկինք :

Մէկ երկու բարեկամ միայն մնացին այն օրեւ-
րէն , պատուական բարեկամներ , որ դեռ կը սի-
րեն զիս և զորս պահէր ինձ Աստուած մինչեւ
վերջին օրս . ու մէկ քանի ալ նորագոյն բարե-
կամներ , որք Բարունակին ոսկի սիրտն ունին ,
կամ Պէշիքթաշլեանին գողտը ու փափուկ զգաց-
մունքը կամ Նիկողոս Պալեանին յափշտակութիւ-
նը : Եւ ինչ ուրիշ բան կայ որ արժանի ըլլայ
բարիք ըսվելու քան բարեկամութիւնը : Ի՞նչ ,
այլ թէ միայն ժպիտն անմեղութեան , դգուանք
մանկան սիրեցելոյ՝ որ մեր յետին աւուրց շունչն
է զեփիւոխն , որ զծաղկանց՝ յոր երբեմն հպե-
ցան ձեռք մեր՝ ածէ մեղ բոյըն ու թոյր , և զերկ-
նից՝ յոր մատչիմք՝ բանայ առաջի մեր զտեսա-
րան . մանուկ՝ որ զառկայծեալ խանդին մեր
արծարծէ ի մեղ բոյն իւղասպառ .

Մանուկ որ սիրտ է համբուն , է՛ նա խինդ եւ ապաւէն .

Եւ Աստուած ի զունչ նորա ու ի ծայն նորա խառնէ Աստուած
Ժաղկունքն ամեն դաշտերուն՝ Թոչունքն ամեն անտառաց :

Եւ այդ մանուկ զիս դեռ կոչէ այն անուամբ
զոր ուսոյց իրեն Ռուսինեան և այսպէս իւր ձայ-
նին զգուանք խառնելով ի սէրն իմ որ առ նա՝
ամեն ժամ և ամեն բոպէ յուշ ածէ ինձ բարե-
կամն իմ որ ոչ եւս է :

Ու երբ հալին՝ ուրիշ նոր երկայն կամ կարձ
տարիներ , առ սնարաւ բաղմեալ մահճիս օր հա-
սական իմ ցաւոց , իցէթէ , նա ինքն , ըստ մադ-

թանացդ ով Լամառթին , իմ հուսկ բարեւս ըն-
դունէր ու քրտինքս ալ սրբելով , ոգի քաղցրիկ ,
ըզմահն աչքէս քօղարկէր՝ զԱստուած միայն ցու-
ցընէր . . . :

1879 Մայիս

Գ. Ա. ՕՏԵԱՆ



Աւասիկ նամակ մը զոր կը գրէր ինձ ի Ռուս-
առուս 13 տարւոյ չափ առաջ և որ իր հոգւոյն
վիճակը կը յայտնէ այն ժամանակին :

Գ. Ս. ՕՏԵԱՆ

Միքայել, 8 թառմօն 66

Միքայել իմ Յուեան,

Ցանկալի գիրերդ առ.ի, մէկը տարիին աւելի
կայ միւսն այս անցեայ օրէրս : Գիր չ'են ատոնք
այլ հառաջը որ սրտիս մէջ եկան գոյին արձագանք :
Ի՞նչպէս կրնայի զրով պատասխանէլ . գիրը ու. գը-
րիք ընկած են աջքան եւ անկարող կը թր.ին զիս բա-
ցայալսկու . խօսակցուրեան սիրող էղայ, այն մը-
տերիմ զուարք խօսակցուրեան ուր ամէն բան
կը ձառվի լայն ու. ազատ ինչ որ մտքէ անցնի,
առանց խնդրոց կարգ հարցնէրս, ուր սրտէր կը
կարդացվին : Ուր են այն օրէրը որք գիշէր կ'ըլլա-
յին եւ այն գիշէրնէրը որ տիւ կ'ըլլային եւ դեռ մէր
խօսքէրը չ'ին սպառէր եւ դեռ մէր սրտէրը չ'ին
յագինար : Անցան այն երջանիկ ժամէրը, կորուսի
այն ցանկալի խօսակիցնէրս, 'զոմանս ի յանիւեան,
առա՛ղ, եւ զոմն ի պանդիլսուրեան շատ
եկան բախտին մէր երանուրինը, բայց չ'անցաւ
ու. չ'անցնիր սրտէս անոնց լիշատակը միակ սփո-
փանքս, աղքատին միխրար : Կրկնակ հառաջանքը
ու Տիմորեայ ձայնն որ կը լսեմ երբ երբեմն, կ'ար-

թընցնէն յիս այն լիշատակնէրը ու. կսկիծնէրս կը
նորոգէն : Ի՞նչպէս չ'ըլլամ առանձնամոլ, երբ կա-
մուրջէն անցնիմ ու. դառնամ ու. այն խուժանին մէջ
ձեռք մը չ'ելլայ ձեռքս սեղմէրու, ձայն մը ձայնիս եւ
սիրտ մը սրտիս պատասխանէրու : Շատ են մարդիկ,
լայն է աշխարհս . մարդիկ, աշխարհ, երկինք տադ-
տուկ են աջքիս, զը գիտէմ ի'նչ է ուզածս . սա կ'Յո-
գամ որ հոգուոյ նեղ կը թընի իր զնջին ծրարը եւ
զանի պատուկ կը փուրայ . բան մը չ'կմ տեսնէր որ
զիս զբունէ, բան մը որ զիս աշխարհս յարէ .
Ծիք մօտս բարեկամ մը որում սիրտ բանամ . մար-
դոց արհամարհուտ ծիծաղին նիւր չը տալու համար
այն՝ մարդոցմ նեռ.ի եւ զուց վայրենացեալ՝ ես
միւս եւս անբախտ կոչեալ ի սեղան կենին՝ շիրմին
հսնգիստը կ'ըպատակն :


Մի՛ տար բարեկամ ես չ'կմ հաւտար որ կարե-
նաս տալ իմ երկար լուսուրինս անտարբերուրեան
կամ բմբուրեան մտերմական զգալիցս, ո'չ ամե-
նենին, այլ ծուլուրեանս տու'ր թիջ մը կ'ուզէն նէ,
բայց շատ մը շինորուրեան մտացս տուր, լու-
սանատուրեանս, նոգուոյս այն բայրայեալ վիճակին
'զոր գիրք ու. գրիչ չ'են կարօղ լսի բացատրէլ .
արդեօր հոգին կը նկարվին, զգայր կը գծվին . ցա-
ւը կ'ըզգացվի ձայնը կը լսվի բայց բղրի վրայ չ'են
առնվիր :

Պո. կը հառաջէս բարեկամ ես կը հեծեծամ .
գրէ միշտ ինծի . կրկնէն յաձախ հառաջանք . որ-
պէս նէշուրինը կրկնուրեամբ կ'ըսպառ.ին նոյն-
պէս ես բախծուրինը կրկնուրեամբ կը մեղմին .
ինծի նէտ նամակնէրդ մի՛ համրէր . իս ազատ բող

Երբ կարօղանամ գրելու . վարէ' իս իբրեւ նիւանդ
կամ իբրեւ զեղծ մանուկ , այսօափիկ ալ ինքնա-
մոլորիւն ներէ' ծեր բարեկամիդ' որ քեզ պինդ կը
սիրէ ,


ՌՈՒՍԻՆԵԱՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ



ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Թ Ի Ւ Խ (1)



1. Ի՞նչ կը նշանակէ վիլխտիպութիւն , եռ ի՞նչ բանի
մէջ կը կայանայ իմաստութիւնը . — 2. Ի՞նչ է վիլխտ-
իպութեան առարկայն , սկզբունքը եռ նպատակը . —
Ի՞նչպէս կարելի է սահմանեց զայժ : —

1. Ստուգարանութիւն : ՓիլիՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ ՅՈՒ-
ՆԱՐԷՆ բառ է , և կը նշանակէ Մէր իմաստու-
թեան , և իմաստութիւնը կը կայանայ ճշմար-
տին , բարւոյն և գեղեցկին խուզարկութեան
մէջ , որք մարդկութեան գերագոյն վախճան-
ներն են :

2. Առարկայ , Սկզբունք , Նպատակ : ՓիլիՍոփա-
յութեան առարկայն է հոգեկան աշխարհին
բանաւոր ճանաչումը , ինչպէս բնագիտու-
թեան առարկայն է նիւթական աշխարհին ճա-
նաչումը : Հոգեկան աշխարհին մէջ երեք բա-
ցարձակ սկզբունքներ կան , իբր կատարելու-
թեան տարրներ , ձշմարիտը , Բարին և Գեղե-

շիկը , որոց սահմանն է անհունութիւնը : Այս սկզբունքները թէև որոշ կամ իրը առանձին կը ներկայանան մեր խմացողութեան այլ իրաւու կը միանան և կը շփոթին իրենց էութեան մէջ հիմնական ներդաշնակութեամբ մը որ զանոնք մէկի կը վերածէ :

Ճշմարիտը միշտ իր մէջ բովանդակելով բարեն , և գեղեցիկը ճշմարտին և բարւոյն փայլիւնն ըլլալով՝ կը հետեւի թէ անհուն ճշմարիաը իւր միութեան մէջ այն աղբիւրն է ուստի կը բղիմին անհուն բարին և անհուն գեղեցիկը , ինչպէս արեւէն կը բղիմին լցոն ու տաքութիւնը անբաժանելի կերպով :

Այս երեք անբաժանելի սկզբունքները որք հոգւոյն երեք կարողութեանց կը համապատասխանեն և որոց գաղափարը կից է մարդուն իրը էակ զդացող , իմացող և աղատ , մարդկային իմաստութեան , հետեւ աբար և փիլտրիայութեան , յաւիտենական առարկայն են , և ուսուցման մէջ փիլիտփայտական երրեակ միութիւնը կը կազմեն կրնանք ըսել : Խորտակել դայն՝ ուսումն ու միաքը սպաննել ըսել է :

Փիլիտփայտական ուսուցումն արթէք չ'ունենար , եթէ անոր մէջ չ'ցուցնեն գիտութեան և առաքինութեան , տաղանդի և բարոյականի , հանճարի և ճշմարտութեան միութիւնը :

Իւր պատմութեան սկիզբները փիլիտփայտութիւնը կը գեղերէր բնական և բնաղան-

շական տիեղերաց անբաւութեան մէջ , ամէն բան գիտնալու , ամէն բան ընդդրկելու մեծամիտ յաւակնութեամբ :

Սոկրատ զայն երկինքէն երկրի վրայ իջեցուց մարդոց օգտակար ընելու համար , անոր նպատակ սահմանելով յառաջդիմութիւնը առաքինութեան մէջ : Այսօր փիլիտփայտութեան գործնական պաշտօնը , պաշտօն նուազ յանձնապաստան և աւելի փառաւոր , մարդուն մտաւորական և բարոյական կատարելագործութիւնն է :

3. Մահման : Փիլիտփայտութիւնը մարդկային բանին գիտութիւնն է , որ մարդուն բարոյական կատարելագործութեան կը ձգտի ուղելով միտքը գէպ ի ճշմարիտը , բարին և գեղեցիկը :

Իրը բանաւոր գիտութիւն իմաստասիրութեան (raisonnement) , փիլիտփայտութիւնը ամեն բաներու լցոնն է : Իմացականութեան ազատութեան ամենաբարձր աստիճանն է փիլիտփայտութիւնը :

Թ Ի Ւ Զ

1. Որո՞նք են փիլիտփայտութեան յարաքերութիւնները միևնուն գիտութեաց հետ . — 2. ի՞նչ բանի մէջ արուեստը կը միանայ գիտութեան , եւ ի՞նչ է փիլիտփայտութեան կարեւորութիւնը արուեստներու մէջ . — 3. ի՞նչպէս կը բաժնենի փիլիտփայտութիւնը եւ ի՞նչ կարգով պէսք է ուսմիշ զայն . —

1. Յարարերովթիւններ: Միւս գիտութիւններու հետ ունեցած յարարերութեանց տեսակէ աէն դիտելով փիլիսոփայութիւնը երեք դեր ունի :

1° Ճշմարիտը որոնելով նա կը քննէ և կ'ապահովէ նոցա խարիսխները սա նկատմամբ որ կը սահմանէ, կը բացատրէ և կը լուսաբանէ այն ծանօթութիւնները որ ամէն դիտութեանց հիմն են, կ'ստուգէ և կը կատարելադորձէ դիտական մեթոսները :

Ընդհանրապէս ամէն դիտութեանց հաղորդելով այն գերագոյն յստակութիւնը որ ճշմարիտ դիտութեան որոշիչ յատկութիւնն է՝ բժշկութեան վրայ ալ խոր ազդեցութիւն մը կը ներդորձէ, որ փիլիսոփայութեան ամենակենդանի լոյսերուն պէտք ունի : Առանց փիլիսոփայութեան, բժշկութիւնը թափառեցաւ, դարերով, դրութենէ դրութիւն և ամէն տիրող վարդապետութեանց լուծը կրեց :

Ո՞վ, արդարե, պիտի առաջնորդէր բժիշկը, եթէ ոչ փիլիսոփայական միտքը, ախտաբանական երեւոյթներու յաճախ շփոթ յաջորդութեան, այն բազմաթիւ ճանբաններու բարիւրինթոսին մէջ որք մահուան կ'առաջնորդեն: Ուստի, բժիշկ մը ճշմարտիւ այնքան դիտուն է որքան փիլիսոփայ:

2° Բարին որոնելով՝ մասնաւորապէս էական է ամէն բարոյական դիտութեանց, որք մար-

դուն դիտութեան հետեւութիւններն են, ինչպէս է իրաւագիտութիւնը, օրէնսդիտութիւնը, ընկերական տնտեսագիտութիւնը, աշխարհավարութիւնը, պատմութիւնը ևը: Ուստի օրէնսդէտը և աշխարհավարը այնքան ճշմարտիւ իմաստուն և պարկեշտ են որքան փիլիսոփայ:

3° Գեղեցիկը որոնելով՝ հոգին բարձրացընելու, զգացումը ազնուացնելու, բարքերը ամոքելու, նկարագիրը յդկելու, ճաշակը մաքրելու կը ծառայէ, հետեւաբար և հզօրապէս կ'օգնէ քաղաքակրթելու մարդը և կատարելագործելու արուեստը :

Այս երեք գերերուն տեսակէտէն նայելով փիլիսոփայութիւնը իրաւամբ կընայ նկատուիլ իբր զիտոնթիսմ զիտոնթեանց, վեհագոյն զիտոնթիսմ. վասն զի սա է որ կը բացատրէ ամէնը և ոչ մէկէն կը բացատրուի, ամենուն օրէնքներ կը տայ և ոչ մէկէն օրէնք կ'ընդունի, և վերջապէս վասն զի ամէնը կը կառավարէ և ամենուն կ'իշխէ վեհապետաբար:

2. Դիտութիւն են արուեստ: Գիտութեան և արուեստին իրարու հետ ունեցած հարկաւոր յարաբերութեանց նկատմամբ փիլիսոփայութիւնը արուեստից մէջ ալ դիտութեանց մէջ կատարածին չափ կարեւոր գեր մը կը կատարէ:

Գիտութիւնը տեսութիւնն է, արուեստը գործողութիւնը: Ճանչնալ, հասկանալ բնու-

թեան դործը , ահա գիտութիւնը . զայն նորէն յառաջ բերել նիւթական կամ զգալի պայմաններով , ահա արուեստը : Գիտութեան գերագոյն նպատակն է ճշմարիտը , արուեստինը գեղեցիկն է : Մէկին յատուկ առարկայն է գաղափարը , միւսինը ձեւն է : Գիտութիւնը միակ տարր մունի , անհունը . արուեստը երկու տարրներ ունի . հոգեկան կամ գաղափարական տարրը որուն առաջին տիպն է անհունը . նիւթական տարրը որուն առաջին տիպը հունաւորն է : Այս երկու տարրներու բնական յարաբերութիւնը , միութիւնը և զանազանութիւնը կը կազմեն արուեստին էական ներդաշնակութիւնը :

Քանի որ գիտութիւնը կ'աճի և կը մօտենայ իւր վախճանին այսինքն անհուն ճշմարտին , արուեստն ալ կ'աճի և կը մօտենայ իւր վախճանին այսինքն հաւասարապէս անհուն գեղեցիկն : Աստի կը տեսնուի թէ արուեստն ալ գիտութեան պէս յանհունս յառաջադէմ է :

Ինչպէս զգայական կարողութիւնները բընականապէս մուաւորական կարողութիւններէն առաջ կը զարգանան , և ինչպէս մարդնախ գեղեցիկը կ'զգայ զուտ ճշմարիտը ըմբընելէն յառաջ , այնպէս ալ արուեստը կը յառաջէ քան զգիտութիւն :

Ինչպէս մթնոլորտէն անդրադարձած ճառագայթները կամաց կամաց կը ցըռւին գի-

շերուան խաւարը և կ'աւետեն արեւին ելքը մինչդեռ նա տակաւին պահուած է հորիզոնին տակը . այսպէս և արուեստը կ'աւետէ գիտութեան ելքը որուն ինք շողովուն արշալցյան է :

Գիտութեան և արուեստին այս փայլուն ներդաշնակութեան պատճառաւ փիլիսոփայութիւնն ալ հիմնական կարեւորութիւն ունի թէ արուեստից և թէ գիտութեանց մէջ :

Գիտութեանց և արուեստից մատուցած այս ծառայութեամբքն է որ փիլիսոփայութիւնը մղում կը տայ մարդկութեան ամեն յառաջդիմական շարժումներուն , և կ'արդարացնէ ընդհանուր կերպով մը , ԴԱՍՏԻԾՐԱԿ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ փառաւոր տիտղոսը զոր նախնիք իրենց աւիւնին մէջ կը սիրէին տալ նմա :

Յ. Բաժմանում: Նախնիք որք կը նկատէին փիլիսոփայութիւնը իբր տիեղերական գիտութիւն , անոր կը կցէին մարդկային տեղեկութեանց ամեն նիւղերը , ուսողական , բնական և բնազանցական : Սակայն այսօր իւր բուն սահմանին մէջ ամփոփեալ որ է Հոգեկան աշխարհը՝ չորս մասերու կը բաժնուի .

1°. Հոգերանութիւն , կամ ուսումն հոգւոյն և իւր կարողութեանց :

2°. Ճրամարանութիւն , կամ ուսումն խորհրդոյ օրէններուն ճշմարիտը որոննելու մէջ :

3°. Բարոյական , կամ ուսումն կամաց օրէններուն բարին որոննելու մէջ :

4° Գեղագլուտոթիւն (գիտութիւն գեղեցկին), կամ ուսումն զգայնութեան օրէններուն գեղեցիկը որոնելու մէջ :

Հոգեբանութենէն սկսելու է փիլիսոփայութիւնը, վասն զի փիլիսոփայութեան միւս մասերընորագոյութեան հարկաւորութիւնը կ'ենթադրեն և վասն զի փիլիսոփային ուրիշ ամեն խուզարկութեանց բնական չուկէտը հոգւոյն ճանաչումն է :

Հոգեբանութենէն յետոյ պիտի գան արամաբանութիւնը և բարոյականը որք մարդկային մոտաց գիտութեան գործնական հետեւութիւններն են :

Գեղագիտութեան գալով՝ ցաւալի է որ մինչեւ այսօր փիլիսոփայութեան նախնական ուսմանց շրջանակին մէջ մոտած չէ, հակառակ այն յանկուցիչ հանգամանաց զորս ունի գեղեցիկ գպրութեանց և գեղարուեսաներու համար :

ՀՈԳԵ

ՄԱՍՆ ԱՐԱՋԻՆ

ՀՈԳԵԲԱՆ ՈՒԹԻՒՆ



ՍԿՐԻՊԿՈՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԻՒՅ

1. Ի՞նչ է Հոգեբանութիւնը եռ ո՞րևէ կ իր առարկայն . — 2. Հոգեբանական իրողութիւններ կա՞ն եռ իմա՞ս կը հաստատոյիմ . — 3. Ի՞նչ է գլուխցութիւնը եռ ինչ է իրեն սեպիական ստուգութիւնը : —

1. Մահման : Հոգեբանութեան որ փիլիսոփայութեան հիմնական մասն է, առարկայն է հոգւոյն կամ մարդուն հոգեկան բնութեան ուսումն : Մտքին գիտութիւնն է հոգեբանութիւնը ինչպէս ընդհանուր բնագիտութիւննիւթին գիտութիւնն է և զոր կարելի էր անուանել նիսթարանութիւն իրը Հոգեբանութեան ամոլը :

2. Հոգեբանական իրողութիւններ : Հոգեբանական իրողութիւններ կան որք հոգւոյն գոյութիւնն է և զոր կարելի էր անուանել նիսթարանութիւն իրը Հոգեբանութեան ի-

ըողութիւններ կամ որք մեզ չօշափելի կ'ընեն
նիւթը : Եթէ միայն նիւթական դպայութեանց
միտ դրուի՝ մարդուն բոլոր էութիւնը իւր
մարմնոյն մէջ է և իւր կեանքը ուրիշ բան
չէ բայց եթէ մարմնական պաշտօններու կա-
նոնաւոր յաջորդութիւնը . բայց երբ դպա-
յութիւններէն կը բաժնուինք մեր վրայ անդ-
րադառնալու համար , մեր ներքին էութեան
մէջ կը գտնենք ամբողջ կարդ մ'իրողութիւն-
ներ որք նիւթին հետ հասարակաց բան մը
չունին . զոր օրինակ խորհիլ , կամիլ , սիրել , և
Այս իրողութիւնները նոգերանական իրողու-
թիւններն կամ երեւոյթներն են . հոգեբա-
նական կը կոչուին ասոնք վասն զի մեր հոգին
է նոցա թատրը և ենթակայն կամ նոյն խոկ
պատճառը :

Սոքա հաստատուած են ներքին դպայու-
թեամբ մը և հոգեբանութեան առաջին ա-
ռարկայն և հիմք կը կազմեն :

3. Գիտակցութիւն : Հոգին , գոյացութիւն ան-
նիւթ , նիւթեղէն դպայարանաց տակ չընկնիր ,
ոչ ձեւ , ոչ դոյն , ոչ համ , ոչ ալ հոտ ունի :
Ուրեմն յաւիտեան մեզ անծանօթ պիտի մնար
հոգին , և հոգեբանութիւնը ի զուր մեր տղի-
տութեան անմատչելի նպատակի մ'ետեւէն
ընկած պիտի ըլլար , եթէ մեր տեղեկութեանց
միակ և հարկաւոր աղբիւրն ըլլային չօշափե-
լիք և տեսանելիք , լսելիք և հոտոտելիք :

Բայց մինչդեռ մեր գործարաններուն չնոր-
հիւ կ'իմանանք մեզ չըլապատող նիւթական
առարկայնները , մենք մեզի ալ օտար չենք
մնար . մեր հոգւոյն մէջ անցածին տեսարանը
ունինք մեր առջեւ , անոր մէջ տեղի ունե-
ցած ամեն չարժուաները , ամեն փոփոխու-
թիւնները կ'իմանանք և կրնանք անոնց հե-
տեւիլ :

Այս մասնաւոր , դպայարաններէն որոշ կա-
րողութիւնը , որով մեր ներքին կեանքին վկայ
կ'ըլլանք , մերքին զգայութիւն կամ գիտակցութիւն
կը կոչուի :

Թէեւ դպայարաններէն որոշ՝ գիտակցու-
թիւնն ալ արտաքին դպայարանաց չափ ա-
պահով և անոնց չափ արագ վկայ մ'է : Մեր
խորհուրդներուն , մեր գործերուն և մեր ա-
մենէն գաղտնի դպացումներուն այս ներքին
վկային խորհուրդ հարցունելով է որ փիլիսո-
փայն կ'ումնի ճանչնալ զմարդիկ , իւր իսկ
սիրտը ճանչնալով :

Գիտակցութեան սեպհական ստուգութիւնը
բացարձակ է , վասն զի առարկային ենթա-
կային հետ ունեցած նոյնութենէն կը յառա-
ջածագի : Հոգին կ'զգայ , և կը ճանչնայ թէ
կ'զգայ . հոգին գիտէ , և կը ճանչնայ թէ գի-
տէ . հոգին կը կամի , և կը ճանչնայ թէ կը
կամի : Ինչ որ հոգին կ'զգայ , գիտէ կամ կը
կամի այնպէս է ինչպէս որ նա զայն կ'զգայ ,

գիտէ կամ կը կամի . ոչինչ աւելի , ոչինչ
նուազ : Անոր տուած վիպյութիւնը անմեր-
ժելի է , նոյն իսկ հիմն է մեր ներքին գոյու-
թեան որ կը բաղկանայ զգացումներէ , խոր-
հուրդներէ և կամքերէ . մէկ խօսքով բոլոր
այն երեւոյթներէն զորս գիտակցութիւնը մեղ
կը յայտնէ :

Թ Ի Ւ ✎

1. Ի՞նչպէս կը խաժնոին հոգերաճական իրողութիւնները . — 2. Ի՞նչ է հոգոյ կարողութիւն մը , ի՞նչպէս
կը հաստատոի կարողութեան մը գոյութիւնը եւ հոգին
քամի կարողութիւններ ունի . — 3. Ի՞նչ բամի սահ-
մանուած են հոգոյն կարողութիւնները . — 4. Որո՞նք
են հոգոյն կարողութեանց տարերութիւնները եւ յա-
րաբերութիւնները եւ կարելի է զանաք իրարու հետ
շփոթել եւ մեկի վերածել : —

1. Բաժանունն հոգերաճական իրողութեանց : Գի-
տակցութեան լուսովը դիւրին է տեսնել
որ հոգեբանական իրողութիւնները կամ երե-
ւոյթները կրնան երեք էական գլուխներու
վերածուիլ որք են զգայական իրողութիւններ , ի-
մացական իրողութիւններ , կամառոր իրողութիւններ :

Զգայական իրողութիւններու կարգէն են
բոլոր այն միտումները և յոյզերը որք կրնան
յուզել մարդուն միրաը , ինչպէս ուրախու-
թիւնը , տիրութիւնը , սէրը և ատելութիւնը ,
երկիւղը և յոյզը եւայլն :

Իմացական իրողութիւններն են մեր գա-
ղափարները , գատողութիւնները , յիշատակ-
ները , յղացումները , իմաստասիրութիւնները
(պատճառաբանութիւնները) :

Վերջապէս կամաւոր իրողութիւններ ըսե-
լով կը հասկացուին մեր որոշումները , գոր-
ծողութիւնները եւայլն :

2. Կարողութիւններ : Հոգւոյն կարողու-
թիւնը ըսելով կը հասկացուի այն զօրութիւնը
զոր ունի հոգին կրելու խել մը փոփոխու-
թիւններ , յառաջ բերելու խել մը երեւոյթ-
ներ , կատարելու խել մը գործեր :

Կարողութեան մը գոյութիւնը կը հաստատ-
ուի գործողութիւններու մամնաւոր գասի մը
գոյութիւնը հաստատելով , որք այդ կարո-
ղութեան կ'ընծայուին երր կրենց պատճառին :

Հոգին երեք տեսակ գործողութիւններ կը
կատարէ , իւր իսկ մէջ երեք տեսակ երե-
ւոյթներու յառաջ գալը կը տեսնէ , որք են
զգայական երեւոյթներ կամ զգացմանք . իմա-
ցական երեւոյթներ կամ խորհուրդք . կամաւոր
երեւոյթներ կամ գործողութիւնք :

Ուրեմն երեք տարրական կարողութիւններ
ունի հոգին , զգայառութիւնք կամ զգալու կա-
րողութիւն , իմացականութիւնք կամ ճանճալու
կարողութիւն , կամքը կամ գործելու կարո-
ղութիւն :

3. Կարգունն կարողութեանց : Հոգւոյն կարողու-

թիւնները իրենց պաշտօնին ներդաշնակութեամբ կարդեալ են պահել հոգեկան կեանքը և բարձրացնել հոգին դէպ յիւր նախասահմաննեալ վախճանները որոց շարունակ կ'անձկանայ իւր բնութեամբը : ծշմարտին կ'անձկանայ խորհրդով, բարւոյն՝ կամքով, դեղեցին՝ զգայնութեամբ :

4. Տարբերութիւնն եւ կախունն : Հոգւոյն կարողութիւնները կը տարբերին ինչպէս իրենց համապատասխան անձկութիւնները : Յանիրաւի մի քանի փիլիսոփայներ ուղեցին հոգւոյն բոլոր կարողութիւնները զգայնութեան վերածել Քոնտիյեաքի հետ, խորհուրդը և կամքը իր կերպարանափոխեալ զգայութիւններ համարելով : Կամքը չկրնար շփոթուիլ զգայնութեան հետ, վասն զի կամքը ինքնիրեն տէր է և մենք միշտ մեր զգացումներուն տէր չենք : Միւս կողմանէ զգայնութիւնը չբացատրեր խորհուրդը վասն զի խորհուրդը զգայրաններէն վեր բարձրանալու կարող է :

Բայց ինչ որ ալ ըլլան իրենց տարբերութիւնները, կարողութիւնները ամենասերտ կապերով կապուած են իրարու հետ . Երբէք իրենց զարդացումը իրարմէ անջատ կերպով ըլլար : Իրաւ է որ երբեմն խորհուրդը կը յաղթանակէ, զոր օրինակ մոտածութեան մէջ, երբեմն ալ զգացումը, զոր օրինակ կրից մէջ, երբեմն ալ կամքը, զոր օրինակ կորովի մա-

քառումի մը մէջ . բայց հոգին միշտ ամբողջովին ներկայ է ինքիրեն, և կեանքի որ եւ իցէ պարագայ մը չկայ յորում հոգին չզգայ, չճանչնայ . և կամ չդործէ որ եւ է աստիճանով մը :

Ատկէ յառաջ կը դան մեր կարողութիւններուն փոփոխակի իրարմէ կախում ունենալը և անոնց փոփագարձաբար իրարու վրայ աղդելը : Զգայնութիւնը հազար կերպերով կը փոփոխէ իմացականութիւնը, և իւր կարդին՝ իմացականութիւնն ալ կը փոփոխէ զգայնութիւնը, և երկուքը միատեղ կը ճնշեն կամքը որ անոնց վրայ կը հակազդէ, և երբեմն կը սեղմէ, երբեմն ալ կ'ընդարձակէ զանոնք : Այս միանդամայն պարզ և փոփոխ խաղին արդիւնքը մարդկային աղդի վախճանին կատարումն է . զգայնութեամբ կը մզուինք դէպ ի մեր վախճանները, իմացականութեամբ կը հասկանանք, զանոնք, գործունէութեամբ դէպ անոնց կ'ընթանանք :

ԳԼՈՒԽ ԱԲՐՁՆ

ԶԳԱՅԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ՀՈԳԻՈՑՆ
ԿԱՄ ԶԳԱՅՆՈՒԹԻՒՆ

ԹԻՒԾ

1. Ի՞նչ է զգայնութիւնը և ինձնաց ո՞ր ժամանակին մէջ կը զարգանայ . — 2. Քանի տեսակ զգայնութիւն կայ և ի՞նչ կը նշանակն տպառութիւն, զգացողութիւն և զգացմոնք բառերը : —

1. Մահման և զարգացում: Զգայնութիւնը այն կարողութիւնն է զոր ունի հոգին զգածուելու որ և է կերպով մը : Հոգւոյն ամենէն առաջ զարդացող կարողութիւնն այս է : Իրաւ է որ հոգւոյն բոլոր կարողութիւններն ալ փոխադարձաբար զիրար կ'ենթադրեն , ուստի , երբ կենաց սկիզբը զգայնութիւնը կ'սկսի գործել իմացականութեան և գործունէութեան նշմար մ'ալ ընկերացած է անոր , բայց զգայնութիւնն է որ ամենէն առաջ կատարելապէս կը զարդանայ : Արդարեամանկական հասակէն սկսեալ , հոգին արդէն կը կանչնայ ուրախութիւնը , տիրութիւնը , ատելութիւնը , բարկութիւնը , երկիւղը և մեծագոյն մասն այն զգածմանց որք յետոյ պիտի յուղեն անոր կեանքը :

2. Բաժանում: Հոգին կրնայ զգածուիլ իրու-

ղութեանց երեք ընդհանուր դասերով , այսինքն բնական , բարոյական և խնացական : Ատկէ ալ երեք տեսակ զգայնութիւն յառաջ կը դայ , բնական , բարոյական և խնացական զգայնութիւն :

Ա. Բնական զգայնութիւն : Ինչ որ ալ ըլլայ բընական իրողութիւնը որ կը գրգռէ զգայնութիւնը , հոգին կ'զգածուի հաճոյ կամ անհաճոյ կերպով մը : Գործարանին ընդունած շարժումը տպառորութիւն կը կոչուի . զգացողութիւնն այն գատողութիւնը զոր հոգին կ'ընէ անոր վրայ , և զգացմոնք կը կոչուի այս երկու երեւոյթներուն յօդուածոյ արդիւնքը :

Եթէ տպաւորութիւնը կը վիրաւորէ գործարանը , զգացողութիւնը տհաճոյ է , և հոգին վշտին հետ ատելութեան զգացում մը կ'ունենայ այն առարկային համար որ զայն յառաջ բերաւ . հակառակ պարագային մէջ , զգացողութիւնը հաճելի է , և հոգին հաճոյքին հետ սիրոյ զգացում մը կ'ունենայ այն առարկային համար որ զայն պատճառեց : Ատկէ յառաջ կը դան համակրութիւն որ ամեն սիրոյ սկիզբն է և հակառակութիւն որ ամեն ատելութեանց սկիզբն է :

Բնական զգայնութիւնը կը գործէ հինգ գործարաններու միջոցաւ որք հինգ զգայարաններ կը կոչուին և են շօշակելիք , աջակելիք , հոտոսելիք , տեսամելիք և լսելիք որք հոգւոյն համար հաճութեան կամ տհաճութեան հինգ աղբիւրներ են :

Բ. Բարոյական զգայնութիւն։ Մեղի պէս կամք ունեցող էակ մը կը դրդուէ մեր մէջ բարոյական զգայնութիւնը որ իր մէջ կը պարունակէ սրտին բոլոր հաճոյքները և տհաճութիւնները։

Գ. Խմացական զգայնութիւն։ Խմացական զգայնութիւնը կը դրդուի մեր խմացականութեան զանազան ծանօթութիւններովը և իր մէջ կը պարունակէ մտքին բոլոր հաճոյքները և տըհաճութիւնները։

Այս երեք զգայնութիւններն ալ իրարու վըրայ կը հակազդեն, բայց խմացականութիւնը կրնայ, բանին միջոցաւ, յաւէտ կամ նուազ իշխել բնական զգայնութեան, և պարտական է միշտ իշխել բարոյական զգայնութեան։

Թ Ի Ւ Ը

1. Խնչ է զգացման հական պաշտօնը եւ ո՞րն է առոր բուն շարժառիթը։ — 2. Զգացումը խորհուրդին հետ է յարաքերութեան մէջ կը գտնուի։ —

1. Պաշտօն եւ շարժառիթ։ Զգացման էական պաշտօնն է ձգել հոգին դէպ ի ծմբարիտը և բարին անոնց գեղեցկութեան հրապոյրովը։ ուրեմն հոգւոյն զգացումներուն ծշմարիտ շարժառիթը գեղեցկին է, յորում դիմաւոր դերը կը կատարէ սէրը իրը անոր բնական եռանդը և (élan) անոր զգայնութեան նոյն խսկ հիմք։

Հոգին իւր սկզբնական միտումներուն ուժովն իսկ չէր կրնար անտարբեր կամ անզգայ մնալ գեղեցկին հրապոյրներուն, ուստի, ամեն առարկայ որ անոր մէկ ցոլացումը ունի կը յանկուցանէ և կը զուարձացունէ հոգին իւր անձուկը գոհացներուն համար, անոր հաճոյ կը թուի նոյնութեամբ կամ իւր միտումներուն բնութեան հետ համակիր պատշաճութեամբ։

Նոյնպէս տգեղութիւննը անոր կը հակառակի և զայն կը տիրեցունէ, զայն կը դժկամակեցունէ հակառակութեամբ։

Ճշմարտին հակառակող տգեղն է սփալը, իսկ բարւոյն հակառակող տգեղը չարն է։

2. Յարաքերութիւն խորհուրդին հետ։ Զգացումը խորհուրդէն անկախ, անջատ երեւոյթ մը չէ, զասոնք իրարու միացնող կապը այնքան ներքին է որ զգացումը ուղիղ կը համեմատի խորհուրդին հետ։ որքան յստակ ըլլայ ճշմարտին ակներեւութիւնը (intuition) այնքան կենդանի կ'ըլլայ զգացումը, որչափ աւելի տեսնէ մարդ այնքան լաւ կ'զգայ։ Բայց այս երկու կարողութիւնները չեն կրնար շփոթուիլ և իրարու տեղ բռնել։ Բանին պաշտօնն է յայտնել ծշմարտութիւնը մտքին, զգացման պաշտօնն է ձգել զհոգին ի դործ։ Խւրաքանչիւր կարողութիւն կը ներգործէ իւր կողմանէ, և երբ ծշմարտութիւնը կը փայլի՝ մտքին լուսաւորուելուն հետ սիրտն ալ կը բարախէ։

1. Ի՞նչ են հոգուոյ միտումները եւ քանի՞ տեսակ են .—
2. Ի՞նչպէս կը դասառորոշի՞ն են ի՞նչ է իրենց մկարագիրը:—

1. Հոգուոյ միտումները: Գեղեցիկ կամ համակեր առարկայի մը տպաւորութեամբ հոգւոյն մէջ յառաջ եկած յուզիչ երեւոյթները կամ դդացումները հոգւոյն միտումները կամ յուզիչ իրքերը կը կոչուին, վասն զի հոգին կը հակի, կը միտի դէպ այն առարկայն և անոր կը յարի յաւէտ կամ նուազ: Այսպէս են սէրը, զարմացումը, մոտաց եռանդը, քաջասրտութիւնը և յանդգնութիւնը այդ առարկայն սուանալու համար. ցաւը և յուսահատութիւնը անոր կորսաւեան համար:

Այսպէս և տգեղ կամ հակակեր առարկայի մը յառաջ բերած վշտակիր երեւոյթները դժկամակութիւն կամ հոգւոյն դժկամակ իրքերը կը կոչուին: Ինչպէս են ատելութիւնը, արհամարհանքը, բարկութիւնը, վրէմխնդրութիւնը և այլն:

Հոգւոյն վրայ ազդող առարկայներուն զանազանութենէն միտումներու ալ բազմաթիւ տեսակներ յառաջ եկած են, զոր օրինակ

Ա. Մարմնական միտումներ կամ ախորժակներ որոց սկիզբը մարմինէն է և անասուններն ալ

ունին մարդոց պէս ինչպէս անօթութիւն և ծարաւ:

Բ. իմացական միտումներ կամ բաղձանք, զոր օրինակ գիտնալու բաղձանքը կամ հետաքրքրութիւն, իշխանութեան բաղձանքը կամ փառասիրութիւն և այլն:

Գ. Մտերմական միտումներ կամ սիրելութիւնք, ինչպէս սէրը, բարեկամութիւնը, մայրական և որդիական գորովք, հայրենասիրութիւնը, երախտագիտութիւնը, արդահատութիւնը և:

Դ. Բարոյական միտումներ կամ բարոյականութիւն, բարւոյ սէրը, գիտակցութեան հաճոյքները, խղճի խայթը և այլն:

Ե. Կրօնական միտումներ կամ երկիւղածութիւն, Աստուծոյ սէրը, գթութիւնը և այլն:

Զ. Գեղագիտական միտումներ կամ նաշակ, սէր գեղարուեստից և գեղեցիկ դպրութեանց:

2. Դասակարգութիւն: Հոգւոյն միտումներուն մէջն ոմանք սկզբանան են, հոգին զանոնք միատեղ կը բերէ ծնած ատենը, ինչպէս են ծշմարտին, բարւոյն և գեղեցկին սէրը, մեր նմանեաց սէրը կամ ընկերականութիւնը, ումանք ալ ստացնալ են, ինչպէս են հարստութեան սէրը և իշխանութեան սէրը:

Սկզբնական միտումները մարդուն կազմութենէն կախումն ունին, ուստի յաւէտ կամ նուազ զարդացեալ կը գտնուին ամեն անհատներու մէջ:

Ստացեալ միտումներուն ընդհանրապէս առարկայն են բոլոր այն բաները որք մեզ կ'օգնեն հասնելու մեր սկզբնական միտումներուն վախճաններուն : Ասոնք ընդհանուր չեն այլ մասնաւոր : Կը զանազանին և կը բազմապատկին այն բազմաթիւ կացութեանց հետ յորս կրնայ գտնուիլ մեզմէ իւրաքանչիւրը , ինչպէս նաև գաղափարաց կապակցութեան հետ զորս կրնայ մէկը կազմել : Ատկէ յառաջ կը դայ մարդոց մէջ երեւցած ճաշակներու և միտումներու այն ահագին զանազանութիւնը , թէև ամենուն ալ վախճանը և սկզբնական ձգտումները նոյն են :

Դիտողութեան արժանի կէտ մը կայ աստ . այն է թէ հոգեկան կենաց վերաբերեալ միտումները իրենց բնութեամբը անսպառ և անյագ են : Ինչպէս որ իմացականութիւնը ունի իւր մէջ անհունի գաղափարը , նոյնպէս կը թուի թէ դգայնութեան ալ առաջին պէտքը անհունն է , վասն զի ոչ մի սահմանափակ առարկայ չկրնար մեր հոգւոյն անբաւ պարապը լեցնել :



ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

ԻՄԱՅՈՒԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ ՀՈԳԻՈՑՆ
ԿԱՄ ԽՈՐՀՈՒՐԴ

Թ Ի Ւ Յ

Ի՞նչ է խորհուրդը , ո՞րև է իր սահմանը , ե՞ս որո՞նք են այն օժանդակ զօրութիւնները որ կը մասնակցին այս կարողութեամ : —

Սահման : Ճանչնալու , հասկանալու , գաղափարներ յղանալու և ճշմարտութիւնը ըսմբռունելու ընդհանուր կարողութիւնն է խորհուրդը որ սեռաբար կոչուած է իմացականութիւնն , իմացուն , թամ :

Ծարածութիւնն : Այնչափ ընդարձակ է իմացականութեան սահմանը որչափ իրականութիւնը : Նախ ինքզինք կը ճանչնայ . կը ճանչնայ հոգին որուն ինք զօրութիւնն է . նոյնպէս հոգւոյն բոլոր վիճակները և գործողութիւնները կը ճանչնայ : Երկրորդ կը ճանչնայ նիւթական աշխարհը , կը նկատէ մարմիններու անթիւ բազմութիւնը , անոնց այնքան տարբեր յատկութիւնները և անոնց օրէնները : Վերջապէս , անհատական և վաղանցուկ բաներէն անդին կը գտնէ տիեզերական և անշարժ ճշմարտութիւնները . կ'ըմբռնէ անսահման ժամանակը և միջոցը , բացարձակ պատճառը և գոյացութիւնը , համեմատութեանց յափտենական

կանոնները, գեղեցկութիւնը, արդարութիւնը և ամեն միւս ճշմարտութիւններէն վեր ան-
հուն էն, կեդրոն կատարելութեան, ազբիւր
դոյութեան: Իմացականութիւնն է, մէկ խօս-
քով որ կը զանազանէ մարդը անաստնէն և
կը մօտեցնէ զայն Աստուածութեան:

Բաժանուան: Խորհելու կարողութիւնը մի է
իւր սկզբան մէջ և բազմապատիկ իւր գործու-
թեան մէջ: Այս գործողութիւնը կը բաժ-
նուի ուրիշ ինն կարողութեանց կամ օժան-
դակ զօրութեանց, որոց օգնութեամբ իմա-
ցողութիւնը կ'ստանայ այնքան զանազան տե-
սակ ծանօթութիւններ:

Ասոնք են Քիտակցութիւն, Մտադրութիւն, Ար-
տարին ըմբռնուա՛, Յիշողութիւն, Երեւակայութիւն,
Վերացուա՛, Հաերացուա՛, Դաստղութիւն, Իմաստափ-
րութիւն (պատճառաբանութիւն):

Գիտակցութեամի, արտարին ըմբռնուա՛ և բանով
իմացողութիւնը կ'ընդունի, կրնանք ըսել,
ճշմարտութեան տպաւորութիւնը և կը կազմէ
իւր ամեն առաջին ծանօթութիւնները:

Մտադրութեամի, վիրացուանվ, հաերացուանվ, դա-
տողութեամի կը փոփոխէ այդ ծանօթութիւննե-
րը և կը տարածէ զանոնք:

Յիշողութեամի կը պահէ զանոնք և նորէն կը
կոչէ, երեւակայութեամի կը շինէ և կը յշանայ
այնպիսի գաղափարներ որոց առարկայները
չկան բնութեան մէջ:

Թ Ի Ւ Թ

1. Գիտակցութիւն. — 2. Մտադրութիւն:

1. Գիտակցութիւնն այն կա-
րողութիւնն է որով մենք զմեզ կը ճանչնանք:
Ներքին տեսութիւն մ'է այն որով հոգին
կ'ըմբռնէ իւր գոյութիւնը, իւր վիճակները
և իւր գործողութիւնները: Հոգին այդ կա-
րողութեամբ ինքզինք կը ճանչնայ իբր զօրու-
թիւն զգայուն, իմացող և աղատ. գիտակ-
ցութիւն ունի իւր զգացմանց, ծանօթու-
թեանց և կամաց վրայ:

Այդ կարողութեամբ հոգին ինքզինք կը
ճանչնայ իբր միութիւն, գոյացութիւն և պատ-
ճառ. միանդամայն: Հոգին ինքզինք մի կը
ճանչնայ, վասն զի կը տեսնէ որ խորհող են-
թակայն միշտ նոյն կը մնայ հակառակ փոփո-
խութեան այն երեւոյթներուն որոց ինք թատրն
է. գոյացութեան գաղափարը իւր հաստա-
տութեան մէջ է, պատճառի գաղափարն ալ
իւր արտադրութեանց մէջ:

Այտի, փոխադրելով այդ գաղափարները
արտաքին աշխարհը՝ հոգին կը հասնի բանին
միջոցաւ բացարձակ միութեան, բացարձակ
գոյացութեան, բացարձակ պատճառին, այ-
սինքն Աստուծոյ:

Գիտակցութեան վկայութիւնը որ նախ շ-

փոթ և մութ է, հոգւոյն ինք իր վրայ կա-
մաւոր անդրադարձութեամբը որ է խորհրդա-
ծութիւնը, կը լուսաւորուի :

Խորհրդածութեան սեպհական յատկութիւ-
նըն է աւելի որոշ և աւելի յստակ ընել այն
գաղափարները զորս ստացած ենք գիտակ-
ցութեամբ : Մարդուն գիտութեան հարկա-
ւոր գործիքն է այդ :

2. Մտադրութիւնն այն կա-
րողութիւնն է որով միտքը կը միտի դէպի
առարկայ մը և ինքինք բոլորովին անոր վր-
րայ կը սեւեռէ որպէս զի աւելի լաւ ճանչ-
նայ զայն :

Սեպհական կարողութիւն մ'ըլլալէ աւելի
միւս կարողութեանց մի մասնաւոր ուղղու-
թիւնն է :

Մտադրութիւնը երեք գլխաւոր արդիւն-
ներ յառաջ կը բերէ :

Ա. Մտադրութիւնը կ'աւելցունէ իւր գի-
տած առարկայներուն մեր վրայ ըրած տպա-
ւորութեան ոյժը, կրնայ նաև այնպէս ընել
որ միայն այդ տպաւորութիւնն ընդունինք :
Կը դիտենք փոխանակ նայելու, մոխի կ'ընենք փո-
խանակ լսելու : Երբ բան մը սաստիկ կ'զբա-
զեցունէ մեր միտքը, միւս բաները ալ չենք
նշմարեր, նոյն իսկ անոնք որ մեր մօտն են :

Բ. Գաղափարները որոշ, ճշգրիտ և յստակ
կ'ընէ և մտադրութեամբ կրնանք որոշել իրե-

րուն վրայ իսել մը յատկութիւններ որք հա-
րեւանցի տեսութեան մը չեն հանդիպիր : Տե-
սակ մը մանրացոյց է մտադրութիւնը որ կը
խոշորցունէ առարկայնները և անոնց ամենա-
նուրը խտիրները կը գտնէ :

Գ. Վերջապէս, յիշողութեան պայմաններէն
մին է մտադրութիւնը, բան մը յիշելու հա-
մար պէտք է ուշադիր եղած ըլլալ անոր վր-
րայ :

Մտադրութեան այս սովորական արդիւն-
ները կը բացատրեն այն աղդեցութիւնը զոր
կ'ընէ մտադրութիւն ընելու վարժուողներուն
վրայ : Անոնց գիտել կը տայ իւրաքանչիւր
իր, կշռել կը տայ բոլոր պատճառները, բո-
լոր գժուարութիւնները, բոլոր անտեղու-
թիւնները : Մտադրութիւնն է որ զմարդիկ
ծանրաբարոյ, լուրջ, խոհեմ և մեծ գործե-
րու և բարձր հայեցողութեանց կարող կ'ընէ :

Նորութիւնը, այլակերպութիւնը և փոփո-
խութիւնը կ'արթնցունեն մտադրութիւնը,
հակառակ արդեամբ մը մեր գործարաննե-
րուն զդացած յոդնութիւնը չթողուր մել որ
չափազանց երկայն ատեն սեւեռեալ պահենք
մեր մտադրութիւնը մի և նոյն առարկայննե-
րուն վրայ : Սակայն իւր իսկական նկարագի-
րըն է կամքէն կախեալ ըլլալը : Մտադիր կ'ըլ-
լանք երբ կ'ուղենք և այն բաներուն մտադիր
կ'ըլլանք զորս կ'ուղենք :

Այտի է որ մեր սխալները մեղ ընծայելի են, վասն զի շատ անդամ մեր ձեռքն էր խուսափիլ անոնցմէ աւելի մոտադիր ըլլալով։

Թ Ի Ւ Խ Փ

Արտաքին լորոնում։

Արտաքին լորոնում։ Արտաքին ըմբռնումը այն կարողութիւնն է որով հոգին կ'ըմբռնէ արտաքին առարկայները այն գործարաններուն միջոցաւ որոց մէջ են զդայարանները։ Զդայութիւն ըսելով պէտք է իմանալ այն կարողութիւնն իսկ զոր ունի հոգին ճանչնալու նիւթին յատկութիւնները զդացողութեանց առթիւ, և գործարան ըսելով ալ պէտք է իմանալ ջիղերը կամ այն գործիքը որ զդալի տըպաւորութիւնը փոխանցելու կը ծառայէ։

Զգայութիւնը։ Մարմինը հինգ գործարանաւոր կազմածներ ունի, հոգին ալ հինգ զդայութիւններ ունի որ անոնց կը համապատասխաննեն, Յօշափողութիւն, Ճեսողութիւն, Համառութիւն և Հոտառութիւն։

Յօշափողութիւնը (չօշափելու կարողութիւնը) մարմնոյն բոլոր մակերեւոյթին վրայ և մասնաւորապէս ձևոց մէջ է. տեսողութիւնը՝ աչքին մէջ. լսողութիւնը՝ ականջներուն մէջ. համառութիւնը՝ քիմքին մէջ և հոտառութիւնը՝ ոնդունքին մէջ է։

Իւրաքանչիւր զդայութիւն կը շարժի կամ

կը գործէ իրեն յատուկ եղած գործարանին վրայ եղած տպաւորութեամբ մը։

Յօշափողութեան գործարանը առարկայէ մը զդածուելուն պէս՝ հոգին անմիջապէս անոր չօշափելի յատկութիւնը կ'ըմբռնէ. այտի յառաջ կը գան տարածութեան, կարծրութեան, ցուրտի, տաքի, ծանրութեան և այլն զդալի գաղափարները. գաղափարներ որք երբէք բացարձակ չեն այլ վերբերականն, վասն զի իրենց սահմանն է նոյն ինքն այն տպաւորութիւնը որ զիմենք պատճառեց։

Ճեսողութեան գործարանը առարկայէ մը զդածուելուն պէս՝ հոգին անմիջապէս անոր տեսանելի յատկութիւնը կ'ըմբռնէ. այտի յառաջ կը գան գոյնի և ձեւի զդալի գաղափարները: Բնդհուար չօշափողութիւնն ալ ասոր օգնութեան կը գայ, և հոգին այս երկու զդայարաններուն օգնութեամբ կը սովորի թէ այս ինչ երանդը այս ինչ խորութեան, այս ինչ հեռաւորութեան, այն ինչ ձեւին կը համապատասխանէ և յիշողութեան և մակածութեան միջոցով կը դատէ թէ այդ տեսանելի կերպարանները այնպիսի յատկութիւններ ունին զօրս նախ չօշափողութիւնը ըմբռնց նմանօրինակ կերպարաններով։ Օրինակի համար քառակուսի աշտարակ մը բաւական հեռուէն դիտուած ատեն կը որ կը թուի մեղ. ջուրին մէջ ընկղմուած գաւաղան

մը խորտակեալ կ'երեւայ և այն : Այդ զգ ացողութիւնը ճշմարիտ է և անոր ըմբռնումը յհական կը կոչուի . բայց դատողութիւնը յիշողութեամբ և մակածութեամբ կը միջամտէ և երեւոյթին պատճառած սխալը կ'ուղղէ : Զգացողութիւնը նոյն կը մնայ , բայց ըմբռնումը կը փոխուի և կը կոչուի ստացեալ : Ուրեմն բնաւ դատելու չէ ըստ երեւոյթին :

Հսողութիւնն : Հսողութեան զգայութեամբ , հոգին կ'ըմբռնէ ձայնը իւր սաստկութեան ամեն աստիճաններովը , ինչպէս են ոլորակը , կնիքը , հնչիւնը , որք բաղադրուելով կը կադմեն չափը , մեղեդին , ներդաշնակութիւնը :

Համառութիւնն : Համառութեան զգայութեամբ , հոգին կ'ըմբռնէ համը իւր ամեն աստիճաններով և երանգներով :

Հոտառութիւնն : Վերջապէս , հոտառութեան զգայութեամբ , հոգին կ'ըմբռնէ հոտը իւր ամեն աստիճաններով և իւր ամեն բաղադրութեամբք :

Հսողութեան , համառութեան և հոտառութեան ինչպէս նաև տեսողութեան ըմբռնումներուն մէջ , դատողութիւնը յիշողութեամբ և մակածութեամբ կը միջամտէ մեղ սովորեցնելու համար թէ այս ինչ շօշափելի երեւոյթին պէտք է համապատասխանէ այս ինչ ձայնը , այն ինչ մարմնոյն , այն ինչ հոմը կամ այն ինչ համը :

Մեր զգայութեանց ըմբռնումներուն վերը լուծութեամբը դիւրին է տեմնել թէ մարմնոյ կամ նիւթի առաջին դաղափարը շօշափողութեան պարտական ենք :

Թ Ի Ւ Հ Հ

1. Յիշողութիւնն . — 2. Չողոքորդութիւնն գաղափարաց : —

1. Յիշողութիւնն : Յիշողութիւնը այն կարողութիւնն է որ մեղ վերստին կը կոչէ անցեալը : Յիշողութիւնը չկրնար վերստին կոչել բայց եթէ այն ծանօթութիւնները զորս ունեցած ենք և զորս պահած է : Ուրեմն երկու տարրական իրողութիւններ կը պարունակէ . 1° Գաղափարներու պահպանութիւնն . 2° Վերստին կոչումը կամ ուրիշ խօսքով Յիշառակը որ յիշողութեան մեծադպրոյն գործն է :

Յիշառակը երեք տարրներ կը պարունակէ . 1° Համազումը թէ յիշուած առարկայն անցեալին մէջ ալ կար . 2° Այդ առարկային առաջին անդամ մեր տեսութեան հանդիպելին մինչև յիշուած ատենելը անցած ժամանակին ծանօթութիւնը . 3° Անձնական նոյնութեան ծանօթութիւնը , այսինքն այն հաւատը թէ մենք որ կը յիշենք և մենք որ ուրիշ անդամ ճանշանք նոյն առարկայն նոյն և մի անձն ենք : Յիշառակին կազմութիւնը կ'ենթագրէ թէ

մենք յիշուած առարկային որ և է աստիճանով մը մտադրութիւն ըրած ենք, վասն զի փորձառութեան ջմարտութիւն մէջ թէ յիշողութիւնը կը կորուսանէ այն գիպուածները և իրերը որք զօրաւոր և լուրջ ջանքով մը փորադրուած չեն մտքին վրայ: Յիշատակ մը ծնելու համար պայման մը հարկաւոր է, ուրիշ յիշատակով մը կամ համանման ըմբռունումով մ'արթննալու է:

2. Գուգորդութիւնն գաղափարաց: Այն յատկութիւնը զոր ունին մեր գաղափարները փոխադաբար զիրար կոչելու զուգորդութիւնն կամ կցորդութիւնն գաղափարաց անունով ծանօթ է:

Այն յարաբերութիւնները որոց համեմատ գաղափարները կընկերակցին շատ բազմաթիւ են:

Կինանք այստեղ յառաջ բերել՝

1. Ժամանակը: Երկու իրողութիւններ որք տեղի ունեցան մի և նոյն ժամանակի մէջ մեր մտքին մէջ իրարու հետ կը կապուին և միոյն յիշատակը կ'արթնցունէ և միւսինը:

2. Ժեղը: Երկիր մը կը յիշեցունէ սահմանակից երկիրները: Այդ բանին մէջ է տեղական կոչուած յիշողութեան բոլոր գաղտնիքը:

3. Նմանութիւնը: Մեռած ազգականի մը կամ բարեկամի մը պատկերը մեր աչքին հանդիպելուն պէս՝ այդ սիրեցեալ անձին առաքինութիւնները կամ սիրելութիւնը վերստին կը

պատկերուի մեր հոգւոյն մէջ և կը վերանորոգուի վիշտը որ մեղ պատճառեց իւր կորուսոր:

4. Հակառակութիւնը: Հակառակ գաղափարներն ալ նման գաղափարաց պէս փոխադաբար զիրար կ'արթնցունեն: Հիւանդութիւնը առողջութեան վրայ, գերութիւնը աղատութեան վրայ, պատերազմը խաղաղութեան վրայ խորհել կը տայ:

5. Պատճառը են արգասիքը: Գործը մեղ կը յիշեցունէ գործաւորը, հայրը կը յիշեցունէ որդիները, և որդիները իրենց հայրը կը յիշեցունեն:

Խորհուրդներու այս կցորդութիւնները կը տարածեն իրենց ազգեցութիւնը մեր կազմութեան ամեն մասերուն վրայ: Ասոնք են որ կ'որոշեն մեր ճաշակները, մեր նախապաշարումները, մեր սիսալները, մեր մտքին և նըկարագրին պայմանը: Որինակի համար, հանճարեղ և անակնկալ խօսքեր ըսելու տաղանդը գաղափարներու ամենահեռաւոր յարաբերութիւնները պահելու սովորութենէն յառաջ կը գայ, մինչդեռ ընդհակառակին կանոնաւոր և բնական կցորդութիւնները գատողութիւնը հաստատ և վարմունքը ուղիղ կ'ընեն: Ուրեմն գաղափարները իրենց ճիշդե օրինաւոր յարաբերութեանց համեմատ ընկերացնելու է, ինչպէս իրաւանց գաղափա-

ԵՐ պարտուց գաղափարին հետ , ճշմարտինը
գեղեցկինին հետ և այն :

Թ Ի Ւ Հ Ձ

Ե Ր Ե Խ Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

1. Ի՞նչ է երեսակայութիւնը . — 2. Մի՞ երկրորդա-
կան կարողութիւններին կախնալ է . — 3. Ի՞նչ վկանի-
ների կրնայ անցմիլ . — 4. Ի՞նչպէս կը փոփոխի . —
5. Ի՞նչ է իր ազդեցութիւնը մորին եռ սրտին վրայ : —

1. Սահման : Երեւակայութիւնը այն կարո-
ղութիւնն է որով կը կազմենք գաղափարներ
որք չեն համապատասխաներ որ և է իրական
առարկայի մը . զոր օրինակ թեւաւոր ձիու մը
կամ հսկայի մը գաղափարը : Իւր գլխաւոր
գերն է միացնել ցիր ու ցան ծանօթութիւն-
ները և յիշատակները զորս հաւաքած է :
Այսպէս ոսկի շնորհած գաղափարը որուն իրական
տիպը չկայ բնութեան մէջ , երկու կարի իրա-
կան գաղափարներու այսինքն ոսկոյ և շնորհ
գաղափարներուն իրարու վրայ գրուելն յա-
ռաջ եկած է :

2. Կախուան : Ուրեմն երեւակայութիւնը իւր
պաշտօնին մէջ ուրիշ շատ մը կարողութիւն-
ներէ կախումն ունի . 1° Յիշողութեան որ ա-
նոր կը հայթայթէ նիւթերը որոց վրայ պիտի
գործէ իւր գործունէութիւնը . 2° Վերացումն
որ կը բաժնէ այդ նիւթերը , որ կ'անջատէ

յատկութիւն մը , դիպուածմը , մանրամասնու-
թիւն մը բոլոր այն պարագայներէն որ անոր
կցեալ են իրականութեան մէջ . 3° Գաղափարաց
զուգորդութեան որ այդ անջատեալ մասերը կը
միացնէ կազմելու համար կամ վէպ մը և կամ
նոր մտացածին էակ մը :

3. Վիճակը : Երկու բոլորովին տարբեր վի-
ճակներէ կրնայ անցնիլ երեւակայութիւնը :
Երբեմն ինք իրեն թողուած , այդ երեք տար-
բական գործողութիւններէն անդին բան մը
չենթագրեր : Երբեմն ալ կը պարունակէ նաև
ճշմարտին , բարւոյն և գեղեցկին բանաւոր
յղացումը և բոլոր այն զգացումները որք ա-
նոնց կցեալ են :

Առաջին պարագային մէջ , երեւակայու-
թիւնը կը թափառի ըստ դիպաց առարկայէ
առարկայ : Այդ միջոցին է որ քնոյ ատեն յա-
ռաջ կը գան երազի երեւոյթները և արթնու-
թեան ատեն անորդի , զառանցութեան և յիմարու-
թեան երեւոյթները :

Երբ ընդհակառակն երեւակայութիւնը կեն-
դանացած է գեղեցկին գաղափարովը և ըդ-
գացումնիլը , երբ լուսաւորուած է բանով՝
ծնունդ կը տայ արուեստի և դիտութեան
գործերուն :

4. Փոփոխուանք : Երեւակայութեան յօդուա-
ծոյ բնութիւնը զայն կարի փոփոխական ըրած-
է : Բնական կազմութիւնը , նկարագիրը , ու-

նակութիւնները , կիմայն , քաղաքական և
կրօնական սահմանադրութիւնները , մարդը
Մջապատող բոլոր արտաքին ազգեցութիւն-
ները կը ներգործեն անոր վրայ և անոր փո-
փոխուելուն կ'օգնեն : Այտի է որ անհատնե-
րու , դարերու և երկիրներու համեմատ այն-
քան փոփոխուած է և որ շողողուն կերպով
ի յայտ կը գայ ազգերու բանաստեղծութեան
և արուեստից մէջ :

5. Ազդեցութիւն : Դիւրին է տեսնել թէ ինչ
ազգեցութիւն ընելու է երեւակայութիւնը
մտքին և սրտին վրայ :

1° Վայելումներու նոր աղբիւր մը կը բա-
նայ մարդուն , որք են արուեստին հաճոյք-
ները . բայց մեր քայլերուն վրայ կը ցանէ նա-
եւ ունայն անհանդստութիւններ , անտեղի
երկիւղներ , մտացածին սոսկումներ որք կեան-
քը թշուառ կ'ընեն :

2° Գործունէութեան ամենէն զօրաւոր զըս-
պանակներէն մին է երեւակայութիւնը : Մեր
աչաց առջև փայլեցնելով մեր ունեցած ա-
ռաւելութիւններէն կարի բարձր կատարելու-
թիւն մը , մեղ կը գրգռէ որոնել զայն , թէ
նոյն խակ մեզի համար և թէ մարդկութեան
համար :

ԹԻՒ ՀՅ

1. Վերացում : — 2. Հանրացում : —

1. Վերացում : Վերացումը կարողութիւն մ'է
որով միտքը նիւթէն կամ իրարմէ կը զատէ
յատկութիւնները , որք բնութեան մէջ ա-
ռանձինն չեն կրնար ըլլալ : Օրինակի համար ,
վարդի մը վրայ , կարելի է նկատել .

1° Զեւը , գոյնը , հոտը , և այլն , նոյն խակ
առարկայէն անկախ . 2° Զեւը գոյնէն անկախ .
3° Գոյնը հոտէն անկախ և այլն : Իրի մը յատ-
կութեանց ամբողջութեան գաղափարը թան-
դրացեալ գաղափար մ'է . միւս յատկութիւն-
ներէն անջատ ըմբռնուած յատկութեան մը
գաղափարը վերացեալ գաղափար մ'է :

Վերացումը մարդկային իմացականութեան
առաջին աստիճանն է , որ աստուածային ի-
մացականութեան պէս չկրնար իրերու գոյա-
ցութիւնը , յարաբերութիւնները և յատկու-
թիւնները միանդամայն ըմբռնել : Գիտական
ամեն հետազոտութեանց պայմանն է վերա-
ցումը : Խւրաքանչիւր գիտութեան սկիզբը
վերլուծութիւնը կը գտնէ մի կամ շատ մը
վերացեալ գաղափարներ : Տարածութեան վե-
րացեալ գաղափարն է երկրաչափութեան հի-
մը . շարժման վերացեալ գաղափարը կը ծնի
մեքենագիտութիւնը . ձայնինը զձայնաբա-

նութիւն . լուսոյ և դոյներունը կը ծնի լուսա-
բանութիւնը . բարւոյ և չարի գաղափարն է
բարոյականի և անոր յարակից ամեն գիտու-
թեանց սկզբունքը . վերջապէս վերացումն է
գաղափարներու և զանոնք ներկայացնող բա-
ռերու սկզբունքը :

Զ. Հանրացում : Հանրացումը կարողութիւն
մ'է որով միտքը ամբողջ դաս մը էակներու
և իրողութեանց վրայ կը տարածէ վերացեալ
ծանօթութիւն մը : Զոր օրինակ , երբ մէկը
վարդի գաղափարն ունի՝ անոր տեսած վար-
դերը կը դադրին պարզ անհատներ ըլլալէ և
այս ինչ դասի մը ծաղիկները կ'ըլլան , այդ գա-
ռին մէջ յետոյ կ'որոշէ սեռնր , ապա տեսակներ ,
վերջապէս զանազանոթիւններ :

Հանրացումը կը տարբերի վերացումէն . վե-
րացումը կը զատէ յատկութիւնները և յա-
րաբերութիւնները . հանրացումը էակները
ընտանիքի մը և իրողութիւնները օրէնի մը
կը յարէ :

Կարելի է վերացնել առանց հանրացնելու ,
բայց առանց վերացնելու հանրացնել կարե-
մի չէ :

Հանրական (ընդհանուր) գաղափարները
կրկին յատկութիւն մ'ունին , 1° Խել մը ա-
ռարկայներու վրայ կը տարածուին , որ կը
կազմէ իրենց ժառանիլ . 2° կը պարունակեն
իրենց մէջ այդ առարկայներուն հասարակաց

խել մը նկարագրեր , որ կը կազմէ իրենց խե-
ղամառութիւններ :

Ամեն գիտութիւնք հանրական ծանօթու-
թեանց վրայ հիմնուած են : Հանրացումը կը
համառօտէ խուզարկութիւնները և կը գիւ-
րացնէ յիշողութիւնը , վասն զի հանրացումով
կրնանք ի մի ժողովել շատ մը մասնաւոր ծա-
նօթութիւններ զորս երբէք պիտի չկրնայինք
յիշել ոչ ալ ստանալ եթէ իրարմէ անջատ մը-
նալու ըլլային : Բայց հանրական գաղափար-
ները անորոշ և անբաւական ըլլալու պակա-
սութիւնն ունին , վասն զի առարկայներու մի-
այն նմանութիւնները կը ցուցնէն մեզ առանց
նշմարելի ընելու տարբերութիւնները : Արդ ,
մանաւանդ կենաց յարաբերութեանց մէջ ,
մեծ օգուտ մը չունի գիտնալը թէ իրերը և
անձերը ինչով իրարու կը նմանին , եթէ չենք
գիտեր թէ ինչով իրարմէ կը զանազանին և
թէ որն է այն սեպհական դրոշմը որ զանոնք
կ'որոշէ : Այդ պատճառաւ է որ հայեցողա-
կան միտքերը այն ինչ հանրական սկզբունք-
ներուն ետեւէն ընկնելով մեծամեծ սխալներ
կը գործեն ամեն բան շփոթելով և հետեւա-
բար ամեն բանի մէջ պիտի լով : Ուրեմն գա-
տողութիւնը և իմաստասիրութիւնը հարկա-
ւոր են այդ սխալները ուղղելու համար :

1. Դատողովներն . — 2. իմաստասիրովներն : —

1. Դատողովներն : Դատողութիւնը կարողութիւն մ'է որով միտքը երկու ծանօթ առարկայներու մէջ յարմարութեան կամ անյարմարութեան յարաբերութիւն մը կը հաստատէ : Ուստի, ամեն դատողութիւն բաղդատութիւն մը կ'ենթադրէ : Հոգին անմահ է . հոգին նիւթեղէն չէ . ահա դատողութիւններ են ատոնք : Յարաբերութեանց ըմբռնումը կամ բաղդատութիւնը դատողութեան հասարակ պաշտօնը և անոր ամենէն աւելի աչքի զարնող կնիքն է . իւր ճշմարիտ կնիքը հաստատութիւնն է . այս աւելի ընդհանուր տեսակէտէն նայելով դատողութիւնը ուրիշ բան չէ , բայց եթէ հաստատել թէ բան մը է կամ չէ :

Ամեն ժխտում իւր մէջ կը պահէ հաստատութիւն մը և կրնայ անոր վերածուիլ . երբ կըսեմ թէ , հոգին միամեջին չէ , իբր թէ ըսած կըլլամ , հոգին անենիթ է :

Իբր հաստատող կարողութիւն մը նկատուած՝ դատողութիւնը մտքին ամեն դորձողութեանց խառնուած է . ամենուն ալ , բայց երեւակայութենէն , վախճանը սա հաւատքին մէջ է թէ առարկայները այնպէս են ինչ-

պէս որ մեզ կ'երեւան : Արդ , իմացականութիւնը այնպէս ստեղծուած է որ իւր իսկ ճշմարտափօսութեան հաւատ կ'ընծայէ և չկըրնար ինքինսք զրկել այդ խորին և ինքնարեր հաւատքէն : Ինչ որ ալ ընէ , ինչ որ ալ նկատէ չկրնար չհաւատալ թէ այնպէս է ինչ որ կը տեսնէ , չկրնար չհաստատել , չկրնար չըդատել :

Ատկէ կը հետեւի թէ դատողութիւնը մարդկային իմացողութեան մի յատուկ կարողութիւնը չէ , ինչպէս են զգայութիւնները և յիշողութիւնը , այլ մանաւանդ մեր ամեն կարողութեանց տիեզերական օրէնք և մեր հոգեկան կազմութեան հարկաւոր հետեւութիւնն է :

Զդատող այսինքն չհաւատացող իմացական էակ մը ամենէն անսովոր և ամենէն անբացատրելի հակասութիւն մը պիտի ըլլար :

Երբ խորհրդածութիւնը իւր ուշը դատողութեան վրայ կը յառէ շուտով երկու տարրներ կ'որոշէ անոր մէջ . մին հաստատուած դաղափարը , միւսն ալ նոյն ինքն հաստատութիւնը , դաղափարն ալ իւր կարգին կըրնայ ընդարձակուիլ և տարրաղադրուիլ և ատով իսկ նոր դատողութեանց առիթ ըլլալ . արդիւնք վերացման , վերլուծութեան և բաղդատութեան : Այն ատեն է որ դատողութիւնը լեզուին մէջ կը թարգմանուի բառեւ

բու այն կանոնաւոր շարքով որ նախադասութիւն
կը կոչուի :

Նախադասութիւնը գատողութեան արտա-
յացտութիւնն է , ինչպէս բառը գաղափարին
արտայայտութիւնն է :

2. Իմաստասիրութիւնն : Իմաստասիրութիւնը կա-
րողութիւն մ'է որով միտքը գատողութենէ
մը ուրիշ գատողութիւն մը կը հանէ : Բան
կամիմաստասիրութիւն բառը փիլիսոփայական
լեզուին մէջ երեք տարբեր բաներու կը տըր-
ուի . այն կարողութեան զրո ունի իմացակա-
նութիւնը զգայութիւններէն վեր բարձրանա-
րու և առաջին ճշմարտութիւններ յղանալու ,
այդ կարողութեան գործին և այդ գործին
արդասեաց :

Ա.յս արդասիքը շատ մը տարբեր ձեւեր
կրնայ զգենուլ , բայց իմաստասիրելու կարո-
ղութիւնը երկու կերպով կը գործէ . 1° Ընդ-
հանուրէն մասնաւորին կամ սկզբունքէն հե-
տեւութեան իջնելով . 2° Մասնաւորէն ընդ-
հանուրին կամ հետեւութենէն սկզբունքին
ենելով : Զոր օրինակ , ընկող մարմին մը տես-
նուած ատեն յղանալ թէ ամեն մարմիններն
ալ կ'ընկնին , մասնաւորէն ընդհանուրը իմաս-
տասիրել է : Հաստատել թէ ամեն մարմին-
ներն ալ կ'ընկնին և ատկէ եղբակացնել թէ
այն ինչ մասնաւոր մարմինն ալ կ'ընկնի՝ ընդ-
հանուրէն մասնաւորը իմաստասիրել է :

Իմաստասիրութիւնը , իւր երկու կերպա-
րաններով , մարդկային գիտութեան ամենէն
արդասաւոր աղբիւրներէն մին է :

Եթէ մարդ իւր գիտակցութենէն , զգայու-
թիւններէն և յիշողութենէն ուրիշ միջոց չու-
նենար ճանչնալու՝ միայն այն ճշմարտութիւն-
ները պիտի ճանչնար որք իւր հայեցուածքին
տակ պիտի ընկնէին : Վասն որոյ և ապագայն
և ներկային ամենամեծ մասը իրեն անծանօթ
պիտի մնային :

Չուրկ պիտի ըլլար նախատեսութենէ որ
գիտուածներու առաջը կ'առնու , և գիտու-
թենէ՝ որ իրերու մուլթ և խորհրդաւոր մա-
սերու մէջ կը թափանցէ :

Սակայն իմաստասիրութեան չնորհիւ ամեն
ստացեալ գաղափար արդասաբեր սերմ մը
կ'ըլլայ , ուստի անդադար կը ծնին նոր գա-
ղափարներ . մեր ըմբռնումներուն և յիշա-
տակներուն նեղ շրջանակէն հարկաւորապէս
կ'անցնինք , և խորհրդոյ սահմանը կը տարած-
ուի յանհունս :

Թ Ի Ւ Ա Տ

Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ք Ը Ն Գ Հ Ա Ն Ր Ա Պ Ե Լ

1. Ի՞նչ է խմացական կարողութեանց գործողութեան արգասիրը , ի՞նչ է գաղափարը և ի՞նչ կճիր կը ներկայի գաղափարը իրենց կազմութեան համեմատ . —
2. Ի՞նչպէս կը բաժնորդմ գաղափարը : —

1. Գաղափար : Խմացական կարողութեանց գործողութեան արգասիրն է գաղափարներու յղացումը , զիտնալը : Գիտնալը մտքով տեսնել , գաղափար մ'ունենալ է : Խմացականութեան արգասեաց մէջ զորս միտքը կը յշանայ , ամենէն առաջինը և ամենէն ընդհանուրը , իմացողութեան տարրական իրողութիւնը , կըրնանք ըսել , գաղափարն է : Ուրեմն գաղափարը պարզ իրողութիւն մ'է որ , իւր բնութեամբն իսկ չսահմանուիր : Բաւական համարինք ըսել թէ « գաղափարը գիտութիւնն է իւր ամենէն պարզ ձեւին տակ » :

Գաղափարաց ստարկայ կը կոչուին իրողութեանց գոյութիւնը , անոնց յատկութիւնները և յարբերութիւնները :

Գաղափարները զանազան կնիքներ կը ներկայեն իրենց կազմութեան համեմատ . եթէ գաղափարը անմիջապէս մտքին տեսութեան տակ ընկնող առարկայէ մը կը դայ , ընդուռու

մ'է այն , եթէ գաղափարը մասնական ըմբռունումներէ կը չինուի յղացում մ'է այն , եթէ գաղափարը անցեալ իրողութեանց կը վերաբերի յիշատակ մ'է այն . վերջապէս եթէ գաղափարը որ և է իրականութեան մը վրայ չը հանգչիր՝ երեսակացութիւն մ'է այն :

2. Բաժանումն : Զանազան տեսակներու կը բաժնուին գաղափարները տեսակետին համեմատ ուրկէ կը նկատենք զանոնք :

Իրենց առարկային նայելով անոնք կը բաժնուին զգալի գաղափարներ կամ զգայարանայ միջոցաւ ճանցուած գաղափարներ , ինչպէս են մարմինները , խմացական գաղափարներու կամ մարմիններէն օտար առարկայիներու գաղափարներ , ինչպէս հոգի , Աստուած և այլն , բարոյական գաղափարներու կամ բարւայ և չարի , մոլութեան և առաքինութեան , և այլն ծանօթութիւններ :

Իրենց յատկութեան նայելով գաղափարները ծշմարիս կամ սիսալ , որոշ կամ շփոթ , յատակ կամ մնաթ , վերացեալ կամ թանձրացեալ , ընդհանուր կամ մնանալոր , նաևաբական կամ անհատական : Գաղափար մը ճշմարիս է երբ իւր առարկային համաձայն է : Իւր տմեն յատկութեամբք նկատուած առարկայի մը գաղափարը թանձրացեալ գաղափար մ'է , ընդհակառակը իւր նիւթէն բաժնուած յատկութեան մը գաղափարը վերացեալ գաղափար մ'է : Գա-

զափար մը որ շատ մը անհատներու վրայ կը տարածուի , ինչպէս է մարդկութեան գաղափարը , ընդհանություղացում մ'է այն , այն որ միայն մէկ անհատ կը ներկայացնէ ինչպէս է Պետրոսի կամ Պողոսի գաղափարը , մասնաւոր կամ անհատական է :

Իրենց առարկային հարկաւոր կամ դիպուածոյ ըլլալուն նայելով գաղափարները երկու մեծ կարգերու կը բաժնուին , բացարձակ և վերբերական :

Բացարձակ են այն գաղափարները որոց առարկայները հարկաւորապէս են և կամ չեն կրնար չըլլալ ինչ որ են : Վերբերական են այն գաղափարները որոց առարկայները դիպուածոյ են և կամ կրնան ըլլալ այնպէս ինչպէս որ չեն : Այսպէս , գրքի մը գաղափարին առարկայն այնպիսի բան մ'է որ կրնայ չըլլալ , բան մը որ դիպուածոյ է , դիպուածոյ գաղափար մ'է այն :

Ժամանակի և միջոցի ինչպէս նաեւ Աստուծոյ գաղափարը այնպիսի առարկայ մ'ունին որ չըլլար չըլլալ , բան մը որ հարկաւոր է , ուստի այդ գաղափարներն ալ հարկաւոր են :

Մեր գաղափարաց երկու երկրորդական կնիքն եւս այսինքն մասնականութիւնը , և ընդհանրականութիւնը իրենց պատահականութենէն և հարկանորութենէն յառաջ կը գան :

Ամեն դիպուածոյ առարկայ հունաւոր է և

զայն ներկայացնող գաղափարը միշտ , ամեն տեղ և ամեն մուայ համար ճշմարիտ չէ : Սահմանեալ , անհատական , մասնաւոր է :

Բայց այն որ չկրնար չըլլալ , ինչ որ հարկաւոր է , ամեն տեղ և միշտ է , ապա թէ ոչ հարկաւոր չէր ըլլար : Այսպէս կը հաստատենք թէ բոլոր երեւոյթները , ինչ որ ալ ըլլան , ամենն ալ պատճառ մ'ունին :

Ուրեմն , ամեն բացարձակ գաղափար հարկաւոր և հանրական է . ամեն վերբերական գաղափար պատահական և մասնաւոր է :

Թ Ի Ւ Խ Ը

Ս Կ Ի Զ Բ Ն Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Յ

1. Արե և գաղափարաց սկիզբը . — 2. Ի՞նչ է փորձառականութիւնը և ի՞նչպիս կը ներբռնի . — 3. Արե և բացարձակ գաղափարաց սկիզբը : —

1. Սկիզբ : Մարդկային դիտութիւնը երեք սկիզբներ ունի . զգայարանները , զիտակցութիւններն և բանն :

Վերբերական գաղափարաց մէջէն ոմանց առարկայն նիւթն է , ոմանց ալ հոգին , միտքը : Առաջինները զգացողութենէն յառաջ կը գան որ արտաքին իրերու մեր գործարաններուն վրայ ըրած տպաւորութեան հետեւանքն է : Երկրորդներուն աղբիւրը գիտակցութիւնն է :

Գիտակցութիւնն է որ մեղ կը սովորեցնէ թէ
ինչ կ'անցնի մեր մէջ , ինչպէս զգացողութիւ-
նը մեղ կ'իմացնէ մեղմէ դուրս պատահած-
ները :

Սովորաբար զգայութեանց և գիտակցու-
թեան փորձառութիւն կամ դիտողութիւնն անունը
կը տան , ուրեմն փորձառութիւնը կամ գի-
տողութիւնն է ամեն վերբերական դաշտա-
րաց սկիզբը , անոնց առարկայն թէ նիւթն
ըլլայ և թէ միտքը :

2. Փորձառականութիւն : Բացարձակ դաշտա-
փարներն ալ հաւասարապէս փորձառութեան
կը տայ դպրոց մը որ փորձառական դպրոց ըս-
տած է , որ միմիայն գիտողութեան վրայ կը
յենու և որ կը կարծէ թէ իմացականութիւ-
նը չունի ոչ մի դաշտափար որ ուղղակի կամ
անուղղակի գիտակցութենէն կամ զգայարան-
ներէն չդայ :

Բայց փորձառականութեան տեսութիւնը
լուրջ քննութեան մը չդիմանար : Վերբերա-
կան կամ պատահական դաշտափարներու ար-
տադրութիւնը կը բացատրէ , բայց չբացատ-
րեր բացարձակ ծանօթութեանց ոչ ընդհան-
րականութիւնը ոչ ալ հարկաւորութիւնը ,
վասն զի պատճառ մը անկարող է այնպիսի
արդիւններ տալ որք գերազանցեն զինքն :

Արդարեւ , զգայարաններով և գիտակցու-
թեամբ , ոչ մեր եղած տեղին ոչ ալ ներկայ

ժամանակէն կընանք դուրս ելնել : Կը տես-
նենք ինչ որ կը պատահի այս տեղ , այդ տեղ ,
այն ինչ ժաման , և ոչինչ ատկէ անդին :

Բաց այտի , փորձառական վարդապետու-
թիւնը , բացարձակ դաշտափարներն ալ գիտո-
ղութեան ընծայելով ստիպեալ է եղածներու
զանոնք իւր ենթադրութեան պայմաններուն
մէջ մուծ անելու համար : Ի՞նչ է , զոր օրի-
նակ Լոքի և իւր աշակերտաց համար , պատ-
ճառականութիւնը : — Յաջորդութիւնն է
այն : Ի՞նչ է գոյացութիւնը : — Յատկութեանց
հաւաքածոյ մը : Ի՞նչ է բարին : — Օդտակա-
րը : Ի՞նչ է անհունը : — Հունաւորին Ժխու-
մը : Ատկէ ամենապետաբեր հետեւութիւն-
ներ յառաջ եկած են բարոյականի , կրօնից
և արուեստին համար որոց խարիսխները կամ
կործանեցան կամ խախտեցան : Փորձառակա-
նութեան հետեւութիւնն եղած է գրեթէ
միշտ սկեպտականութիւն և նիւթականութիւն :

3. Ակիզիթ բացարձակ գաղափարաց : Փորձառական
վարդապետութեան սխալը և վտանգները ա-
ռաջնորդեցին շատ մը փիլխառիայներ որոնել
բացարձակ դաշտափարներուն սկիզբ մը զգա-
յարաններէն և գիտակցութենէն տարրեր :
Պղատոն կը համարի զանոնք իբր անցեալ
կեանքի մը վերջիշտառակութիւնք , յորում հո-
գին նոյն իսկ աստուածային իմացականու-
թեան մէջ ըլլալով կը գիտէր բացարձակ ճշշ-

մարիտը, բացարձակ բարին և բացարձակ գեղեցիկը :

Տէքարդ ալ կը համարի զանոնք յնածին կամ մտքին վրայ տպուած ծնած վայրկենէն, դըրսէն եկած կամ նկանուտ և մտացածին կամ մեր շնած գաղափարաց դիմադրութեամբ (раг opposition) :

Ուրիշներն ալ նախնական յայտնութեան մը կ'ընծայեն զանոնք որ գարէ դար փոխանցուած է կ'ըսեն ընկերութեան մէջ :

Անհակառակելի կէտ մը կայ, այն է թէ բացարձակ գաղափարները փորձառութեան չվերածուող ծանօթութեանց առանձին կարգ մը կը կազմեն, այն է թէ, « մարդկային իմացողութիւնը որ, ո՞ր կողմանէ ալ որ նկատուի սահմանափակ է, հանրական ծանօթութիւններ ունի, որք հարկաւ հասարակաց կեդրոն մունենալու են, որ ուրիշ բան չկրնար ըլլալ բայց եթէ անհունը » :

Մարդկային մտքին և անհուն ճշմարտութեան այս բնական հաղորդակցութիւնը յան կը կոչուի : Ուրեմն բոլոր մեր գաղափարները երկու սկիզբ ունին, յանը և փորձառութիւնը : Փորձառութեամբ վերբերական գաղափարները կը շննենք : Յանին միջոցաւ կը յղանանք բացարձակ գաղափարները և ամենէն յառաջ Աստուծոյ գաղափարը, որ բոլոր միւնքրուն կեդրոնն է :

Առանց որոնելու, միմիայն իմացականութեան օրէններուն զօրութեամբ ճշմարտութիւնը ըմբռնելէն յետոյ միտքը իւր յառաջուց ստայած մութ ծանօթութեան վրայ կ'անդրադառնայ և զայն կերպարանափոխ կ'ընէ կամաւոր գործունէութեան միջոցաւ : Օգնութեամբ մտադրութեան, որ կը վերլուծէ առարկայները, բաղդատութեան որ կը մօտեցնէ զանոնք, իմաստափրութեան որ ամենէն ծածուկ յատկութիւնները կը գտնէ, վերջապէս բարբառի զօրութեամբ որ կը հաստատէ խորհուրդը, կը տանք մեր գաղափարներուն ճշդութիւն, յատկութիւն, տարածութիւն : Իրենց սկզբնաւորութեան ատեն մասնաւոր և թանձրացեալ գաղափարները կ'ըլլան վերացեալ, հաւաքական, ընդհանուր : Կը ծնին նոր գաղափարներ որք իրենց կարգին իրենք ալ ուրիշներ կ'արտադրեն : Այսպէս կը զարգանայ մարդկային գիտութիւնը, այսպէս կը ծնին և կը յառաջանան գիտութիւնք հանճարի և կամաց բաղադրեալ զօրութեամբք :

ԹԻՒ ՀԱ

ԱՌԱՋԻՆ ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆՔ

1. Ի՞նչ պէտք է հասկանալ առաջին աշմարտութիւնը ըսկով եւ որո՞նք են անոնց որոշիչ յատկութիւնները .—
2. Որո՞նք են առաջին աշմարտութեանց օրինակները .—
3. Ո՞ր է առաջին աշմարտութեանց վերջին պատճառը եւ ի՞նչ է անխախճամութեան դիտարրութիւնը այդ աշմարտութեանց մէջ : —

1. Առաջին աշմարտութիւնը : Գաղափարաց ծագման վերլուծութեան մէկ հետեւութիւնն է թէ իմացողութիւնը ունի հիմնական գաղափարներ զորս զգայարաններէն առած չէ և ինք իրեն ալ կազմած չէ իմաստասկրութեան միջոցաւ : Այդ այնչափ կարեւոր գաղափարները յաճախ առաջին ծանօթութիւնը կամ աշմարտութիւնը կը կոչուին ինչպէս որ առոնցմէ յառաջ եկածները երփրորդական աշմարտութիւնը կոչուած են :

Արդարեւ իրենց սեպհական յատկութիւնն այն է որ իրենցմէ յառաջագոյն ուրիշ որ և է գաղափար չեն ենթադրեր և մեր գիտութեան էական խարիսխներն են : Ուրեմն առաջին ճշմարտութիւնները կրնանք սահմանել ըսկով թէ բոլոր միւս ճշմարտութիւնները անոնցմէ յառաջ կը գան և իրենք ուրիշ մէ-

կէ մը յառաջ չեն դար , թէ իմացողութիւնը չկրնար անոնցմէ վեր բարձրանալ և թէ եթէ չյենուր այս ամեն ճշմարտութենէ անդըրդուելի սկզբունքին վրայ , ամենէն պարզ ճշմարտութիւններն իսկ չափով յայտնուէին իրեն :

կերպ : Երեք կնիք կ'որոշեն առաջին ճշմարտութիւնները :

Ա. Այնքան յստակ են որ , երբ մէկը կը ձեռնարկէ հաստատել կամ հերքել զանոնք՝ ստիպուած է նուազ կամ նուազագոյն յստակ ծանօթութիւններ գործածել :

Բ. Այնքան ընդհանուր կերպով տարածուած են բոլոր մարդոց մէջ որ ամենուրեք ամեն տեղ և ամեն ժամանակ նոյն կը գըտնուին և զորս ոչ տգիտութիւնը ոչ ալ նախապաշարումները կրնան ջնջել :

Գ. Այնքան զօրաւոր տպաւորուած են ի մեզ որ մեղ կ'ուզզեն մեր դատողութեանց և մեր վարմունքին մէջ և թէ անոնք իսկ որք կ'ուրանան զանոնք՝ ստիպուած են անոնց հետեւելու յանդէտս և հակասելու գործնականին մէջ իրենց հայեցողական առածները :

Զ. Օրինակը : Իբր առաջին ճշմարտութեանց օրինակ կրնանք մէջ բերել հետեւեալները .

Ա. Ամեն մարդիկ ունին միջոցի ծանրութիւնը որ կը պարունակէ մարմինները : Ամենքը գիտեն թէ չկայ մարմին որ միջոցին մէջ

չըլլայ, և թէ միջոցը կը տարածուի մարմիններէն անդին և թէ անքան է այն :

բ. Ամեն մարդիկ ալ ունին տեւողութեան ծանօթութիւնը, գիտեն տեւողութեան և անոր մէջ պատահած դիպուածներուն մէջ եղած հարկաւոր յարաբերութիւնը, կը յղանան անեղը տեւողութիւնը այսինքն յախտենականոթիւնը :

գ. Նոյնպէս է նաեւ գոյացութեան և իւր յատկութեանց, պատճառի և իւր արդեանց համար ալ: Կը հաւատանք թէ ամեն յատկութիւն գոյացութիւն մը կ'ենթադրէ, թէ ամեն իրողութիւն պատճառ մ'ունի: Ուստի տիեզերաց մէջ տեսնելով շատ մը վիճակներ և երեւոյթներ որք իրենք իրենց պատճառ չեն՝ կը հաստատենք գերադոյն պատճառի մը գոյութիւնը որ զանոնք ստեղծեց և զոր Աստուած կը կոչենք:

դ. Իմացողութիւնը ունի բարւոյ և չարի, պարտոց և իրաւանց, արժանեաց և անարժանեաց առաջին ծանօթութիւնը:

ե. Վերջապէս ամեն մարդիկ ունին գեղեցի գաղափարը, և այդ գաղափարն է ամեն արուեստներու հասարակ հիմքը:

Նոյնպէս առաջին ծանօթութեանց կարգէն են առած կոչուած ճշմարտութիւնները և որք, երկրաչափութեան մէջ զոր օրինակ, այնքան կարեւոր գեր մը կը կատարեն :

3. Վերջին պատճառ : Աստուածոյ կամքը և իմաստութիւնն են որ հաստատեցին կայուն և ընդհանուր կանոններ իւր գործերուն համար, ուրեմն հարկաւոր ճշմարտութեանց վերջին պատճառը կը գտնուի յԱստուած :

Երբ մեր իմացականութիւնը կը յղանայ անսահման ժամանակը և միջոցը, բացարձակ գոյացութիւնը և պատճառականութիւնը, համեմատութեանց անխախտելի կանոնները, անխառն գեղեցիութիւնը, գերագոյն բարին, բոլոր այդ գաղափարները մի միակ գաղափար մ'են որոց առարկայն է անբաւ և յաւիտենական, իւր առաջին պատճառ, կատարեալ իմաստութիւն, անխախտելի և գերագոյն արդարութիւն յղացուած էն: Այդ յաւիտենական առարկայն Աստուած է, յաւիտենապէս գոյ, յաւիտենապէս ճշմարիտ, յաւիտենապէս նոյն ինքն ճշմարտութիւն :

Նախախնամական յիտառորոշիւն: Արդ, առաջին ճշմարտութիւնները, որ խորհրդոյ հիմնի խակ են, այն բնական կապն են որ կը կցեն մարդկային իմացականութիւնը իւր հեղինակին, կապ կենդանի և լուսաւոր զոր ոչ մի ճիգ կարող է խցել և որ ամեն երկիրներու և ամեն գարերու մարդիկը միացեալ կը պահէ հասարակ կեդրոնի մը շուրջը, որ է աստուածային ճշմարտութիւնը :

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԿԱՐՈՂՋՈՒԹԻՒՆՔ ՀՈԳԻՈՑՆ
ԿԱՄ ԿԱՄԵՑՈՂՈՒԹԻՒՆ

ԹԻՒ ՀՅ

ԳՈՐԾՈՒՆ ԷՌԻԹԻՒՆ

1. Ի՞նչ է գործունեակութիւնն եւ ո՞րն է իր կիմքը . —
2. Քանի վիճակների կրնայ անցմիլ գործունեակութիւնը
եւ որո՞նք են : —

1. Գործունեակութիւն : Զգայնութենէն և իմա-
ցականութենէն զատ հոգին գործելու կարո-
ղութիւն կամ գործունեակութիւն ալ ունի :

Գործել մարդկային հոգւոյն մի տարրական
երողութիւնն է զոր իւրաքանչիւր ո՞ք կրնայ
դիտել իւր մէջ և որ ամեն սահմաններէ աւե-
լի յստակ է :

Գործունէութեան ամենէն աչքի զարնող
կնիքն է ինքնարերութիւն որ զայն կ'որոշէ
հոգւոյն միւս կարողութիւններէն : Կամիլ և
գործել մեր ձեռքն է, մինչդեռ զգալ և խոր-
հիլ մեղմէ կախում չունի :

Երբ կ'զգամ կամ կը խորհիմ, իմ մէջս կա-
տարուած երեւոյթին պատճառն ըլլալէ աւե-
լի անոր ենթակայն եմ, մղումը գուրսէն կը
դայ, ես կը կրեմ զայն : Այսպէս չ' երբ կը

գործենք, մեր գործողութիւնը մեղմէ կը
բղխի, մեր գործն է այն :

2. Իր վիճակները : Երեք վիճակներ կան որոց-
մէ կրնայ անցնիլ գործունէութիւնը . բնագ-
դումը, ունակութիւնը, կամքը :

Ա. Բնագդում : Անուան տակ կը դասին սովո-
րաբար բոլոր այն գործողութիւնները զորս
կը կատարենք գրեթէ յանդէտու և առանց
ստուգապէս զիտնալու նպատակը յոր կը
ձգտին : Այսպէս նորածին մանուկը իւր մօրը
ծիծը կը բոնէ, երբ ոչ կրնայ հաշուել ոչ ալ
հասկանալ այդ շարժումը զոր պէտքը ընել կը
տայ : Բնագդական գործողութեանց սկզբուն-
քը խորհրդաւոր զօրութիւն մ'է, նախախնա-
մական օրէն մը որ բանին անագան յառաջ-
դիմութիւնները կը յառաջէ և անոր տկարու-
թեան տեղը կը լեցնէ : Այս օրէնին զօրութիւ-
նը կենաց առաջին տարիններուն մէջ կանկ
չառնուր, ինչպէս կարելի էր կարծել, այլ
կենաց բոլոր տեւողութեան մէջ կայ : Զկայ
ժամանակ մը մեր կենաց մէջ յորում մարդ
չգործէ երբեմն առանց զիտնալու թէ ինչու
կը գործէ, ոչ իսկ թէ կը գործէ : Բնագդու-
մով է որ ընկնելու վրայ եղող մարդ մը մե-
քենաբար բազուկները յառաջ կը տարածէ
անկման մէջ ինքինք պահպաննելու համար :

Բ. Ունակութիւնը : Այն վիճակն է որ միեւնոյն
գործողութիւնները յաճախ կրկնելէն յառաջ

կը գայ և յորում տրամադիր ենք ընելու ինչ
որ հազար անդամ ըրած ենք արդէն : Խօսիլ,
գըել, քալել ունակութեան գործողութիւնն
են : Այս տեսակ գործողութիւններն մէկ
կողմանէ շատ կը նմանին բնազդումներուն,
վասն զի երկուքն ալ ընդհանրապէս ոչ հաշիւ
ոչ ալ ճիգ կը պահանջեն, և վասն զի հոգին
ընդ աղօտ կը տեսնէ զանոնք :

Թէ մտքին և թէ մարմնոյն բոլոր գործերը
ընդհանրապէս այսպէս են, իրենց սկզբնաւո-
րութեան ատեն գժուար՝ հետզետէ կրկնուե-
լով այնքան կը դիւրանան որ իբր թէ մեզ
բնական եղած ըլլային, վասնորոյ և հիներէն
մին ըսած է թէ ունակութիւնը երկրորդ բը-
նութիւն է : Ահա ասոր համար է որ այնքան
մեծ է գաստիարակութեան ազգեցութիւնը և
այնքան կարեւոր է որ տղան վարժուի աշ-
խատութեան և պարկեցած մարդու վայել
պարտերը կատարելու : Եթէ, ընդհակառակին
անդործութեան մէջ ապրած է, եթէ մոլի ու-
նակութիւններ առած է, դիւրին է տեսնել
թէ ինչ գժուարութիւններ պիտի քաշէ յե-
տոյ առաքինութեան շաւիդներուն մէջ մոննել
որք երկայն ատենէ ի վեր անծանօթ մնացած
էին իրեն :

Գ. Կանքը : Կը զարդանայ այն տարիքին մէջ
յորում կ'արթննայ բանը որուն տրամադրու-
թեան տակ կը մտնէ կամքը իւր աղատու-

թիւնն ալ պահելով : Կամքը բոլորովին կ'ո-
րոշուի թէ բնազդումէն որ իրմէ յառաջ է և
թէ ունակութենէն որ իրմէ յետոյ կը գայ և
զար ինք կը ծնի : Իւր սեպհական կնիքն է,
գիտումն, այսինքն կամաւոր գործողութեան
և այդ գործողութեան նպատակին գիտակ-
ցութիւնն : Նա որ կ'ուզէ, գիտէ որ կ'ուզէ և
միեւնոյն ժամանակ գիտէ թէ ինչ կ'ուզէ : Թէ
բարի շարժման մը տեղի տայ և թէ շարներ-
շմշութեան մը՝ պատճառը գիտնալով կը
գործէ, այսինքն գիտաւորութեամբ . իւր
գործերը գիտումով եղած գործեր են :

Մարդուն բարոյական կենաց մէջ գլխաւոր
գերը կատարողը կամքն է : Կամքն է որ,
հոչակաւոր ասացածի մը համեմատ զմեղ տի-
եղերաց կեդրոնը կը գնէ և զմեղ կ'որոշէ միւս
էակներէն կամաւոր գործողութեան կարի
անձնական կնիքովը : Կամքն է որ զմեղ կա-
րող կընէ արժանեաց և անարժանեաց, անոր
վրայ հիմնուած է պատասխանատուութիւնը :
Մենք ուղղակի պատասխանատու չենք մեր
զգացողութեանց և խորհրդոց համար, վասն
զի մեղմէ կախումն չունին, և թէ մենք կրնանք
ենթակայ ըլլալ սխալումներու և մոլեկան ցան-
կութեանց որոց հետ կը կռուի մեր առաքի-
նութիւնը, բայց մեր գիտութեամբ և գի-
տումով գործած գործողութեանց հետեւու-
թիւնը կը ելու ենք :

Թ Ի Ւ Ա Փ

ՎԵՐԱԿՈՒՄՈՒԹԻՒՆ ԿԱՄԱՅ

1. Ի՞նչպէս վերլուծեղու և կամասոր գործումեռնթիւնը. — 2. Ի՞նչ և կամաց վերլուծութեան բարոյական հետեւանքը :

1. Վերլուծութիւն կամաց : Հոգին կամեցած վայրկենին նախ կը բռնէ իւր կարողութեանց սանձը որպէս զի կարենայ վարել զանոնք իւր ուղած կերպովը և իւր ընտրած առարկայներուն ծառայեցունել : Երբ յաջողեցաւ տիրանալ անոնց, երբ ինքնիրեն տէր է, կը քննէ թէ ինչ պարտի ընել : Երբեմն փայլակի արագութեամբ կը դանէ իւր ընելիքը, երբեմն ալ ստիպուած է իրեն ներկայացած որոշումները բազդատել գիտնալու համար թէ որն է ամենէն օդտակարը և ամենէն պարկեշտը :

Զմեղ հակառակ ուղղութեամբ մղող այդ պատճառներու բազդատութիւնը խորհրդածութիւն (délibération) կը կոչուի : Թէ խորհրդածած ըլլանք թէ ոչ, մեր հոգին ընդհուպ կը համոզուի թէ այս ինչ բանն ընել աղէկ է և թէ այն բանն ընելու չէ : Այն ատեն ինքիրեն կ'որոշէ ընդունիլ այդ որոշումը կամ մերժել : Իներքուստ ըսելէն յետոյ թէ, շմելու նմ, կը յաւելու, կ'ողեն՝ կամ չնմ ողեր ընել : Վերջա-

պէս իւր որոշումը տալէն յետոյ, արտաքին գործարանաց կը հրամայէ, կը գործէ :

Ինքիրեն տէր ըլլալ, գործողոթեան մը խորհուրդը յանալ, ինքիրեն որոշել, գործել, ահա ասոնք են կամեցողութեան երեւոյթին չորս գլխաւոր մասերը : Բոլոր այդ մասերը միեւնոյն կարեւորութիւնը չունին գործունէութեան տեսակետէն նայելով : Մեր իմացականութիւնը առհարկի կ'ընէ այն գատողութիւնը որով կը վճռենք թէ այս ինչ գործն ընելու է կամ ոչ, և մեր ձեռքը չէ այդպէս վճռելը ինչպէս մեր ձեռքը չէ հաւատալը թէ երկու երկու ալ հինգ կ'ընեն :

Գործադրութիւնը կամ փիղիքական գործողութիւնն ալ մեր իշխանութեան տակ չէ, վասն զի գործարաններուն մէջ այս ինչ չափով ոյժ և առողջութիւն հարկաւոր է և ամեն ատեն մեր ձեռքը չէ առողջ և ուժեղ ըլլալ : Ինքնիշխանութիւնը, և մանաւանդ որոշողութիւնն են իսկապէս կամքըներկայացնող երեւոյթին մասերը : Ինքնիշխան է ով որ կ'ուղէ, կրոջէ ով որ կ'ուղէ, ոչ մի արտաքին պատճառ կրնայ մեղնէ բառնալ այդ ներքին և գերագոյն առանձնաշնորհը : Արդ որոշելու կամ զանազան պայմաններու մէջէն ընտրելու կարողութիւնը քաջածանօթ անուն մ'ունի Ազատութիւն կը կոչուի այն :

Ազատութիւնը, ինքինք կառավարելու և

ուղղելու այդ ազնիւ կարողութիւնը , կը լրացընէ և կը պսակէ մարդկային պատասխանատուութիւնը :

2. Յարդական հնտեսաճք : կամքին վերլուծութենէն դիւրին է տեսնել .

1. Թէ իմացականութիւնը կը խորհրդածէ և կամքը կ'որոշէ , թէ բանը կը լուսաւորէ կամքը բայց զայն չարժեր , կամքը կը հնազանդի կամ կը մերժէ , ազատութեամբ կ'ընտրէ , ուրեմն իմացականութեան հետ շփոթելու չէ , թէ բանը այնքան անհրաժեշտ է կամաց որ երբ ջնջուած կամ այլայլուած է այն ախտաւոր վիճակով մը՝ մարդուն դործերը , բարի թէ չար , կը դադրին անորը համարուելէ :

2. Թէ որոշողութիւնը և դործողութիւնը շփոթուելու չեն որչափ որ երազմէ այնչափ սերտ կախումն ունին , թէ մարդուն արժանիքը կամ յանցաւորութիւնը իւր դործերէն աւելի դիտաւորութիւններէն կախումն ունին : Մարդասպանը , որուն ձեռքէն պրծած է իւր զոհը այն վայրկենին յորումնա կը պատրաստուէր զարնել անոր , նուազ ոճրագործ չէ քան երբ կարենար դործադրել այն ոճիրը զոր արդէն որոշած էր իւր չար հոգւոյն մէջ , և զօրականը որ կը մեռնի իւր հայրենեաց համար , դատաւորը որ իւր անձը կը նուիրէ օրէնքը պաշտպանելու համար , նաւազը որ իւր անձը վտանգի մէջ կը դնէ նաւարեկեալ

մազատելու համար , կը պատուին իբր դիւցաղուններ այն ատեն իսկ երբ դէպքը ի դերեւ կը հանէ իրենց վեհանձն ձիգը :

3. Թէ կամքը ունի մասնաւոր կնիք մալոր սերտիւ կը կապուի իւր ազատութեան հետ , վասն զի անոր լրութեան պայմանն է , այդ կնիքն է անսահմանութիւնն կամաց : կամքը բընաւ սահման չնանչնար , անսահմանն է այն , այսինքն անխոնջ , անհատնում և կարող ամեն բանի վրայ տարածուելու : Եթէ իմ զօրութենէս վեր փորձէ մը կը հրաժարիմ իմաստութեամբ , կ'ըսէ փիլիսոփայ մը , իմ դործարաններուս ծանօթ տկարութիւնն է որ կ'ըստիպէ զիս հրաժարիլ : Ինչպէս որ մկանանց զօրութեան սահմանէն միայն մէկ կամ աւելի ծանրութիւն մը վերցունել կրնամուգել՝ նոյն պէս կրնամ ուղել զաշխարհ շարժել :

Մարդուն համար կամելուն մէջ անկարելի չկայ այլ կաշենալուն մէջ : կամելը հոգեբանական երեւոյթ մ'է որ կը յայտնուի գիտակցութեան դիտաւորութեամբ . կարենալը հոգեբանական երեւոյթ մ'է որ , հրամանին ձեռքով կամքէն դուրս կը յայտնուի դործողութեամբ : Ուրեմն հոգեբանական պատութիւնը սահման չունի , այդ է դվիսաւորապէս որ ինձ կը ճանչցունէ , կ'ըսէ Տէքարդ , թէ յիս կը կրեմ անհուն էակի մը պատկերը և նըմանութիւնը :

ուղղելու այդ աղնիւ կարողութիւնը , կը լրացրնէ և կը պսակէ մարդկային պատասխանառուութիւնը :

2° Բարյական հետեւամք : կամքին վերլուծութենէն դիւրին է տեսնել .

1° Թէ իմացականութիւնը կը խորհրդածէ և կամքը կ'որոշէ , թէ բանը կը լուսաւորէ կամքը բայց զայն շարժեր , կամքը կը հնաղանդի կամ կը մերժէ , աղատութեամբ կ'ընտրէ , ուրեմն իմացականութեան հետ շփոթելու չէ , թէ բանը այնքան անհրաժեշտ է կամաց որ երբ ջնջուած կամ այլայլուած է այն ախտաւոր վիճակով մը՝ մարդուն գործերը , բարի թէ չար , կը դադրին անորը համարուելէ :

2° Թէ որոշողութիւնը և գործողութիւնը շփոթուելու չեն որչափ որ իրարմէ այնչափ սերտ կախումն ունին , թէ մարդուն արժանիքը կամ յանցաւորութիւնը իւր գործերէն աւելի գիտաւորութիւններէն կախումն ունին : Մարդասպաննը , որուն ձեռքէն պրծած է իւր զոհը այն վայրկենին յորումնա կը պատրաստուէր զարնել անոր , նուազ ոճրադործ չէ քան երբ կարենար գործադրել այն ոճիրը զոր արդէն որոշած էր իւր չար հոգւոյն մէջ , և զօրականը որ կը մեռնի իւր հայրեննեաց համար , գատաւորը որ իւր անձը կը նուիրէ օրէնքը պաշտպանելու համար , նաւազը որ իւր անձը վտանգի մէջ կը դնէ նաւաբեկեալ

մաղատելու համար , կը պատուին իրը դիւցաղուններ այն ատեն իսկ երբ դէպքը ի դերեւ կը հանէ իրենց վեհանձն ծիդը :

3° Թէ կամքը ունի մասնաւոր կնիք մալոր սերտիւ կը կապուի իւր աղատութեան հետ , վասն զի անոր լրութեան պայմանն է , այդ կնիքն է անսահմանութիւն կամաց : կամքը բընաւ սահման չճանչնար , անսահման է այն , այսինքն անխոնջ , անհատնում և կարող ամեն բանի վրայ տարածուելու : Եթէ իմ գորութենէս վեր փորձէ մը կը հրաժարիմ իմաստութեամբ , կըսէ փիլիսոփայ մը , իմ գործարաններուս ծանօթ տկարութիւնն է որ կ'ըստիպէ զիս հրաժարիլ : Ինչպէս որ միանանցս զօրութեան սահմանէն միայն մէկ կամ աւելի ծանրութիւն մը վերցունել կրնամուգել՝ նոյն պէս կրնամ ուղել զաշխարհ շարժել :

Մարդուն համար կամելուն մէջ անկարելի չկայ այլ կարենալուն մէջ : կամելը հոգեբանական երեւոյթ մէ՛ որ կը յայտնուի գիտակցութեան գիտաւորութեամբ . կարենալը հոգեբանական երեւոյթ մէ՛ որ , հրամանին ձեռքով կամքէն գուրս կը յայտնուի գործողութնամբ : Ուրեմն հոգեբանական աղատութիւնը սահման չունի , այդ է գլխաւորապէս որ ինձ կը ճանչցունէ , կ'ըսէ Տէքարդ , թէ յիս կը կրեմ անհուն էակի մը պատկերը և նըմանութիւնը :

թէ վերջապէս, կամքին անսահման ըլլալէն կը հետեւի թէ հաւասար է այն ամեն մարդոց մէջ։ Մէկը յաւէտ կամ նուազ զգայուն, յաւէտ կամ նուազ իմացող կրնայ ըլլալ մինչդեռ կամելու ազատութեամբ ամեն մարդիկ հաւասար են։ կամելու կարողութեան այդ հաւասար զօրութիւնն է որ զմարդիկ բացարձակապէս հաւասար կ'ընէ աստուածային և մարդկային օրինաց առջեւ։

Թ Ի Ւ 20

ԱՊՈՅՈՒՑՈՒԹԻՒՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

1. Ի՞նչպէս կ'ապացուցուի հոգերանական ազատութիւնը. — 2. Ի՞նչ է ձափառագրութիւնը եռ ի՞նչպէս կը ներուի։ —

1. Ազատութիւնն է կամեցողութիւնը ազատութեամբ գոյ է, վասն զի եթէ հոգին ազատ ըլլար, չէր կրնար ինքնիշխան ըլլալ և կամեցողութեան երեւոյթը խարիսխ չէր ունենար։

Երկու տեսակ փորձեր, ոմանք գիտակցութենէն և ոմանք իմաստասիրութենէն հանուած, կը միանան ապացուցանելու թէ մարդազատ գործող մը և իւր գործերուն ու բախտին տէրն է։

1° կենաց իւրաքանչիւր վայրկենին, գիտակցութիւնը մեզ կ'ըսէ թէ կարող ենք այս

կամ այն որոշումն ընել, թէ այդ ընտրութիւնը արտաքին ճնշման մ'արդիւնքն չէ, և թէ ներքնապէս ալ ստիպուած չենք մարդկային ընութեան օրէններով, այլ մեր իսկ կամքէն կը բղխի։ Զոր օրինակ կրնամ թէ յաջ և թէ ձախ քալել, բազուկս վերցնել կամ իջեցուցած բռնել, խօսիլ կամ լրել։

2° Այս նկատմամբ գիտակցութեան տուած վկայութիւնը կը հաստատուի նաև այն իրողութեամբք որք կ'ընկերանան իմ որոշումներուս։ Գործելէ առաջ յաճախ ես իմ մէջս կը մտնեմ, հակառակ պայմաններու առաւելութիւնները կը կշռեմ, կը խորհրդածեմ։ Երբ ինքինքս կարող չեմ զգար ինքիրենս որոշելու, ուրիշներու խորհուրդ կը հարցնեմ, նոքա ինձի կ'ուղղեն աղդեր, աղաչանքներ, խոստումներ, սպառնալիքներ։ Գործելէն յետոյ կամ բարերազդ կը համարիմ զինքս այդ գործիս համար և կամ կը զղամ, իմ շուրջն զիս կը պարառուեն կամ կը գովին, կը հիանան վրաս եթէ բարիք կամեցայ, կ'արհամարհէն զիս եթէ չարիք գործեցի։ Արդ, ովկ չտեսներ որ այդ իրողութիւնները աղատութիւն կ'ենթագրեն, անով միայն կը բացատրուին և առանց աղատութեան յիմարութեան գործեր պիտի ըլլային։

3. Պարտուց ծանօթութեամբն ալ նուազ յայտնի չապացուցուիրազատութիւնը։ Պարտք

այն պայմանաւ կան որ կարենան դործադ-
րուիլ, վասն զի ոչ ոք կընայ պարտական ըլ-
լալ ընելու այն բաները որ իւր զօրութենէն
վեր են : Բանը անդիմադրելի ակներեւու-
թեամբ մը մեղ կ'ըսէ թէ պարտեր ունինք կա-
տարելիք թէ առ անձինս և թէ առ այլս, ու-
րեմն զանոնք կատարելու կարողութիւնը մեր
մէջ է, մեր գործերը մեղմէ կախումն ունին,
աղատ ենք :

2. Շահատագրութիւնն : Ազատութիւնը ապա-
ցուցանող փորձերուն հաստատութեան հա-
կառակ՝ անոր վարդապետութեան դէմքաղ-
մաթիւ հակասողներ եղան, որք իրենց դրու-
թեան մէջ մարդոց գործերը հարկին կամ
ճակատագրին արդիւնները համարած ըլլալ-
նուն համար ահատագրականը անունն ընդու-
նած են : Ազատութեան դէմք երկու լուրջ ա-
ռարկութիւններ կ'ընեն, մին պատճառներուն
զօրութենէն միւսն ալ Աստուծոյ կանխադի-
տութենէն հանուած :

3. Ընդդիմախօսները ըսին, հոգին առանց
շարժառիթի չգործեր, ուրեմն շարժառիթ-
ներն են որ անոր որոշել կը տան, ուրեմն ա-
ղատ չէ :

Անշուշտ, հոգին առանց շարժառիթի չը
գործեր, բայց շարժառիթները կը արամադ-
րեն, կը միտեն, չեն սոտիպեր : Ապացոյն ալ
այն է որ մենք կը կշռենք զանոնք, կը վի-

ճինք անոնց վրայ և յաճախ կը գիմադրենք
անոնց : Գնտակ մը տեղի կը տայ ուրիշ գըն-
տակի մը բաղիսիւնին, կշռողդը իւր վրայ աղ-
դող կշռէն կը հակի բայց հոգին ինքնիրեն
տէր կը մնայ մտքին և սրտին ամենառութեին
անձկութեանց առջև իսկ :

Հոգին ունի իւր մէջ գիմադրութեան զօ-
րութիւն մը որուն ոչ բանը ոչ ալ կիրք կըր-
նան յաղթել, և երբ կը թողու յաղթութիւ-
նը՝ ուղելով է որ կը թողու, ուրեմն աղատ է :

2. Գարձեալ ընդդիմախօսք ըսին թէ Աստ-
ուած նախատեսած է մարդոց բոլոր գործե-
րը, արդ ինչ որ Աստուած նախատեսած է
պիտի պատահի հարկաւորապէս, որովհետեւ
անսխալելի է, ուրեմն մարդ աղատ չէ :

Այս առարկութիւնը աւելի ճշմարտակերպ
(ճշմարտութեան միայն կերպարանքն ունե-
ցող) է քան հաստատուն : Արդարեւ եթէ
մարդ ընելու է անշուշտ ինչ որ Աստուած նա-
խատեսած է, չէ թէ Աստուծոյ նախատեսած
ըլլալուն համար կ'ընէ զայն, այլ ընդհակա-
ռակն Աստուած նախատեսեց զայն բայց ե-
թէ քանզի մարդ այնպէս ընելու էր իւր սեպ-
հական շարժումովը, իւր աղատութեան
զօրութեամբը : Այն ատեն Աստուած կը նը-
մանի հանդիսատեսի մը, որ ականատես վր-
կայ ըլլալով գործողութեան մը, չկրնար խաբ-
ուիլ իւր խակ աշերով տեսածին վրայ, առանց

ճինք անոնց վրայ և յաճախ կը դիմադրենք անոնց : Գնտակ մը տեղի կը տայ ուրիշ գընտակի մը բաղխիւնին , կշորդը իւր վրայ աղդող կշոռէն կը հակի բայց հոգին ինքնիրեն տէր կը մնայ մոքին և սրտին ամենառաժգին անձկութեանց առջև իսկ :

Հոգին ունի իւր մէջ դիմադրութեան զօրութիւն մը որուն ոչ բանը ոչ ալ կիրք կը նան յաղթել , և երբ կը թողու յաղթութիւնը՝ ուղելով որ կը թողու , ուրեմն ազատ է :

2. Դ'ակատագրութիւնն : Ազատութիւնը ապացուցանող փորձերուն հաստատութեան հակառակ՝ անոր վարդապետութեան դէմքաղմաթիւ հակասողներ եղան , որք իրենց դրութեան մէջ մարդոց գործերը հարկին կամ ճակատագրին արդիւնները համարած ըլլալնուն համար ճակատագրականը անունն ընդունած են : Ազատութեան դէմերկու լուրջ առարկութիւններ կ'ընեն , մին պատճառներուն զօրութենին միւսն ալ Աստուծոյ կանխագիտութենէն հանուած :

3. Ընդդիմախօսները ըսին , հոգին առանց շարժառիթի չգործեր , ուրեմն շարժառիթներն են որ անոր որոշել կը տան , ուրեմն ազատ չեք :
Այս առարկութիւնը աւելի ճշմարտակերպ (ճշմարտութեան միայն կերպարանքն ունեցող) է քան հաստատուն : Արդարեւ եթէ մարդ ընելու է անշուշտ ինչ որ Աստուած նախատեսած է , չէ թէ Աստուծոյ նախատեսած ըլլալուն համար կ'ընէ զայն , այլ ընդհակառակին Աստուած չնախատեսեց զայն բայց եթէ քանդի մարդ այնպէս ընելու էր իւր սեպհական շարժումովը , իւր ազատութեան զօրութեամբը : Այն ատեն Աստուած կը նըմանի հանդիսատեսի մը , որ ականատես վըկայ ըլլալով գործողութեան մը , չկրնար խարուիլ իւր իսկ աչերով տեսածին վրայ , առանց

այն պայմանաւ կան որ կարենան գործադրուիլ , վասն զի ոչ ոք կրնայ պարտական ըլլալ ընելու այն բաները որ իւր զօրութենին վեր են : Բանը անդիմադրելի ակներեւութեամբ մը մեղ կ'ըսէ թէ պարտեր ունինք կատարելիք թէ առ անձին և թէ առ այլս , ուրեմն զանոնք կատարելու կարողութիւնը մեր մէջ է , մեր գործերը մեղմէ կախումն ունին , ազատ ենք :

2. Ջ'ակատագրութիւնն : Ազատութիւնը ապացուցանող փորձերուն հաստատութեան հակառակ՝ անոր վարդապետութեան դէմքաղմաթիւ հակասողներ եղան , որք իրենց դրութեան մէջ մարդոց գործերը հարկին կամ ճակատագրին արդիւնները համարած ըլլալնուն համար ճակատագրականը անունն ընդունած նախատեսած են : Ազատութեան դէմերկու լուրջ առարկութիւններ կ'ընեն , մին պատճառներուն զօրութենին միւսն ալ Աստուծոյ կանխագիտութենէն հանուած :

3. Ընդդիմախօսները ըսին , հոգին առանց շարժառիթի չգործեր , ուրեմն շարժառիթներն են որ անոր որոշել կը տան , ուրեմն ազատ չեք :

Անշուշտ , հոգին առանց շարժառիթի չը գործեր , բայց շարժառիթները կը տրամադրեն , կը միտեն , չեն ստիպեր : Ապացոյն ալ այն է որ մենք կը կշռենք զանոնք , կը վի-

շարժառիթ ըլլալու , իւր դէմ յանդիմանութեամբը , իւր առջև կատարուած իրողութեան , ուրեմն մարդ ազատ է :

Բաց աստի , Աստուծոյ համար տեւողութիւնը կէտի մը պէս է , առանց անցեալի և ապագայի , ամեն բան ներկայ է անոր : Անոր համար ուրեմն նախատեսել ուրիշ բան չէ բայց եթէ տեսնել , և եթէ կանխագիտութիւն բար բան մը կը հաստատէ՝ այն ալ ոչ թէ մարդուն աղասութեան դէմ այլ մարդկացին լեզուներու անկատարելութեան դէմ է :

ԳԼՈՒԽ ԶՈՐՈՐԴԻ

ՀԱԿԱՆ ՍՏՈՐՈԳԵԼԻՔ ՀՈԳԻՈՑՆ

Թ Ի Ւ Ռ Ա

ԱՆՁՆԱԿՈՐՈՒԹԵԻՆ ՀՈԳԻՈՑՆ

1. Ի՞նչ և հոգին են ի՞նչ խանէ յատաջ կը զայ իւր անձնառողութիւնը . — 2. Մրոնք են հոգույն հական ստորոգելիքը : —

1. Հոգին : Հոգին զօրութիւն մ'է զգացող , իմացող և կամաւոր , բայց ոչ զգայնութիւնը , ոչ իմացողութիւնը , ոչ ալ կամքն է հոգին , այլ ենթակայն , էակը կամ գոյացութիւնն է այն , աթոռ այդ երեք կարողութեանց :

Մենք չենք կընար ոչ զգալ , ոչ ճանաչել , ոչ կամիլ առանց այդ գործողութիւնները և անոնց պատճառ եղող կարողութիւնները ընծայելու սկզբունքի մը որ իմացական կենաց կերպոնն է :

Մեզմէ իւրաքանչիւր ոք ինքզինք կը ճանչնայ այդ սկզբունքին մէջ որ գիտակցութեան ամեն երեւոյթներէն ծածկուած է , քանզի այդ երեւոյթները մերն են : Վասն որոյ և այդ սկզբունքը կը կոչուի ևս ինչպէս և կոչուած է հոգի կամ միտք : Այս երեք բառերը , ևս , հոգի , միտք հոմանիշ են ուրեմն , թէև ընդհանրապէս հոգի կը նշանակէ մասնաւորապէս հոգեկան էակը վերացեալ կերպով նկատուած և ևս կը նշանակէ հոգեկան էակը որ ինքզինք կը ճանչնայ :

Հոգին էական գործունէութիւն մ'ունի որուն զգացումը գոյութեան զգացման հետ կը շփոթի : Հոգւոյն համար գոյ ըլլալ գործել ըսել է : Նաեւ ճշտութեամբ սահմանուած է « զօրութիւն մը որ ինքզինք կը ճանչնայ » ըստած ատեն :

Իւր սնձնառութիւնը : Իւր սեպհական կորպին ներքին ճանաչումովը հոգին իրերու դասէն կ'ելնէ և անձանց դասը կը բարձրանայ : Իւր անձնառորութիւնը յառաջ կը դայ ճիշտ ինքզինքը ճանչնալէն որով կը տարբերի հանքէն և բոյսէն որք իրենք զիրենք չեն ճանչ-

նար : Այս աշխարհին մէջ միայն հոգին անձնաւոր դոյութիւն մ'ունի , վասն զի իւր դործողութեանց վրայով գիտակցութիւն ունենալու կարող ըլլալով բոլորովին կ'որոշուի զինք արջապատող առարկայներէն :

2. Իւր ստորոգնիքը : Անձնաւորութիւնը երկու բան կ'ենթադրէ , նոյնութիւն խորհող սկզբան և իւր միութիւնը :

Ա. Հոգին մի է , այսինքն իւր դոյութիւնը բաղկացեալ չէ նիւթին պէս բաժնուելու ենթակայ մասերէ , պարզ և անբաժանելի է :

Ի՞նչ բան աւելի անտեղի կ'ըլլար քան ենթադրելը , օրինակի համար , թէ բաղմաթիւ և եր կան աջ ու ձախ շարուած , ինչպէս են մարմնոյ մը մասնիկները , կամ թէ ևս ին մէջ բաժանումներ հաստատել , անձի կէս մը , քառորդ մ'երեւակայել , ինչպէս կ'ըսենք պըտողի մը կէսը , քառորդը :

Բ. Հոգին նոյն է , այսինքն իւր դոյացութիւնը չփոխուիր , ինչ որ երեկ էր նոյն է և այսօր , նոյն պիտի ըլլայ և վաղը ինչ որ էր այսօր :

Նոյնութեան ստուգութիւնը կը հաստատուի գիտակցութեամբ և յիշողութեամբ : Գիտակցութիւնը մեզ կ'ըսէ , ինչ որ ենք ներկային մէջ . յիշողութիւնը մեզ կը յիշեցնէ ինչ որ էինք անցեալին մէջ , և այդ երկու վկայութիւնները բաղդատելով ստուգապէս

կը գտնենք թէ մնացած ենք այնպէս ինչպէս որ էինք :

Անշուշտ մեր կարողութիւնները կը դարդանան , մեր դաղափարները կը փոխուին , մեր ճաշակները կը փոփոխուին , մեր վարմունքը եղական հակասութիւններ կը ներկայէ , բայց մտքի և սրտի այսքան անհաստատութեանց մէջ մարդկային անձը ոչ կ'այլայի ոչ ալ կերպարանափոխ կ'ըլլայ : Մանուկը ինքզինք կը ճանչնայ երիտասարդին մէջ , չափահաս մարդը ծերունւոյն մէջ :

Ուրեմն հոգին նոյն , մի և անբաժանելի է :

Թ Ի Ւ 22

ՈԳԵԿԱՆՈՒԹԻՒՆ ՀՈԳԻՈՑՆ

1. Ի՞նչ բանի մէջ և հոգոյն ևս մարմնոյն զամազանութիւնը . — 2. Ի՞նչ է նիութականութիւնը ևս ի՞նչպէս հերթելու է : —

1. Զամազանութիւն հոգոյն ևս մարմնոյ : Հոգւոյն էական ստորոգելեաց ճանաչումը յայտնապէս կ'առաջնորդէ սա եղբակացութեան թէ հոգին մարմինէն որոշ է :

Ըարմինը մի չէ , կենսական զօրութեամբ բռնուած մասերէ բաղկացեալ է : Ինչպէս որ հոգի մը կ'ըսենք այնպէս ալ մարմին մը կ'ըսենք անտարակոյս , բայց մարմնոյն այդ միութիւնը բոլորովին անուանական է , իւր դոյացութեան

չվերաբերիր որ բազմապատիկ է, ուրեմն հոգին նման չէ մարմնոյն :

Մարմնը նոյն չէ, շարունակ կը փոխուի : Կենսաբանութեան մէջ հաստատուած ճշմարտութիւն մ'է թէ որոշեալ ժամանակի մը մէջ մեր գործարաններուն գոյացութիւնը բարձրովին կը վերանորոգուի : Զայն բազկայնող մասնիկներուն աեղ նորեր կը դան որք իրենց կարգին տեղի կը տան աւելի յետոյ եկողներուն ուրեմն հոգին մարմնը չէ :

Վերջապէս, մարմնը գործունէութեան աստիճան մ'ունի . բայց ինք իրմէն գործունեայ չէ, և աւելի մեծ իրաւամբ աղատ ալ չէ : Շարժման ձեռնհասութիւնը չունի և երբ զայն կը նդունի և կը հաղորդէ, իւր գործողութիւնը մեքենական և առ հարկի է :

Արդ, հոգին մի, նոյն, իւր գործողութեանց տէր է . ուրեմն հոգին մարմնէն զանազան է :

Հոգւոյն մարմնէն զանազան ըլլալուն մէկ փորձն ալ հոգւոյն կարողութեանց և նիւթին յատկութեանց մէջ եղած տարբերութիւնն է : Մենք գոյացութիւնները կը ճանչնանք միայն իրենց յատկութեամբքը : Արդ նիւթին յատկութիւններն են տարածութիւնը, ձեւը, դոյնը, հոտը, համը : Այդ յատկութիւնները բնաւ գործ մը չունին զգացման, խորհրդոց, կամաց հետ որք հոգւոյն կը վերաբերին, ուրեմն հոգին նիւթեղէն չէ :

2. Նիսթականութիւն : Հոգւոյն և մարմնոյն զանազանութիւնը ուրացաւ հոչակաւոր դպրոց մը որ պատմութեան մէջ ծանօթ է նիսթական անունով և սրուն գլխաւոր կողմնակիցներն են հիներուն մէջ, եպիկուրոս և լուկրետիոս . նորերուն մէջ, Հոպս, Քոլինս, Լամեթրի և այլուն :

Սոցա յարուցած գլխաւոր առարկաւթիւնն է թէ հոգին ալ մարմնոյն գետ կը զարդանայ և անոր ամեն փոփոխութեանց կը մասնակցի, թէ լի է տկարութեամբ մանկան և ծերունացն մէջ, լի զօրութեամբ չափահասութեան մէջ, կենդանի և աշխոյժ առողջութեան մէջ, անդործ և իրը ընկճեալ է հիւանդութեան մէջ :

Բայց այդ օրէնքն բազմաթիւ բացառութիւններ ունի . խել մը անհատներու վրայ մոռքին ուժը գործարանաց հասունութիւնը կը յառաջէ, ինչպէս այդ ուժը կը մնայ անոնց տկարութեան և անկման հակառակ : Բաց առաջի փորձառութեան ճշմարտութիւն մ'է թէ մի եւնոյն պատճառները ամենահակառակ կերպով կը ներքործեն իմացական սկզբան և կաղմանութեան վրայ : Բարի կամ չար լուր մը, օքինակի համար, կը ձղէ մեր հոգին ամենասաստիկ յուզման մէջ : Սակայն, այդ լուրը որ մեղ կը խռովէ այնքան, ուրիշ բան չէ բայց եթէ թեթեւ աղմակ մը որ կամացուկ մը թըթռացոց մաշէ մը :

Նիւթականները առարկեցին նաեւ թէ Աստուած կրնար իւր ամենակարողութեան զօրութեամբը չնորհած ըլլալ նիւթին խորհելու կարողութիւնը։ Բայց ոչինչ կը հաստատէ զայդ արարութեան մէջ, բաց այտի հակասութիւն կ'ըլլար եթէ խորհուրդը տարածեալ այսինքն բաղադրեալ և փոփոխական ենթակայի մը վերաբերէր, վասն զի խորհուրդը խորհող ենթակային նոյնութիւնը և միութիւնը կ'ենթագրէ։ Արդ, Աստուած իւր ամենահաստութեան մէջ չըներ ինչ որ հակասութիւն է։

Թ Ի Ւ Հ Յ

ԶԱՆԱԶԱՆ ԿԱՐԾԽԻ ՀՈԳԻՆՈՑ ԵԽ ՄԱՐՄՆՈՑ ՄԻԱԿՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Միառորութիւն հոգայն եւ մարմայն։ Գիտնալէն յետոյ թէ հոգին որոշ է մարմինէն, կրնայ մէկը հարցնել թէ ինչ բանի մէջ կը կայանայ իւր միաւորութիւնը մարմայն հետ։ Ո՞րն է այդ միաւորութեան գաղտնիքը, ուրիշ կերպ խօսելով, ի՞նչպէս այդշափ որոշ գոյացութիւններ կրնան իրարու վրայ ներդործել, խնդիր մը որ սաստիկ զբաղեցուց նոր փելիստիայները։

Նիւթականները կը լուծեն խնդիրը միտքը ուրանալով, գաղափարականներն ալ նիւթը ուրանալով։ Լուծումը դիւրին է բայց ոչ ըն-

դունելի։ Նոյնութիւնը չյարմարիր նիւթին որչափ յոդնականութիւնը չյարմարիր աննիւթէ էակին։ Ասոնցմէ դուրս չորս դրութիւններ կը մնան, Տէքարդի և Մալպրանշի պատահական վատձառները, Լէյպնիցի հախակարգեալ մերդաշմակութիւնը, Քըտուորթի կերպառորին միջմորդը և Էօլէրի բնտիան ազդումը։

1° Պատահական պատճառներ։ Տէքարդ և Մալպրանշ կ'ենթագրեն թէ հոգին չկրնար իրապէս ազդել մարմայն վրայ, ոչ ալ մարմինը հոգւոյն վրայ, այլ օրէնքով մը, զոր կը պահէ (կը բռնէ) միշտ առաջին պատճառը, հոգւոյն գործերը կը ծնին մարմայն շարժումներէն և մարմայն շարժումները հոգւոյն գործերէն։ Այս գրութեան մէջ թէ մէկին և թէ միւսին փոփոխութիւնները ուրեման չեն բայց եթէ կրթութեան պատահմոններ։ Արդ, յայտնի է թէ այս պատահական պատճառները, որք գիտակցութեան վկայութեան հակառակ են, նուազ հակառակ չեն նաեւ մարդուն աղատութեան, բաց այտի միջամտել կը տան Աստուծոյ իրեն անարժան և նուաստ կերպով մը։

2° Հախակարգեալ մերդաշնակութիւն։ Գերմանացի փիլիսոփայն Լէյպնից կ'ենթագրէ թէ Աստուած ճանչնալով բոլոր հոգինները և ամեն կարելի մարմինները յառաջուց պատշաճեցած է իրենց փոխադարձ յարմարութեան

Համեմատ : Այս նախակարգեալ ներդաշնակութեան գըռութեան մէջ հոգին և մարմինը իրք երկու ժամացոյցեր են բալորովին կանոնաւ որ, որք միշտ մի եւ նոյն ժամը կը ցուցնեն թէեւ տարւ բեր զապանակներէ շարժած . երկու գոյացութիւններն ալ երկու ժամացոյցերուն պէս իրարու բնաւ չեն ներգործեր . բայց թնչ կը լայ այն ատեն աղատութիւնը :

3° Կերպառորիչ միջնորդ : Անդիմացի փիլիսոփայն Քըտուորթ կերպառորիչ միջնորդի անունով կ'ենթագրէ միջին ազգակ մը որ, կիսով նիւթ, կիսով միտք, կը ներգործէ հոգւ ոյն վրայ իւր հոգեկան մասովը և մարմնոյն վրայ՝ իւր նիւթեղէն մասովը : Դժուարութիւնը ետ քշել է այս ոչ թէ լուծել զայն, վասն զի կերպառորիչ միջնորդը երկու գոյացութեանց խառնու մը կ'ենթագրէ այսինքն այն բանը որ խնդրի տակ է :

4° Բնական ազդում : Էօլէր չափագէտը բնակու ազդումն անունով երեւակայեց աւելի եղական տեսաւթիւն մը որ կ'ենթագրէ թէ զգացողութիւնը կը շարժէ ջիղերը որք ուղեղին կը հազրողէն շարժու մը, հոգին հոն տեղաւորուած է ինչպէս սարդը իւր սատայնին կեդրոնը և կ'ընդունի ամենափոքր տագաւորութիւնը և կ'ուղարկէ իւր հրամանները զորս մի և նոյն ջիղերը կը գործագրեն : Այս կարծիքը հասարակաց միտքէն նուազ հեռի է բայց բան մը

չբացատրեր, աւելի յստակ կերպով չտեսնը ուիր թէ ինչպէս հոգին կը ներգործէ նիւթին վրայ և նիւթը հոգւոյն վրայ : Հոգւոյն և մարմնոյն միաւորութիւնը իրազութիւն մ'է ուրուն բնութիւնը կը խուսափէ փիլիսոփայութենէն :

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ

ԱԿՁԲՆԱԿՆ ՖԱՆԹՈԹԻՒՆՆԵՐ

ԹԻՒ ՀՀ

1. Ի՞նչ է տրամաբանութիւնը, ո՞րն է իր առարկայն են նպատակը. զիտութիւնն մ' է թէ արուեստ նը. —
2. Ի՞նչ է տրամաբանութեան օգուար:

1. Մահման: Խորհրդոյ օրէններուն գիտութիւնն է տրամաբանութիւնը որ կ'ուղղէ միտքը ճշմարտին հետազոտութեան մէջ:

Մտաց աշխարհն ալ մարմնոց աշխարհին պէս ունի իւր օրէնները: Մեր խորհուրդները ըստ գիպաց չեն կազմուիր կամ կապուիր, իրենց մէջ հաստատ, անփոփոխելի, իսկական յարաբերութիւններ ունին որոցմով մին կ'առաջնորդէ միւսին, և թէ եթէ առաջինը ընդունուի երկրորդը չկընար մերժուիլ: Երբ ընդունեցայ, օրինակի համար, թէ հոգին պարզ էակ մ'է, և թէ ամեն պարզ էակ մարմինէն յետոյ ալ կապրի, չեմ կընար ուրանալ թէ հոգին, իւր բնութեամբն, գործարանաց լուծումէն կը խուսափէ: Այս նախնական և էա-

կան օրինաց ճանաչումն է զուտ արամաբանութեան կամ մարդաբանութեան ամենաբարձր աւարկայն :

Բայց տրամաբանութիւնը միայն հայեցողական տեսութեանց մէջ չպարփակուիր, մանաւանդ գործնականին կը ձգտի, խորհրդոյ օրէնները ումնելով՝ կը ջանայ գտնել զայն ուղղելու լաւագոյն մեթոսը: Իւր գլխաւոր նպատակն է աւելի ապահով և աւելի արգասարեր ընել իմացականութեան ճիղերը ճշմարիտը հետազոտելու մէջ:

Այս երկու թէ տեսական թէ գործնական գերերուն նայելով տրամաբանութիւնը գիտութիւն մը միանգամայն և արուեստ մ'է, վասն որոյ և ճիշդ սահմանուած կ'ըլլայ երբ կ'ըսուի “զիտութիւն իմացականութեան օրինաց և արտաստ խորհներյ,, ինչպէս որ քերականութիւնը լեզուի դիտութիւնը և խօսելու արուեստն է, և եթէ, գիտութեանց լեզուին մէջ քերականութիւնը ուղղախօսութիւնն է, տրամաբանութիւնն ալ ուղղախօսութիւնն է:

2. Օգտակարութիւն: Տրամաբանութեան օգտակարութիւնը յաճախ ուրացուած է: Խնդիր նրած է թէ թնչ աղդեցութիւն կրնայ ներգործել իմացականութեան յառաջդիմութեան վրայ, և թէ մարդուն խորհիլ սորվեցնելու պահանջումը անոր ապրիլ սորվեցնելու պահանջման չափ անսովոր բան մը չէ:

Անտարակոյս մարդ , որ իւր բնութեամբը
խորհող կենդանի մ'է , կ'ապրի և կը խորհի
առանց իսկ պէտք ունենալու գիտնալու ոչ
իւր ապրող գործարաններուն ոչ ալ իւր խոր-
հող կարողութեանց խաղը , այս բանին մէջ
նման է բոյսին որ կը բունի բնականապէս :
Անշուշտ բանը տրամաբանութեան կանոններէն
առաջ է և մեք կ'իմաստասիրէինք վիլխոփայ-
ներու իմաստասիրութեան օրէններուն վրայ
գրած ըլլալը գիտնալէ շատ յառաջ : Ենչպէս
բանաստեղծութիւնը առաջ է բանաստեղծա-
կան կանոններէն , ինչպէս պերճախօսութիւնը
ճարտարախօսներու արուեստէն : Պէտք է եղ-
րակացնել ատիէ թէ անօդուտ է բնական ձիր-
քերը մշակելը և թէ լաւագոյն ըլլար անոնց
գործածութիւնը եթէ լաւ կարդաւորեալ ըլ-
լար : Քանի որ կը մշակենք առանկերը և կը
մնուցանենք անասունները լաւագոյն արդա-
սիքներ ունենալու համար միայն մարդը ձգենք
որ բնականապէս բռնմի :

Տրամաբանին գերն է գիտել թէ ինչպէս
կ'ընէ միտքը երբ լաւ կը խորհի , և ինչպէս
երբ կը մոլորի . այդ կրկին փորձառութեան
համեմատ կը հաստատէ իւր օրէնները և այդ-
տիստղսով միայն կ'երաշխառորէ զանոնք : Երբ
այդ կանոնները մեզ սովորական կը գառնան
շարունակ ուշագիր ըլլարով անոնց և յաճախ
կրկնելով , ով շահոններ թէ օգտակար հետե-

ւութիւններ կ'ելնեն ատոնցմէ մեր իմացական
կատարելագործութեան համար : Մեր գաղա-
փարները աւելի յստակ , մեր իմաստասիրու-
թիւնները աւելի հոծ , մեր սահմանները աւե-
լի ճիշդ , մեր լեզուն աւելի ուղիղ կ'ըլլան ,
մենք աւելի զօրացած կ'ըլլանք սխալանաց
գէմ և մտքի աւելի նըրութիւնն կ'ստանանք
իմաստակութիւնը երեւան հանելու համար :
Այս մտքալ , արամաբանութիւնը վիլխոփա-
յական մտքին ամենօդտակար կիրառութիւն-
ներէն մին է , ճշդութեան և կարգի պէտքը
և ճաշակը կը առաջ մտքին :

Իւր մեթոսներով , տրամաբանութիւնը սահ-
մանակից է բոլոր այն գիտութեանց որոց
առարկայն մարդկային միտքը կամ անոր գըլ-
խաւոր արտայայտութիւններն են , և արժանի
է կոչուելու հանալի գիտութեանց :

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՈԼՈՒԹԻՒՆ

— ԲՍՑԱՑՑՈՒԹԻՒՆ

ՍՏՈՒԳՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱԽԱԿԱՎԱՆՈՒԹԻՒՆ

Փ Ի Ւ 25

1. Ի՞նչ է ծցմարտութիւնը և ի՞նչ է մողութիւնը, մարդ ծցմարտութեան հասմելու կարողութիւնն ունի՞ .

— 2. Ի՞նչ է ստուգութիւնը և ի՞նչ է բացայատութիւնը . — 3. Ջրո՞նք են ստուգութեան և հառածականութեան տարրերութիւնները : —

1. Ծցմարտութիւնն է ինչ որ է, գիտութեան սեպհական յատկութիւնն է ճանչնալ ինչ որ է այսինքն ծցմարտութիւնը :

Մոլութիւնը կը կայանայ յայնմ որ կը հաստատէ այնպէս ինչպէս որ չէ :

Ինչ տեսակէտէ ալ նայուի ծցմարտութիւնը՝ տրամաբանութիւնը կ'ենթագրէ թէ մարդ կրնայ զայն ճանչնալու հասնիլ, բայց միշտ չկրնար համնիլ, և թէ այդ գժուարին խուզարկութեան մէջ ուզողուելու և օդնութեան պէտք ունի :

2. Ստուգութիւնն է Մարդ բնականապէս հակամէտ է կարծելու թէ իւր կարողութիւնները զինք չեն խարեր, թէ այն իրերը զորս իրեն կը ներկայացունեն՝ կան իրապէս, և այնպէս ինչպէս որ կը տեսնէ :

Մարդուն իւր կարողութեանց վրայ այս վստահութիւնը, անսնց իրեն յայտնած ճշշմարտութեան այդ խորին և ուժգին յարումը ստուգութիւն անսունն ընդունած է :

Ստուգութիւնը որոշող բանը, մեր մէջը իմացողութեան գործողութիւնը՝ մեզմէ գուրս ալ բացայացնութիւնը Են, կամ այն կարողութիւնն է զոր ունի ճշմարտութիւնը մտքին վրայ աղդելու, և է լրացն պէս որով կը թափանցէ մեր մէջ և որ մեզտեսանելի կ'ընէ զայն :

Ուրեմն բացայացնութեան և ստուգութեան մէջ յարնչութիւն կայ . Երկրորդը կը բովանդակէ առաջինը, և երկու քը կ'ընկերանան անբաժանելի կերպով :

3. Հառածականութիւնն է : Մի քանի փիլիսոփայներ կը կարծեն թէ ստուգութիւնը կրնայ հաւանականութեան վերածուիլ, և թէ ուրիշ բան չէ այն բայց եթէ հաւանականութիւն իւր ամենաբարձր աստիճանին հասած : Բայց վերլուծութիւնը իւր ճիշդ արժէքին կը վերածէ այդ թիւր կարծիքը :

Ստուգութեան սեպհական կնիքն է 1° Բան մը է կամ չէի բացարձակ հաստատութիւնը ենթագրել . 2° Աստիճանն ընդունիլ . 3° Հաստատու և միակերպ ըլլալ :

Հաւանականութիւնը բոլորովին տարբեր կնիքներ ունի : Երբ գիպուած մը միայն հաւանական է շատ կարելի է որ տեղի ունենայ

կամ չունենայ : Ուրեմն մեր անոր վրայ ընելիք գատողութիւնը չկրնար բացարձակ ըլլալ : Չենք հասաւատեր , այլ կը կարծենք , կը տարակուսինք , մէկ խօսքով՝ ստոյդ չենք : Բաց պյտի , այդ հակառակ հնարաւորութիւնը որ կայ մեր գատողութենէն դուրս և որ կ'եղծանէ զայն , միշտ մի եւ նոյն չմնար , չկրնար մնալ : Երբեմն շատ մեծ է , երբեմն շատ փոքր է կամ այնպէս կ'երեւայ : Առաջին պարտգային մէջ , կ'ըսենք թէ իրողութիւնը նուազ հաւանական է , երկրորդին մէջ աւելի հաւանական կ'ըլլայ : Այսպէս հաւանականութիւնը անբաւ սամնդուզի մը բոլոր աստիճաններէն կ'անցնի , այն տեղ՝ աւելի բարձր , այս տեղ՝ նուազ բարձր , մոլորութեան հնարաւորութեանց յաւէտ կամ նուազ բազմաթիւ ըլլալուն համեմատ , մինչեւ ստուգութիւնը անփոփոխ և միշտ ինք իրեն նոյն կը մնայ :

Թ Ի Ւ 26

1. Որո՞նք են զամազան տեսակ ստուգութիւններն .
- 2. Ի՞նչ և սիեպասականութիւնը են ի՞նչոցի կը ներդրուի : —

1. Ստուգութեանց տեսակներ : Հինգ տեսակ ստուգութիւն կ'որոշեն , որք են ,

1° Յնական կամ զգայի ստուգութիւն որ կը պարունակէ դժայրանայ միջոցաւ ճանչյուած

տուարկայները , ինչպէս են մարմինները և իրենց յատկութիւնները ,

2° Յնականցական ստուգութիւն , որ կը պարունակէ բանին միջոցաւ ճանչյուած ծշմարտութիւնները , ինչպէս են չափագիտական առածները և տեսութիւնները ,

3° Յարոյական ստուգութիւն , որ կը պարունակէ գիտակցութեան իրողութիւնները , բարյական ծշմարտութիւնները և վիայութեամբ ճանչյուած դիպուածները ,

4° Յնականցական ստուգութիւն , որուն կը հասնինք զայն որոնելէ յառաջ , բացայայտութեան վայրկենական գործողութեամբը , դոր օրինակ ստուգութիւնը թէ ամեն իրողութիւն պատճառ մ'ունի , թէ 2° ալ չորս կ'ընէ և :

5° Միջնորդական ստուգութիւն , որ իմաստասիրութեան պատուին է , օրինակի համար , սա նախագահութիւնը . « Եռանկեան մը անկիւններուն գումարը երկու ուղիղ անկեանց հաւասար է » . այս տեսութիւնը չենք ընդունիր մինչեւ անոր վրայ չխորհինք և անոր եզրները չկը ենք ու չբաղդատենք :

Նկատելու արժանի բանն այն է որ ստուգութիւնը ամեն պարագայի մէջ հաւասար է ինք իրեն , վասն զի ամեն պարագայի մէջ ալ մի և նոյն մոքին , ճանչնալու մի և նոյն կարողութեան գործողութենէն յառաջ կը դայ , թէեւ տարբեր պայմաններու մէջ գրուած :

Պակայն նկատելի երկու կետեր կան :
Առաջինն այն է թէ , ապացուցութեան ճամբով ճանչցուած ճշմարտութիւնները առաջին բով ճանչցուած ճշմարտութիւններէ կ'ելնեն , որք իրենք իրենցմէ բացացայտ են , և թէ այսպէս միջնորդական ստուգութիւնը անմիջական ստուգութենէն կախումն ունի և զայն կ'ենթադրէ :

Երկրորդն այն է թէ անմիջապէս ճանչցուած ճշմարտութեանց մէջէն անձնական գոյութիւնը առաջինն է զոր գիտակցութիւնը մեղ կը յայտնէ և ամենէն յառաջ այն կ'ազդէ մեր վրայ :

2. Սկեպտականութիւնն (¹) : Ստուգութիւնը նշանաւոր վէճի մ'առարկայ եղած է վարդապետականներուն և սկեպտականներուն միջնեւը :

Վարդապետականները կը հաստատեն թէ մարդիկ անշուշտ կրնան ճշմարտութեան հասնիլ , իսկ սկեպտականները կ'ուրանան զայս : Սկեպտականներուն համեմատ , իմաստութիւնը կը կայանայ մեր հաւանութիւնը առ կախ ձգել ամեն բանի մէջ , տարակուսիլ , վասն զի որ և է ապահովութիւն մը չունինք մեր կարողութեանց շարունակական ցնորդի մը խաղալիքը չըլլալուն :

Սկեպտականութիւնը շատ մը կողմնակիցներ ունեցած է փիլիսոփայութեան պատմու-

(¹) Յունարէն ուսումնական բառէն :

թեան ամեն ժամանակներուն մէջ , հիներուն մէջ սկեպտական էին իմաստակ (սովորակ) կոչուած փիլիսոփայները , ի մէջ այլոց Պիւրոն որ իւր անունը տուաւ Պիւրոնականութեան . նորերուն մէջ ալ Մոնթէնյլ , Շարոն , Պէյլ , Հիւմ , Քանդ եւ :

Սկեպտականները իրենց գլաւոր առարկութիւնները կը հանեն , 1° Մարդկային կարծեաց ճշմարտութենէն . 2° Մոլորութիւններէն յորս կը ձգեն զմեղ մեր կարողութիւնները . 3° Անկարելութենէն յորում ենք գնահատելու խմացականութեան ճշմարտախօսութիւնը և հաստատելու թէ կը տեսնէ իրերը այնպէս ինչպէս որ են բացարձակապէս :

Առաջին երկու առարկութիւնները շատ անդամ հերքուած են : Անոնք կ'ենթադրեն թէ մենք որ և է միջոց մը չունինք ճշմարիտը սուտէն որոշելու . արդ , այս պահանջումը զաղփարփուն է իրողութեամբ և իրաւամբ . իրաւամբ , վասն զի ճշմարտութեան և մոլորութեան ծանօթութիւնները չեն չփոթիր մեր խորհուրդին մէջ . իրողութեամբ , վասն զի ամեն օր կ'ըսենք , այս ինչը ճշմարիտ է , այն ինչը սխալ է : Երբ կը խարուինք , կը տեսնենք խարուած ըլլալնիս և կ'ուղղենք :

Վերջին առարկութիւնը չկրնար հերքուիլուղակի , վասն զի խմացականութիւնը իւր իսկ ճշմարտախօսութիւնը հաստատելու համար

ինք իրմէ և իւր կարողութիւններէն զատ բան
մը չունի իւր տրամադրութեան տակ , մինչ-
դեռ խնդիրը ըուն իսկ զատոնք արդարացը-
նելուն վրայ է : Սակայն ամեն ճշմարտութիւն
ապացուցութեան պէտք չունի . և մեր ճանչ-
նալու միջոցներուն օրինաւորութիւնը առա-
ջին տեղը կը բռնէ այն լուսաւոր ճշմարտու-
թեանց կարգին մէջ որք վեր են ապացուցու-
թենէ :

Բաց այտի , սկեպտականութիւնը ինչ կեր-
պարանքով ալ որ ներկայանայ՝ աններելի հա-
կասութիւններ կը պարունակէ : Վասն զի մի և
նոյն բանն է ըսել բացարձակ ճշմարտութեան
մը համար թէ ճշմարիտ է կամ թէ բացար-
ձակ ճշմարտութիւնը կը խուսափէ մեզմէ :

Ասոնք դատողութիւններ են որ որ և է վար-
դապետական նկարագիր մը չունին : Բաւա-
կան է ըսել թէ սկեպտականութիւնը իմացա-
կանութեան սպանումն է :

Յաւելունք թէ սկեպտականութիւնը թէ
տեսականին և թէ գործնականին մէջ աղե-
տարեր հետեւութիւններ ունի թէ մոռին և
թէ սրտին համար : Ուրիշ ոչ մի վարդապե-
տութիւն չկայ որ ասոր չափ վհատութեան
մէջ ձգէ , վհատութեան որ բնաւ չգործեր և
կամ սանձարձակ աղատութեան մէջ կը ձգէ
որ ամեն բանի կը դիմագրաւէ :

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

ՆՇԱՆՔ ԵՒ ԼԵԶՈՒ ԻՐԵՆՑ ԽՈՐՀՐԴՈՑ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ
ՑՈՐԾԵՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Թ Ի Ւ 27

1. Ի՞նչ է նշանը . — 2. Ի՞նչ է լեզուն եռ բանի
տեսակ լեզուն կայ . — 3. Ի՞նչ է խորը , ո՞րն է իր
սկզբը եռ որո՞նք են իր յարաբերութիւնները խոր-
հրդոյ հետ . — 4. Որո՞նք են լեզուին մեզի մասոցած
ժառայրութիւնները : —

1. Նշան : Նշան կը կոչուի այն որ մեր զգա-
յարանաց անտեսաննելի կամ բացակայ առար-
կայ մը ներկայացնելու կը ծառայէ : Այսպէս
չնչերակին զարկերը կենաց նշանն են . ծան-
րաչափական խողովակին մէջ սնդիկին բարձ-
րութիւնը մժնողրտին ծանրութեան նշանն
է . մուխը կրակին նշանն է :

2. Լեզու : Լեզուն մասնաւոր նշաններու ամ-
բողջութիւնն է որոց միջոցաւ մեր խորհուրդ-
ները և զգայումները ուրիշին կը հաղորդենք :

Լեզուն , զինք բաղկացնող նշաններուն սկիզ-
բին նայելով կը բաժնուի բնական լեզուի և ար-
ուսասական լեզուի , և այդ նշաններուն գիմած
զգայարանին նայելով կը բաժնուի գործողութեան
լեզուի և խոռոչն լեզուի :

Ա. Բնական լեզուն այն է զոր բնութիւնն իսկ

կուսուցանէ մեղ . ինչպէս են անյօդաւոր աշաղակները զորս կ'արձակէ տղան , բացագանչութիւնները զորս ուրախութիւնը կամ վիշտը կը խլէ մենէ :

Յ. Արուճառական լեզուն մարդուն հանճարին դործն է , որ դարձ դար կատարելագործեց բնական լեզուն , իւր խօսած լեզուին նոր բառեր աւելցուց , նոյն խակ նոր լեզուներ ստեղծեց դիտութեանց և արուեստից դործածութեան համար :

Գ. Գործողութեան լեզուին դործը տեսութեան հետ է , դիմաց խաղերը , մարմնոյն զանազան դիրքերն են այս լեզուն որք աղաչանք կամ սպառնալիք , սէր կամ կատաղութիւն կ'արտայայտեն , մանաւանդ ձեռքով եղած զանազան շարժութերն են , այն միակ պերճաշխութիւնը զոր կընան ունենալ խուլ համը բերը :

Դ. Խօսուն լեզուն կը պարունակէ այն նշանները որոց դործը լսելեաց հետ են , ինչպէս են ձայնը և խօսքը :

Յ. Խօսք : Խօսքը կամ յօդաւոր լեզուն խորհրդածեալ խորհրդոյ հարկաւոր արտայայտութիւնն է , ինչպէս անյօդաւոր լեզուն ինքնարեր խորհրդոյ արտայայտութիւնն է :

Ուրեմն մարդ չէր կընար չխօսիլ , միայն կընար զանազան կերպերով խօսիլ , այսինքն այս ինչը յօդաւոր ձայներուն այս կամ այն

գաղափարները յարել , ժամանակաց , տեղերու և պարագայներու համեմատ :

Ա. յս մոքով է որ ընտրական գպրոցը ասուածային սկիզբ մը կ'ընծայէ լեզուին : Ըստ Ռուսոյի խօսքը հարկաւոր եղաւ խօսքի գործածութիւնը հաստատելու համար . ըստ Պ. ար Պօնալտի , մարդ չկընար խօսիլ իւր խորհուրդը առանց խորհելու իւր խօսքը : Ա. յս երկու վիխսոփայներուն համեմատ լեզուն ալ ճիշդ մարդուն հետ ստեղծուած է և այս է ամենէն հաւաճական կարծիքը :

Ինչ որ ալ ըլլոյ , խօսքը կը ներկայացունէ խորհուրդը , խօսքն ալ իւր կարգին կը ներկայացուի այբենական նշաններով որք զիր կը կոչուին և հնարուած են հաստատելու խօսքը որ ըստ ինքեան փախուսիկ է . այդ գիրերուն զանազան բաղադրութիւնները կը կազմեն բառերը : Ա. յսպէս բառերը մեր գաղափարներուն նշաններն են :

Որպէսետե բառերը մեր գաղափարներուն նշաններն են , այդ գաղափարներէն զատ ուրիշ բան չեն կրնար ներկայացունել : Արդ , ամենն ալ զոյցութեան , յատկութեանց և յարաբերութեանց գաղափարներ կը բովանդակեն : Ուրեմն միայն երեք տեսակ բառեր կան , զյականները (գոյացութեան գաղափարներու նշաններ), ածականները (յատկութեանց գաղափարներու նշաններ) , և բայերը (յարաբերութեանց գա-

զավարներու նշաններ) : Խօսքին միւս մասերը այդ երեք դասերուն մէջ կ'ամփոփուին : Եւ վերջապէս որովհետև խօսքը կը ներկայացունէ զիսորհուրդը, լաւ խօսելու համար, հարկաւորապէս լաւ խորհելու է, առանց ուղղախոհութեան ուղղախօսութիւն չկայ :

4. Իր ծառայոնթիմեները : Լեզուն , որ ընկերութեան առաջին կապն է , նաև իմացականութեան ամենէն զօրաւոր գործիքն է իւր ծանօթութիւնները տարածելու և կատարելագործելու համար :

Ա. իրը օժանդակ խմացականութեան , լեզուն կը ծառայէ նշանակելու գաղափարները քանի որ կ'ստացուին : Այսպէս կ'օգնէ յիշողութեան և չգաղրիր մոռքին ամեն կարողութեանց հայթայթելէ նոր և առատ նիւթեր . վասն զի միայն մեր գաղափարները չեն զորամեր աշաց առջեւ կը գնէ , այլ նաև մեր նմաններունն ալ , անոնց գիւտերը , յիշատակները , որոց կը մասնակցինք երբ աշերնիս կը դարձը նենք այն տառերուն վրայ որ զանոնք կը ներկայացունեն :

2° Լեզուն վերլուծութեան միջոց մէկ խորհրդագոյ համար : Խւրաքանչիւր բառ միսյն մէկ գաղափար ներկայացնելով խօսած ատեննիա ստիպուած ենք վերլուծել մեր խորհուրդները ուրիշներուն հաղորդելու համար , և երբ ուրիշները մեղ կը խօսին քայլ առ քայլ կը

Հետեւլն.ք անոնց մեզ ներկայած վերլուծութեանց :

Յ. Հեղուն կ'օդնէ շատ մը գաղափարներու
կազմութեան զորս երբէք ստանալիք չունէ-
ինք առանց անոր օգնութեան , ինչպէս են
վերացեալ , հանրական և հաւաքական գա-
ղափարները : Ինչպէս , օրինակի համար , կըր-
նայինք առանց նշաններու օգնութեան , փոքր
ինչ ընդարձակ թիւի մը գաղափարը կազմել:
Ի՞նչպէս պիտի կատարէինք թուաբանու-
թեան , երկրաշափութեան գործողութիւն-
ները :

Digitized by srujanika@gmail.com

ՄԵԹՈԾ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ. ԵՒ ԲՈՂԱՐՉՈՒԹԻՒՆ
ՀՄԱԳԻՏՈՒԹԻՒՆ, ՄԱԿԱԾՈՒԹԻՒՆ, ԸՆԾԱՅՈՒԹԻՒՆ,
ՀԱԼԱԳԱԲՈՆՈՒԹԻՒՆ

Phi h 23

1. ի՞նչ է միջուռը (1) . — 2. ի՞նչ բանի միջ կը կայանայ վերլուծութիւնը . — 3. ի՞նչ բանի միջ կը կայանայ բաղադրամիջիւնը . — 4. Արո՞նք են վերլուծութեան են բարագութեան կանոնները : —

1. Մեջութ : Մեխատը այն ճամբան է որուն
կը հետեւի բանը ճշմարտութիւնը հետազօտե-
լու մէջ :

⁽⁴⁾ ԱԵԹուտ Յունարէն բառ է եւ կը նշանակի; Ա-ԻՆ, Հ-Ի-Ն-

Ուրեմն իմաստունին ուշը գրաւելու ամենէն արժանի կէտերէն մին ալ մեթոտին ընտրութիւնն է : Այսպէս գատած են նոր ժամանակներու ամենէն երեւելի հանճարները, վասրն զի իրենց լաւագոյն գործերը նուիրած են այս կարեւոր առարկային : Պաքոն գրեց իւր նոր գործին, Տէքարդ իւր Մեթոսի առջ, Մալպըրանչ իւր չետազօտութիւն աշխարտութեանը, Լոք, Սբինօղա, Լէյպնից կանոններ միտքը ոռղջեղու համար :

Ինչ որ ալ ըլլայ մտքին ուսնելու առարկայն՝ երկու իրարու հակառակ ուղղութեամբ գործողութիւններ կան զորս կը կատարէ հետզետէ և որք կ'արտադրեն բոլոր մեր գիտութիւնները . այս գործողութիւններն են վերջուժութիւննը և բաղադրյութիւննը :

2. Վերլուծութիւնն է Վերլուծութիւնը կը կայանայ բաժնել իրի մը տարբները աւելի լաւ կերպով ճանչնալու համար զայն : Այսպէս տարբարանը կը զատէ բաղադրեալ դպրացութեանց, զոր օրինակ, ջուրին, տարբները, փիլիսոփայն բաժանումներ կը հաստատէ գիտակցութեան իրողութեանց մէջ և կ'որոշէ խորհուրդը, զգացումը և կամքը :

Ուրեմն վերլուծութեան որոշիչ յատկութիւնն է բաղադրեալն պարզին, մամնաւորէն ընդհանուրին, թանձրացեալն վերացեալին անցնիլ : Հաւասարապէս կընայ գոր-

ծածուիլ թէ ընական և թէ բարոյական աշխարհին, թէ նիւթին և թէ մոքին երեւոյթներուն մէջ :

3. Բաղադրութիւնն է Բաղադրութիւնը վերլուծութեան հակառակ ճամբու մը կը հետեւի, սա կը հաւաքէ այն տարբները զորս նա բաժնեց, և կը վերահաստատէ միութիւնը զորս աւրեց : Այսպէս տարբարանը որ այս ինչ քանակութեամբ ջուր տարբաղադրեց՝ կրնայ իսկոյն զայն շինել նորէն բաղադրելով ջրածնի և թթուածնի ծաւաները զորս ժողվեց : Նոյնպէս, երբ փիլիսոփայն ուսաւ առանձին առանձին հոգւոյն կարողութեանց իւրաքանչիւրը, զանոնք կը բաղդատէ և կը քննէ անոնց յարաբերութիւնները և խաղը : Ուրեմն բաղադրութիւնը պարզէն բաղադրեալին, մասէն բոլորին, մանրամանութենէն ամբողջութեան կ'երթայ, նորէն կ'ենէ այն ճամբէն ուստի իջած էր վերլուծութիւնը :

Այսպէս վերլուծութիւնը և բաղադրութիւնը անբաժանելի են, երկու տարբեր մեթոսներ չեն այլ մեթոտի երկու միջոցներն են : Առանց վերլուծութեան միտքը միայն անորոշ, մութ և յաճախ իսկ վերացեալ և ենթադրական յզացումներ կ'ունենայ, առանց բաղադրութեան ալ միայն առանձին առարկայններ կը տեսնէ :

4. Կանոնները : Վերլուծութեան և բաղադրու-

թեան ընդհանուր պայմաններն են ոչինչ են-
թագրել և ոչինչ զանց ընել. վասն զի եր-
կուքն ալ հաւասարապէս կ'այլայլեն ճշմար-
տութիւնը, բաց աստի, իմաստասիրական դի-
տութեանց մէջ հաւատարմութեամբ պահե-
լու է Տէքարդի դրած կանոնները :

1° Հաստատել խնդրոյն վիճակը, սահմանել
բոլոր մութ բառերը, ապացուցանել բոլոր
տարակուսելի նախադասութիւնները :

2° Քննութեան առնուած խրաքանչիւր մաս
այնքան կտօրներու բաժնել որչափ որ կա-
րելի է և որչափ որ պէտք է զանոնք աւելի
լաւ լուծելու համար :

3° Կարգով յառաջ վարել մեր խորհուրդ-
ները ամենէն պարզ առարկայներէն սկսելով
բարձրանալ քայլ առ քայլ և իբր աստիճա-
նաբար ամենէն բաղադրեալներու ծանօթու-
թեան :

4° Ընել ամեն տեղ այնքան ամբողջ թուար-
կութիւններ և այնքան ընդհանուր զննու-
թիւններ որ ապահով ըլլանք բան մը դուրս
չձգած ըլլալուս :

5° Վերջապէս, չընդունիլ ոչինչ իբր ճշմա-
րիտ այնպէս ըլլալը բացայստապէս չճանչցած :

Թ Ի Ւ 29

1. Ի՞նչ է հանգիտութիւնը, եռ ի՞նչ պայմաններով
օրինակոր է . — 2. Ի՞նչ է մակածութիւնը, ինչո՞վ կը
տարրերի հանգիտութենէն եռ արամարանութիւնը ի՞ն
կանոն կը սորվեցուն պահել անոր մէջ : — 3. Ի՞նչ է
ընծայութիւնը եռ ո՞ր է անոր ամենէն միշտ ձեւը :

1. Հանգիտութիւնը : Հանդիտութիւնը իմաս-
տասիրութեան մէկ ձեւն է, որով իրողութիւն
մը կը դատենք ուրիշով մը, առաջնոյն երկ-
րորդին նմանութեան վրայ հիմնուելով : Դիտ-
ուած իրողութիւններէն զմեղ անցունելով
դեռ չդիտուածներուն կամ անոնց որք չեն
կրնար դիտուիլ՝ կ'առաջնորդէ զմեղ ընդհա-
նուը կանոններու որք օրէնք իրողութեանց կը
կոչուին : Այս կերպով էր որ Նիութըն քարի
մը անկման մէջ դտաւ երկնային մարմարոց շար-
ժու մը : Այսպէս, օրինակի համար, մասնա-
ւոր պարագ այի մը մէջ, առողջութեան այս
ինչ դիպուածները այն ինչ հիւանդութեան
կարապեան եղած ըլլալով՝ երբ մի և նոյն դիպ-
ուածները վերստին կը պատահին, մի և նոյն
հիւանդութեան նշանները կը համարենք զա-
նոնք :

Հանդիտութեան մէջ զանազան աստիճան-
ներ որոշելու է, անոր նմանութեան, միջոց-
ներէն վախճանին կամ պատճառէն արդիւն-

քին յարաբերութեանց վրայ հիմնուած ըւ-
լալուն համեմատ :

Ըսդ հանրապէս հանգիտութեան վրայ հիմ-
նուած եղբակացութիւնները այն տատեն միայն
օրինաւոր են երբ գիտուած յարաբերութիւն-
ները բազմաթիւ և կարեւոր են : Այն որ կը
շանայ անորոշ, առերեւոյթ և սակաւաթիւ
նմանութեամբք, միշտ մոլորելու մօտ է և իւր
գատողութիւնները չեն կրնար համարուիլ ու-
րիշ բան բայց եթէ կամածին կարծիք որք
ամենեւին արժանի չեն վատահութեան : Մինչ-
դեռ պահանջուած պայմաններով ամենա-
բարձր արժէքի արդիւնքներ ձեռք կը բեր-
ուին :

Յիշատակութեան արժանի ամենագեղեցիկ
օրինակը մեծ բնաբանի մը բրածոյներու վրայ
ըրած հետազոտութիւններն են :

Աչքի առջև միայն բեկորներ ունենալով,
զրո օրինակ, ոտք մը, կողի ոսկը մը, ծնօտ մը,
կամ տկայ մը, քիւվիէ կրցաւ հանգիտու-
թեամբ շինել կտոր կտոր անդրածքհեղեղեան
կենդանիներու չնշուած ամբողջ աշխարհ մը
որուն մնացորդները ցիր ու ցան թազուած են
երկրի խորերը : Եթէ գիւտին մեծութիւնը
գտնողին կորովամոռութիւնը կապացուցանէ
մի և նոյն ժամանակ մեզ կուսուցանէ թէ հան-
գիտութեամբ իմաստասիրութիւնը ինչ ծա-
ռայութիւն կրնայ մատուցանել մարդկային

մտքին, երբ հանճարեղ մարդ մ'է զայն ը-
նողը :

2. Մակածութիւնը : Այն կարողութիւնը որով
միտքը կը յղանայ ընդհանուրը մակածութիւն կը
կոչուի : Զգայարաններով և գիտակցութեամբ
միայն մասնաւոր առարկայներ կ'ըմբռնենք .
մակածութիւնն է որ, իտես առարկայից,
հանրական գատողութիւններ ընել կը տայ
մեզ և զմեզ կը բարձրացնէ զաշխարհ կառա-
վարող միակերպ և հաստատ օրինաց ճանաշ-
ման :

Մակածութիւնը կը տարբերի հանգիտու-
թենէն, ասով ընդհանրականութեան կը հա-
ւատանք, անով (մակածութեամբ) երեւոյթ-
ներու մշտատեւութեան : Այսպէս, երբ ու-
րիշ էակներու վրայ ալ կը նշմարենք մի և նոյն
գործողութիւնները զորս մենք կ'արտադրենք
հանգիտութեամբ կ'եղբակացնենք թէ անոնք
ալ մի և նոյն զգայնութիւնը, մի և նոյն իմա-
ցականութիւնը, մի և նոյն գործունէութիւնը
ունին : Երբ կը տեսնենք այսօր արեւին ելնե-
լը, մակածութեամբ կ'եղբակացունենք թէ ե-
րէկ ալ ելած է և վաղն ալ պիտի ելնէ : Ատ-
կէ կը հետեւի թէ հանգիտութիւնը իրողու-
թեանց ներկայ յարաբերութեանց վրայ կը
յենու և մակածութիւնը մնայուն յարաբե-
րութեանց վրայ :

Մակածութենէն աւելի ընտանի ճամբայ մը

չկայ մեզ համար իբր սկզբունք դրեթէ մեր
բոլոր գործողութեանց , վասն զի յիշատակի ,
նախատեսութեան , անցեալին և ապադային
վրայ կը յենու , բայց ուրիշ բան մ'ալ չկայ
որ զմեզ այնքան յաճախ և այնքան ծանր
սխալանաց մէջ ձգէ : Ամեն օր , այն հաշիւնե-
րը զորս մեք ամենէն լսա հաստատուած կը
դատենք , այն նախատեսութիւնները որք ա-
մենէն հիմնաւոր կ'երեւան մեզ , ի դերեւ կ'եր-
նեն դիմուածէն : Թէ մեր երկիւղները և թէ
յոյսերը հաւասարապէս ի դերեւ կ'ենեն :

Այդ սխալանաց գլխաւոր պատճառը երե-
ւոյթներու միջեւը եղած յարաբերութեանց
շատութիւնն է : Որովհետեւ ատոնք յանհունո
կը զանազանին , կրնանք ըսել , շատ դժար կ'ըլ-
լայ որոշել միակերպ , անփոփոխ , էական յա-
րաբերութիւնները , մէկ խօսքով օրէմեները :

Այս պարագային մէջ տրամաբանութեան
տուած պատուէրն է բազմապատկել փորձե-
րը կարելի եղածին չափ , վասն զի , դիտուած
իրողութիւնները քանի շատ ըլլան , այնքան
նուազ ենթակայ կ'ըլլանք իբր օրէնք հրա-
տարակելէ պատահական պարագայ մը , որ
թէւ առաջին անդամ յառաջ եկած ատենը
մեր ուշը գրաւեց բայց հարկաւորապէս զանց
կ'ընենք զայն երբ կը տեսնենք որ նորէն յա-
ռաջ չգար :

Ուրիշ կարեւոր կանոն մ'ալ , որուն վրայ ի-

րաւամբ կը պնդէ մակածութեան օրէնսդիրը
Պաքոն , կամաց կամաց յառաջ երթալու է և
մասնական հանրացումներով սկսելու է որք
ճշգրտուելով աւելի ընդարձակ հանրացում-
ներու սկիզբը կ'ըլլան :

Առանց այս զգուշութեանց , մակածութիւ-
նը զուտ ենթադրութիւն մը կ'ըլլայ , այսինքն
բացարութիւն մը որ բաւական ճշմարտուած
չէ , և , իբր այնպէս , նուազ վստահութեան
արժանի է :

3. Ընծայութիւնն է ընծայութիւնը կը կայանայ
հանել ընդհանուր գաղափարէ մը մասնաւոր
գաղափարները զրոյ կը պարունակէ :

Ունենանք սա առածը . Պէտք է յօրշիլ ամեն
այն բաներէն որ չար է . չար բառին տարբաղադ-
րութեան մէջ կը գտնենք , անիրանութիւն , ցա-
տունն , սահանութիւնն եւ . ընծայութիւնը կ'առ-
նու վերլուծութեան տուած այդ տարբներէն
մին և կ'ըսէ , Պէտք է յօրշիլ ստախոսութենէնն . ըն-
ծայական գատողութիւն մ'է այս :

Ըստածներէն կը տեսնուի թէ ընծայութիւ-
նը , վերլուծութեան միջոց մ'ըլլալով էակա-
նապէս կը տարբերի մակածութենէն և հան-
գիտութենէն որք բազագրութեան միջոցներ
են : Ասոնք կրնան խարել զմեզ , իսկ ընծայու-
թիւնը , երբ օրինաւոր է , այն ատեն միայն
կը խարէ երբ սխալ է այն սկզբունքը ուստի
ելած է :

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱԽԱՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

1. ի՞նչ է իմաստասիրութիւնը, ի՞նչպէս կը գործէ և ո՞ր է անոր ամենէն միշտ ձեւը. — 2. ի՞նչ է հառաքարանութիւնը. — 3. Որո՞նք են լմանայական ձամբուն զամացանութիւնները. — 4. Որո՞նք են հառաքարանութիւններակները. — 5. Որո՞նք են հառաքարանութեան գլխաւոր կանոնները իրք պայման շահ իմաստասիրութեան : —

1. Իմաստասիրութիւն : Իմաստասիրութիւնը մըտաւոր գործողութիւն մ'է որ արդէն եղած դատողութենէ մը ուրիշ դատողութիւն մը ապացուցեալ ճշմարտութենէ մը ուրիշ ճշմարտութիւն մը կը հանէ : Ինչպէս որ տեսանք երկու կերպով կը գործէ, մակածութեամբ, որ մասնաւոր ճշմարտութիւններէն ընդհանուր ճշմարտութեանց կ'ելնէ, լնծայութեամբ, որ ընդհանուր ճշմարտութիւններէ մասնաւոր ճշմարտութեանց կ'իջնէ : Ընկող մարմին մը տեմնելով յղանալ թէ ամեն մարմիններ ալ կ'ընկնին, մակածութեամբ իմաստասիրել է : Հաստատել թէ ամեն մարմիններ ալ կ'ընկնին և ատկէ եղրակացնել թէ այն ինչ մասնաւոր մարմինն ալ կ'ընկնի, լնծայութեամբ իմաստասիրել է : Խօսակցութեան մէջ իմաստասի-

րութեան առած ընդհանուր ձեւը ձեռնարկութիւն մասնաւոր ձեւն ալ պատճառարանութիւն կը կոչուի : Իմաստասիրութիւնը միշտ մի եւ նոյն է թէև մտքին մէջ բայց խօսակցութեան մէջ զամազան ձեւեր կ'զգ ենու որոցմէ ամենէն ճիշդը հառաքարանութիւնն է :

2. Հառաքարանութիւն : Հաւաքարանութիւնը ձեռնարկութիւն մ'է երեք նախադասութիւններէ բաղկացեալ որոց վերջինը, եղրակացութիւն կոչուած առջի երկուներէն կ'ելնէ որք նախադասութիւնն է :

Այս երեք նախադասութիւններն ալ կը ծընին երեք գաղափարներու բաղադրութենէն որք եղր կը կոչուին երկու երկու առնելով : Այդ գաղափարներէն ամենէն ընդհանուրը առագ եղր կը կոչուի, նուալընդհանուրը, կըրտսեր եղր, միջեւը եղողը միջին եղր, որուն պաշտօնն է երկու ծայրի գաղափարները իրարումիացնել : Այն նախադասութիւնը որուն մէջ աւագ եղը կը բաղդատուի միջինին հետ մեծագոյն կը կոչուի, այն որուն մէջ միջինը կը բաղդատուի կրտսերին հետ, փոքրագոյն, եղբարակացութիւնը իրարու կը մօտեցընէ կրտսեր և աւագ եղը երը : Մեծագոյնը և փոքրագոյնը կը կազմեն իմաստասիրութեան նախադասութիւնները :

Ունենանք, օրինակի համար, ոս հաւաքարանութիւնը : « Ամեն մարմին ծանր է, արդ,

օդը մարմին մ'է , ուրեմն օդը ծանր է » : Երեք եղիները որոցմէ կ'ելնեն այս նախադասութիւնները մարմինի , ծանրի և օդի գաղաբարներն են : Աւագ եզրը ծանրն է որ շատ ընդհանուր յատկութիւն մը կը ցուցնէ , կրտսեր եզրը օդն է որ մասնաւոր գոյացութիւն մը կը նշանակէ , միջին եզրը մարմինն է որ ծանր ստորոգելոյն օդին՝ յարմարիլը ցուցնելու կը ծառայէ : Բատ այնմ մեծագոյնն է , ամեն մարմին ծանր է , փոքրագոյնն է , օդը մարմին մ'է , և այս երկու նախադասութիւնները կը կազմեն նախադրեալները որոց ետեւէն կը գայ ողը ծանր է , եզրակացութիւնը : Այս է հաւաքաբանութեան կանոնաւոր կազմութիւնը :

3. Զանազանութիւնք : Շատ քիչ անդամն կը պատահի որ իմաստափրութիւնը խիստ է գրեթէ երկրաչափական ձեւով ներկայանայ : Երբեմն նախադրեալները բացատրուելու և առացուցուելու են իրենք իրենցմէ յստակ չըլլալով : Երբեմն եզրակացութիւնը այնքան բնականապէս կ'ելնէ անոնցմէ որ հարկ չըլլար համըրել երկուքն ալ : Երբեմն ալ միտքը կը ժողվէ շատ մը հաւաքաբանութիւններ զորս կը համառօտէ բացատրած ատեն որոցմէ միակ եզրակացութիւն մը կը հանէ : Ատկէ հաւաքաբանութեան զանազան տեսակներ յառաջ կը դան :

1° Եփստածը , յորում հաւաքաբանութեան

նախադրեալներէն մին զօրութեամբ կ'իմացուի , օրինակ , Ամեն մարմին ծանր է , ուրեմն օդը ծանր է :

2° Փաստորդը , յորում գոնէ նախադրեալներէն մին ունի իւր փորձը , օրինակ , Ամեն մարմիններ ծանր են , փորձառութիւնը կը հաստատէ զայն , արդ օդը մարմին մ'է , ուրեմն օդը ծանր է :

3° Համարադրութիւնը , որ նախադասութեանց շղթայ մ'է ուսկից միայն մէկ եզրակացութիւն կ'ելնէ , օրինակ , Ով որ կը պատուէ զԱստուած կը յարդէ անոր պատուիրանները , ով որ կը յարդէ աստուածային պատուիրանները՝ գթած կ'ըլլայ , ով որ գթած է ոճիրին առաջքը առնելու կ'օդնէ չքաւորութիւնը թեթեւցնելով , ով որ հրագործութեանց առաջքը կ'առնու՝ պետութեան ծառայած կ'ըլլայ , ուրեմն այն մարդը կը ծառայէ պետութեան որ կը պատուէ զԱստուած :

4° Երկառածը , յորում երկու հակառակ նախադասութիւններ մի և նոյն եզրակացութեան տանող երկու հաւաքաբանութեանց սկիզբը կ'ըլլան , օրինակ , Այս աշխարհին մէջ մարդ կամ իր կրից կը հետեւի կամ ոչ , եթէ չհետեւի անոնց գիմադրելու համար ըրած ճիգերուն համար ապերջանիկ է , եթէ հետեւի ապերջանիկ է այն ամօթին համար զոր կը ձգէ յինքն ինքզինք իւր կրից տուած ըլլալուն հա-

ժխտական նախադասութիւններ , օրինակ , Պետրոս չէ հարուստ : Որովհետև այս չորս տեսակ նախադասութիւնները , երեք երեք առնելով , կրնան վաթսուն և չորս զանազան կերպով բաղադրուիլ , հաւաքաբանութեան եղանակները վաթսուն և չորս են :

Զեւերուն գալով , միայն չորս են անոնք , վասն զի միջին եղրը միայն չորս տարրեր տեղերն են : Եղանակները կախեալ են իմաստասիրութեան մէջ մտած նախադասութեանց ձեւէն , ձեւերն ալ , միջին եղրին նախադրեալներուն մէջ բռնած տեղէն :

4. Եղանակներ են ձեւնք : Բնծայական ճամբան ուրիշ տեսակ զանազանութիւններ ալ ունի , որք հաւաքաբանութեան եղանակները և ձեւերն են : Եղանակները կախեալ են իմաստասիրութեան մէջ մտած նախադասութեանց ձեւէն , ձեւերն ալ , միջին եղրին նախադրեալներուն մէջ բռնած տեղէն :

Երբ միտքը կը գատէ , կամ կը հաստատէ թէ բան մը է , կամ կը հաստատէ թէ բան մը չէ , կամ ուրիշ խօսքով , կ'ուրանայ թէ է : Բայց աստի , թէ հաստատէ և թէ ժխտէ , կամ ընդհանուր և կամ մասնաւոր կերպով մը կ'ընէ :

Ուրեմն չորս տեսակ դատողութիւն կամ նախադասութիւն կայ .

1° Քննիանոր հաստատական նախադասութիւններ , օրինակ , Ամեն մարդիկ մահկանացու են .

2° Քննիանոր ժխտական նախադասութիւններ , օրինակ , Ոչ մի մարդ կատարեալ է . 3° Մասնառոր հաստատական նախադասութիւններ , օրինակ , Պետրոս ապերջանիկ է . 4° Մասնառոր

իւրաքանչիւր ձեւ վաթսուն և չորս եղանակ ունենալու յարմար ըլլալով , կը տեսնուի թէ հաւաքաբանութեան զանազանութեանց բովանդակ թիւը երկու հարիւր յիսուն և վեցի պիտի ելնէր եթէ մեծադոյն մասը նախադասութեանց մնութիւնութիւն մը ըլլար որոցմէ որ և է հետեւութիւն մը չկրնար ելնել :

5. Կանոններ : Հաւաքաբանութեան բազմաթիւ զանազանութիւնները կարող ըլլալով շատ մը մոլորութիւններ պատճառելու և դիւրսուծածկութիւնները , հարկաւոր է ճանշնալ այն պայմանները զօրս կատարելու են լաւ իմաստասիրութիւնները որպէս զի կարելի ըլլայ որոշել զիրենք յուիններէն :

Այդ է հաւաքաբանութեան կանոններուն առարկայն , զորս առաջին անդամ Որիստաէլ հաստատեց և զորս ապա ընդարձակեցին

454

միջին դարու դպրոցականները, բայց ատոնց մէ ոմանք առանց հետեւութեան, հետեւաբար և առանց գործածութեան ըլլալով՝ արժանի իսկ չեն մէջ բերուելու : Նաեւ, հաւաքաբանութեան բոլոր կանոնները, ընդհանուր թէ մամնաւոր, սա երկու սկզբունքներուն մէջ բովանդակուած են .

1°. Ոչ մի եղր պէտք չէ որ եղրակացութեան մէջ աւելի ընդհարձակ ըլլայ քան նախադրելոց մէջ .

2°. Պէտք է որ միջին եղրը գոնէ անդամ մը ընդհանուր ըլլայ : Այս երկու կանոններն ալ կրնան վերածուիլ սա ընդհանուր սկզբունքին որ գրեթէ հասարակաց մտաց առած մ'է, որ է, նախադրեալները պարունակելու ևն եղրակացութիւնը :

ԹԻՒ ՅԱ

ՍՈՀՄՈՆ, ԲԱԺԱՆՈՒՄՆ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

1. Ի՞նչ է սահմանը եռ որո՞նք են լառ սահմանի մը պայմանները . — 2. Ի՞նչ է բաժանումը եռ որո՞նք են լառ բաժանման մը պայմանները . — 3. Ի՞նչ է դասակարգութիւնը, քանի տեսակ կայ եռ որո՞նք են լառ դասակարգութիւնները : —

1. Սահման : Սահմանելը գործողութիւն մ'է որով միտքը կ'ընդարձակէ և կը հաստատէ բառի մը իմաստը կամ իրի մը բնութիւնը այն

կերպով որ որոշուի ուրիշ որ և է իրէ : Առկէ երկու աեսակ սահման յառաջ կը գան, բառերու կամանուանական սահման, և իրերու կամ իրական սահման : Բառերու սահմանը ըստ կամաց է անոր համար բառին և իմաստին միջեւը հարկաւոր առնչութիւն մը չկայ, այսու ամենայնիւ ընդհանրապէս պէտք է նմանիլ սովորութեան, ապա թէ ոչ անհասկանալի կ'ըլլանք : Ընդհակառակն, իրերու սահմանը բընութենէն որոշնալ և իրը թէ բանադատեալ է, վասն զի իրերու ստորոդելիները կը բացատրէ, ստորոդելիները որք անկախ են մարդկային գաղափարներէն :

Ամեն սահման սկսով և տարրերութեանի կ'ըլլայ, այսինքն բան մը սահմանելու ատեն զայն դասի մը մէջ կը դնենք և կը նշանակենք այն որոշիչ յատկութիւնը որ կը զատէ զայն այդդասին միւս առարկայներէն : Ըսենք թէ, օրինակի համար, Պիտի սահմանենք մարդը, կենդանեաց դասին մէջ կը դնեմ զայն և կ'որոշեմ զայն բոլոր միւս կենդանիներէն յաւելցունելով թէ բանական է :

Իր պայմանները : Զորս պայմաններ հարկաւոր են ամեն լառ սահմանի .

1°. Բառակ ըլլալու է, ապա թէ ոչ անօդուակ'ըլլայ :

2°. Ամփոփ ըլլալու է, աւելորդ բառերը մութկ'ընեն սահմանը լուսաւորելու տեղ :

3°. Փոխադրութեալու է, այսինքն սահմանը բոլոր սահմանելոյն և անոր միայն պատշաճի, այն կերպով որ նախադասութեան երկու եղերը կարենան իրարու տեղ բռնել, ինչպէս է սա օրինակին մէջ. Երջադիծը կոր գիծ մ'է, որուն ամեն կետերը հաւասարապէս հեռի են կեդրոնէն, մի և նոյն ճշնարտութեամբ կը ընանք ըսել, կոր գիծ մը որուն ամեն կետերը հաւասարապէս հեռի են կեդրոնէն, շրջադիծ մ'է: Այս որոշիչ յատկութիւնն է որ կ'որոշ սահմանը պարզ և զուտ նախադասութիւններէն որոց եղերը չեն կրնար իրարու տեղ դըրուիլ: Ոսկին գեղին է, նախադասութիւն մ'է այս, վասն զի գեղին գոյնի գաղափարը ոսկւոյ գաղափարը չներկայացներ կատարելապէս, վասն զի ոսկիէն զատ ուրիշ բաներ ալ կան որ գեղին են, և թէ ոսկին միայն այդ յատկութիւնը չունի:

4°. Պէտք է որ պարունակէ հեռառոր սեղը և տեսակարար տարբերութիւնը: Այսպէս, լաւ սահմանած չենք ըլլար զմարդ եթէ ըսենք, մարդ բանաւոր էակ մ'է, վասն զի հակի գաղափարը կարի հեռի սեռ մը կը ցուցնէ, վասն զի ամեն դոյ եղող բաներու կը յարմարի. կննդանի գաղափարը հակի գաղափարէն նուազ տարածութիւն ունի, և հետեւարար աւելի մօտ է բառարոր բառին ցցուցած տեսակին:

2. Բաժանումն: Բաժանումը գործողութիւն

մ'է որով միտքը կը զատէ ամբողջութիւն մը կազմող տարրները: Երբ այդ տարրները իրապէս անջատուած են իրարմէ, ինչպէս են քաղաքի մը թաղերը և տան մը սենեակները, այն ատեն բաշխում անունը կ'առնու:

Բաժանումը նուազ կը տարբերի վերլուծութենէն և մի և նոյն առաւելութիւններն ունի: Երբ առարկայ մը ընդարձակ է, լաւ չէինք կրնար ճանչնալ զայն եթէ մէկ ակնարկութեամբ ուղէնք ընդգրկել: Բաժնելով՝ աւելի յատակ, աւելի ամփոփ գաղափար մը կ'ունենանք անոր վրայ որ յիշողութենէն ալ դըրուարաւ կը ջնջուի:

Իր պայմանները: Լաւ բաժանում մը բազմաթիւ պայմաններ ունի կատարելիք,

1° Կատարեալ ըլլալու է, այսինքն ենթակային բոլոր մասերը պարունակելու է,

2° Որոշ կամ հակադրեալ ըլլալու է,

3° Անմիջիկան ըլլալու է, այսինքն նախ գըլխաւոր մասեւուն վրայ ըլլալու է, մարդկային մտքին մէկ օրէնին համեմատ որ, վերըւծութեան մէջ, նախ կարկառուն առարկայներուն կը յարի և ապա կամաց կամաց կը հասնի մանրամասնութեանց,

4° Ճեղդ սահմաններու մէջ ամփոփեալ ըլլալու է: Եթէ քիչ մ'աւելի հեռուն քշուի բաժանումը ինչպէս կ'ընէին գպրոցականները, կը յոգնեցունէ իմացականութիւնը և կը ծան-

ըաբեռնէ զայն փոխանակ թեթեւցունելու : Լուսաւորել ուղուած առարկայն աւելի կը մթնայ և վերջապէս անտեսանելի կ'ըլլայ և կը կորառւի շփոթութեան մէջ :

5° Դասաւորութիւն : Դասաւորութիւն կը կոչուի այն գործողութիւնը որով կը բաշխենք էակները իրենց նմանութեան համեմատ : Այսպէս, դասի ծանօթութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ խել մ'էակներու հասարակոց եղող շատ մը յատկութեանց դաշտավարը :

Հակներու ընդհանուր նմանութեանց վրայ հիմնուած բաշխումն է դասը, երբ մասնաւոր նմանութեանց վրայ հիմնուած է սեռ կը կոչուի, ներքին նմանութեանց վրայ հիմնուած ատեն ալ տեսակ կը կոչուի : Այսպէս մարդկանանաց դասին մէջ է և ինքիրեն առանձին սեռ մը կը կազմէ որ է մարդկացին սեռը, և այս սեռը կը պարունակէ իւր մէջ շատ մը տեսակներ, սպիտակները, սեւերը, պղնձադոյնները, եւայլն :

Իր տեսակները : Դասաւորութիւնները երկու տեսակետերէ կրնան դիտուիլ, թէ իւր հեշտ բայց ըստ կամաց ճամբայ մը որով կրնանք շարադասել, լուսաւորել և ուրիշներուն հաղորդել մեր դիտութիւնները, և թէ իւր արտայայտութիւն իրերու էական և անփոփխելի յարաբերութեանց : Ատկէ երկու տեսակ դասաւորութիւնք յառաջ կը դան, զուտ

արուեստական դասաւորութիւնք, որք միտքը թեթեւցունելէն զատ ուրիշ օդուտ չունին, և բնական դասաւորութիւնք որք բնական դիտութեանց ամենաբարձր նպատակներէն մին են :

Իր պայմանները : Լաւ դասաւորութեան մը պահանջած ընդհանուր պայմանն է հասկանալ ամեն բան և բան մը չենթադրել : Բայց բնական դասաւորութիւնները ատկէ զատ մասնաւոր կանոններու ենթակայ են որոցմէ զերծ են արուեստականները :

Առարկայններու իւրաքանչիւր տեսակները կամ յատկութիւնը կրնայ դասաւորելու գործածուիլ երբ միայն կարգին առաւելութիւնները կը վիճառուին : Կրնամ, օրինակի համար, դասաւորել բոյսերը, բունին հաստութեան, տերեւներու մեծութեան, ծաղիկն գոյնին կամ ձեւին, առէջներու թիւին, բժշկական յատկութեանց, եւայլն համեմատ : Բայց բնական դասաւորութիւնը չներել որ շատ մը յատկութեանց մէջէն ուղածնիս ընտրենք :

Հատ մը միայն կայ որ ճշմարիտ է : Ուստի բնաբաննը պարտական է յառաջուց գնահատել փորձառութեան և իմաստասիրութեան օդնութեամբ, առարկային զանազան մասերուն վերբերական կարեւորութիւնը : Այս է կմիջներու նպատակութեան սկզբունքը զոր առաջն անգամ Լօրան ալ ժիւսիէօ հաստատեց

և զոր, Քիւլիկ հանրայնելով բնական դեպութեանց կերպարաննքը նորոգելու պատճառ եղաւ :

ԳԼՈՒԽ ԶՈՐԻՐԴ

ՄԵԹՈՑԻ ՎՐԱՅ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԶԱՆԱՁԱՆ
ԿԱՐԴԵՐՈՒՆ ՄԷՋ

Թ Ի Ւ ՅՀ

1. ՄՌճ է բնական զիտոմեանց մէջ մարդոց նետեած մեթոտը եւ որո՞նք են իր կանոնները . — 2. Չափաքերական զիտոմեանց մէջ գործածուած մեթոտը ո՞րճ է, ինչ է առածը եւ որո՞նք են ասցացուցումեան զամազան ձևերը . — 3. ՄՌճ է բարյական զիտոմեանց մեթոտը : —

1. Բնական զիտոմեիմք : Դիտողութեան կամ փորձառական մեթուն է միայն որուն կրնանք հետեւիլ յաջողութեամբ մարդկային դիտութեանց այն մասերուն մէջ որոց առարկայն բնական երեւոյթներն են :

Այս մեթոաը երկու որոշ ձեւեր ունի, բուն դիտոյութիւնը և փորձը : Դիտել ըսել է ուշադրութեամբ նկատել երերը որք իրենք իրենցմէ մեր տեսութեան տակ կ'ընկնին, առանց միտքը կարենալու անոնց տեսքը փոխելու :

Փորձել, ուսուցուելիք երեւոյթները յառաջ բերել կամ արուեստական կերպով փոփոխել ըսել է, զոր կ'ընենք ուսումը աւելի դիւրին, աւելի ապահով և աւելի արգասարեր ընելու համար : Գիտութիւններ կան յորս միտքը միայն կը դիտէ այն որ է, կան այնպիսիններ ալ յորս կրնայ բուն դիտողութեան կցել նաեւ փորձը : Աստեղագէտը կը դիտէ, բնագէտը կը դիտէ և կը փորձէ :

Կանոններ : Ամեն դիտողութիւն կ'ենթագրէ .

1° Մաքին համբերատար յառումը դիտուած առարկային վրայ, զօրաւոր և լուրջ մոտագրութիւն մը որ ուշադրութեան արժանի որ և է պարագայ մը չփախցուններ .

2° Առարկային մասերուն յաջորդական և մանրամասն քննութիւնը, անոնց ամեն յատկութեանց հաւատարիմ վերլուծութիւնը .

3° Անոր մասերուն բաղադրութիւնը, զորս դիտողութիւնը, բաղդատելու, մօտեցնելու, միացնելու է առանձին առանձին ուսնելէն յետոյ :

Փորձն ալ բուն դիտողութեան ենթակայ եղած ընդհանուր կանոններուն հպատակելէն զատ պէտք է նաեւ ,

4° Փոյժել փորձը, այսինքն վերստին ընել տարբեր պայմաններու մէջ, որպէս զի կարելի ըլլայ ումնիլ առարկայն իւր բոլոր կերպարաններուն մէջ .

2° Ճարածել փորձը, այսինքն աւելի ընդարձակ կերպով, որով աւելի կը հաստատուին արդէն ստացուած արդասիքները, եթէ ճշմարիտ են և աւելի բացայայտ կը լլան .

3° Հակափորձել, զոր օրինակ, տարբաղադրութեամբ գտնելին յետոյ թէ ջուրը բաղադրուած է ջրածն է և թթուածն է, պէտք է ջուր շնելու նայիլ արուեստական կերպով այդ երկու տարրները բաղադրելով :

2. Զափացիտական գիտութիւնք : Զափադիտական գիտութեանց մէջ գործածուած մեթոտը ընծայութիւնն է որ ընդհանուր ճշմարտութենէ մը ուրիշ ճշմարտութեան մը կ'իջնէ : Այսպէս, երկրաչափութեան մէջ տեսութիւնները կը կազմեն շղթայ մը որուն մէջ հաստատուած ճշմարտութիւնները կը ծառայեն գտնելու նորեր որք առաջիններուն մէջ պարունակուած էին :

Ընծայութեան սկզբնակէտը ստոյգ սկզբունքներ ըլլալու են, որք առածները և սահմաններն են : Ուրեմն այս տեղ երեք բաներ կան նկատուելու, 1° Առածներու բնութիւնը. 2° Սահմաններն կանոնները . 3° Ապացութեան կանոնները :

Առած : Առածը ինքնին բացայայտ ճշմարտութիւն մ'է, զոր ոչ փորձառութիւնը, ոչ ալ իմաստասիրութիւնը կը դ տնեն, առաջին, հանրական և հարկաւոր ճշմարտութիւն մ'է : Ամեն գիտութեանց խարիսխը առածներ կը

գտնուին, բնագիտութեան, բարոյականի, քերականութեան և բնազմանցութեան առածներ կան, զոր օրինակ թէ ամեն իրողութիւն պատճառ մ'ունի, թէ բարին տարբեր է չարէն, և թէ պարտական ենք կատարել բարին, և այլն :

Ապացուցութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ նոյն ինքն ընծայութիւնը որ ըստոյգ սկզբունքներու վրայ յենլով հաւասարապէս ստոյգ հետեւութեանց կը յանդի :

Ապացուցութեանց մէջ ոմանք ուղղակի են, այսինքն իրենք իսկ կը պատշաճին իրերուն, և կը հաստատեն թէ են կամ չեն, ոմանք ալ անուղղակի են, որք կը հաստատեն թէ այս ինչ բանը այսպէս է ուրիշ կերպ ըլլալուն անտեղութիւնը ցուցնելով ասոնք անտեղապէնն ապացուցութիւններ են :

Փիլիսոփայները կը բաժնեն դարձեալ ապացուցութիւնները յատաջագունք և յետնագունք . առաջինները իմացողութեան զուտ ծանօթութեանց վրայ հիմնուած են, մինչդեռ վերջինները գլխաւորապէս փորձառութենէն հանուած կը թուին : Այսպէս Աստուծոյ գոյութիւնը կրնայ հաստատուիլ թէ բոլոր մարդոց մոքին վրայ փորագրուած իւր գաղափարովը, որ յատաջագունք ապացոյց մ'է, և թէ բարչութեան հրաշալիքներովը որ յետնագունք ապացոյց մ'է :

3. Բարոյական գիտութիւնն : Ինչ որ ալ ըլլայ գիտութեան մը տարածութիւնը , երբէք ու ըիշ բան չպարունակեր բայց եթէ ճանչնալիք երողութիւններ և լուծելիք խնդիրներ : Այս նկատմամբ բարոյական գիտութիւններն ալ չեն տարբերիր մարդկային գիտութեանց միւս ճիւղերէն : Արդ , իրողութիւնները ճանչնալու միջոցը գիտողութիւնն է . և ինչպէս լուծելու է խնդիր մը . — իմաստասիրութեան ձեռքով : Ուրեմն բարոյական գիտութեանց մեթուր բոլորովին գտնուած է որ է իմաստասիրութեան և գիտողութեան միաւորութիւնը :

Երբ փելիսոփայն կ'ուղէ ճանչնալ հողին , անոր գործողութիւնները , անոր կարողութիւնները գիտելու է :

Երբ կ'ուղէ աստուածային գոյութեան և մեր վախճանին գաղտնեաց խորը թափանցել՝ իմաստասիրութեան զօրութեան վատահելու է :

Եթէ փելիսոփայն միայն իմաստասիրէր ըստ դիպաց պիտի իմաստասիրէր և ընդհուպ պիտի կորսուէր սնուաի ենթանդրութեանց մէջ . եթէ միայն գիտէր , ամենէն բարձր , ամենէն կարեւոր ճշմարտութիւնները ճանչնալէ հրաժարելու էր որք փորձառութեան տակ չեն ընկնիր :

ԳԼՈՒԽ ՀԻՆգԵՐՈՐԴ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ ՎԱԿԱՑՈՒԹԵԱՆ ՄԱՐԴՈՑ
ՄՈՂՈՐՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԻՄԱՍՏԱԿՈՒԹԻՒՆՔ

Թ Ի Ւ ՅՅ

1. Ի՞նչ է մարդոց վկայութեան հեղինակութիւնը եւ ի՞նչ պայմաններով օրինառոր է . — Ի՞նչ է մողորութիւնը . — 3. Ի՞նչ կը հշամակի իմաստակութիւնն եւ որո՞նք են իմաստակութեան զանազան տեսակները . — 4. Որո՞նք են մեր մողորութեանց պատճառները եւ ի՞նչ միջոցներ կամ անոնց առաջն առնելոր :

1. Վկայութիւնն : Մարդոց վկայութիւնը մոռքին համար բնական շարժառիթ մ'է հաւատալու , տղան կը հաւատայ բնազդումով և մարդը խորհրդածութեամբ : Մարդոց վկայութիւնը երկու բան կը պարունակէ , իրողութիւնները և վկայները :

1. Իրողութիւնները պէտք է որ կարելի , դիտելի և հրապարակային ըլլան : Իսկ վկայնները պէտք է որ ոչ խախուած ոչ ալ խախող ըլլան , եթէ խնդիրը իրողութեանց վրայ է . իսկ եթէ գիտութեան վրայ է՝ պէտք է նաեւ ձեռնիսա և լուսաւորութեամբ վերագոյն ըլլան : Վկայութեան գնահատութեան մէջ մեր գլխաւոր առաջնորդներն են փորձառութիւնը և բանը : Անոնցմով կը քննենք իրողութեանց կարելի-

ութիւնը , անոնց յատկութիւնները և հրապարակային ըլլալը . անոնցմով , կարելի եղածին չափ կը ճանչնանք թէ արդեօք վկայն խաբուած է եթէ զմեզ խաբել չուզեր , վերջապէս , թէ արդեօք իւր ձեռնհասութիւնը և լուսաւորութեամբ բարձրագոյն ըլլալը բաւական հաստատուած է որպէս զի հաւատանք իւր խօսքերուն :

Սկեպտականներն մերժած են մարդոց ընդհանուր վկայութիւնը , բայց սկեպտականութիւնը իմացականութեան սպանումն է : Ուրիշներ ալ ծշմարտութեան միմիակ նշանը այդ վկայութիւնը համարեցին , որ ծշմարտութեան սկզբունքը ենթագրել ըսել է , մինչդեռ անոր հետեւութիւնն է :

Ուրեմն մարդոց վկայութեան հեղինակութեան նուիրագործումը միայն փորձառութեամբ և բանով կ'ըլլայ :

2. Մոլորութիւնը : Մոլորութիւնը դատողութիւն մէ՛ որով կը հաստատենք ինչ որ չէ , ուրիշ խօսքով , սխալ դատողութիւն մէ՛ : Կը մոլորիմ , օրինակի համար , երբ կը դատեմ թէ Արեւը կը դառնայ երկրիս չուրջը , վասն զի կը հաստատեմ շարժում մը որ տեղի չունի : Ուրեմն երկու տարրներ հարկաւոր են մոլորութիւնը հաստատելու համար , առաջինը , չեղած ըլլալուն յղացումը . երկրորդը , հաստատութիւնը թէ ինչ որ չէ է իրապէս : Ատկէ

կը հետեւի թէ , ճիշդը խօսելով , սխալ գաղափար չկայ , վասն զի գաղափարները , առանձին առնուած , որ և է հաստատութիւն մը չեն պարփակեր :

Մոլորութիւնը շփոթուելու չէ տղևառթեամհետ : Տգիտանալ , չգիտնալ է , և , հետեւաբար որ և է դատողութիւն չընել : Խարուել , սխալ գիտնալ է : Հասարակութիւնը աւելի տգէտ է քան մոլորեալ , վասն զի չգիտեր և չգիտցածին վրայ դատողութիւն ընելու չաշխատիր :

3. իմաստակութիւնն : Մեր մոլորութեանց մէջ ամենէն ծանրները և ամենէն յաճախ պատահածները անոնք են որք իմաստափրութեան գործածութենէն կը ճնին , ընդհանրապէս իմաստակութիւն կամ ծերազատութիւն կը կոչուին . իմաստակութիւն , երբ միաքը կամաւ և զուրիշը խարելու դիտումով կընէ , ծերազատութիւն , երբ բարեմտութեամբ տեղի կ'ունենան : Ուրեմն իմաստակութեան և ծերազատութեան մէջ ոսա տարբերութիւնը կայ որ մին միայն տրամաբանութեան կանոններուն դէմ կը մեղանչէ , մինչդեռ միւսը տեսակ մը ստախօսութիւն է զոր կը դատապարտէ բարոյականը :

Տրամաբաններու մեծագոյն մասը երկու կարգ իմաստակութեան կը զանազաննեն , քերաբականութեան և տրամաբանութեան :

գերականութեան իմաստակոնթիւնները կը զեղծաւ-
նին բառերու երկդիմութեամբը, բաժանեալ
մուքէն բաղադրեալին, այլափոխ իմաստէն ու-
ղիղ իմաստին, սեռէն տեսակին անցնելով, և
փոխադարձաբար: Քերականութեան իմաս-
տակութեանց մոլութիւնն է որ միջին եզրը
մի և նոյն նշանակութիւնը չպահեր մեծագոյ-
նին և փոքրագոյնին մէջ և հետեւաբար հա-
ւաքաբանութիւնը փոխանակ երեք գաղա-
փարներ պարունակելու չորս կը պարունակէ
երեք բառերով բացատրուած: Կը խորշին
կամ կը լուծեն այս տեսակ իմաստակութիւնը
իւրաքանչիւր բառի իրեն սեպհական նշանա-
կութիւնը տալով:

Ճրամաբանութեան իմաստակոնթիւնները բառերէն
աւելի իրերուն վրայ են, չորս գլխաւոր տե-
սակներու կրնան վերածուիլ.

1° Ճգնառութիւնիւղրոյն: Հաստատել է այն բա-
նը որուն վրայ չէ խնդիրը: Այսպէս խնդիրը
այս ինչ բանին վրայ եղած ատեն ուրիշ բանի
մը վրայ կը խօսինք:

2° Իրկմանն սկզբան: Խնդիրը ուրիշ բառերով
ըսել է այս ալ: Կը հարցուի թէ ինչու խաշ-
խաշը կը քնայնէ, կը պատասխանուի, վասն
զի քնածու զօրութիւն ունի:

3° Ճգնառութիւն պատճոյն: Այս ալ պատճառ
համարել է այն որ պատճառ չէ, օրինակի հա-
մար հաւատալ աստեղադէտներուն հետ թէ

երկնային համաստեղութիւնները կ'ազդեն
մարդուն կենաց վրայ, կամ ժ. ժ. Ռուսօյին
պէս բարուց ապականութիւնը դրականու-
թեան մշակութեան տալ:

4° Անկատար թուարկութիւն: Անկատար բաժա-
նումէ մը ընդհանուր հետեւութիւն մը հա-
նել է այս: Այս իմաստակութիւնը կընենք
յաճախ երբ զանց կընենք համրել բոլոր այն
կերպերը որոյցնով կրնայ պատահիլ բան մը,
և սակայն կ'եղրակացնենք իբր թէ կատարեալ
ըլլար մեր թուարկութիւնը, զոր օրինակ եթէ
ըսուեր. Արեւը, հաստատուն աստղերը, և
այլն, լուսաւոր մարմիններ են, ուրեմն բոլոր
աստղերը լուսաւոր մարմիններ են:

5° Գատել բան մը անոր իրական համարե-
լով ինչ որ պատահական է միայն: Այս ալ մաս-
նաւորէն ընդհանուրը եզրակացնել է, զոր օ-
րինակ, եթէ ըսուեր. Քանի մը բժիշկներ որ-
խաններ կը դորձեն, ուրեմն պէտք է արհա-
մարհել բժշկութիւնը: Մարդիկ կը զեղծանին
գիտութեամբ և արուեստներով, ուրեմն ար-
դելելու է զանոնք:

6° Քանի մը նկատումներով միայն ճշմարիտ
եղածէն բացարձակապէս ճշմարտին անցնիլ.
այս ալ յարաբերականէն բացարձակը եզրա-
կացնել է, օրինակի համար, եթէ ըսուեր ե-
պիկուրեանց հետ. Աստուածները մարդկա-
յին կերպարան ունին, վասն զի անկէ գեղե-

ցեկը չկայ , և թէ ինչ որ գեղեցիկ է յաստուած պէտք է ըլլայ :

4. Մոլորութիւնը պատճառննը : Մոլորութիւնը երկու կերպ է ։ կամ իրերուն վրայ կը տեսնենք իրենց ունեցածէն աւելի և կամ իրենց ունեցածէն պակաս : Մոլորութեան ընդհանուր պատճառը կամ մեր կարողութեանց անկատարութիւնը և կամ անոնց յոռի գործածութիւնն է .

5. Բնական , իմացական կամ բարոյական զգայնութիւնը շատ մը մոլորութեանց կը տեսնի զմեղ : Զգայարանները զմեղ կը խարեն մարմնոց նկատմամբ , անոնց տարածութեան , ձեւին և այլն վրայ : Քառակուսի աշտարակ մը հեռուէն տեսնուած ատեն կլոր կ'երեւայ , ջուրին մէջ ընկ զմուած գաւաղան մը խորտակուած կ'երեւայ մինչ ուղիղ է : Այս տեղ շօշափելիքը կ'օգնէ տեսութեան իւր փորձառութեամբը և հոդին կ'ընէ դատողութիւն մը որ կ'ուղղէ այն մոլորութիւնը յորում աշերն ընկան : Իմացական և բարոյական զգացումները որ մեր բարի կամ չար կիրքերուն համակրութեան կամ հակակրութեան աղբիւրներն են՝ մեզի համար մոլորութեանց արդասաբեր պատճառ մը կ'ըլլան : Համակիր առարկայի մը վրայ ամեն բան բարի կը թուի , իսկ հակակիր առարկայի մը վրայ ամեն բան չար կը թուի . անձերէն իրերուն , սկզբունքներուն

կ'անցնինք , և մէկ մոլորութիւնէ ուրիշ աղանդի կամ կուսակցութեան հաղար մոլորութեանց մէջ կ'ընկնինք , որոցմէ զմեղ կրնայ աղասել միայն բանը մոտագրութեան առաջնորդութեամբ :

2. Իմացականութիւնը երբ գէշ կը գործածուի յաճախ կը մոլորի : Այսպէս գատուղութիւնը կրնայ մոլորիլ հանդիտութեամբ . վասն զի արտաքին երեւոյթները յաճախ հակառակ են իրականութեանց . մակածութեամբ , վասն զի երեւմն կը պակսի տեւուղութիւնը այն երեւոյթներուն որոց կ'ընծայենք զայն . մարդկային վկայութեան շնորհած նուազ բանաւոր վստահութեամբ , վերջապէս զգայնութեամբ որ զմեղ կ'առաջնորդէ , ինչպէս տեսանք , նախապաշարումներու , աղանդի կամ կուսակցութեան ատելութեանց :

Անոնցմէ խորշելու միջոցներ : Փորձառութիւնը և խմաստախրութիւնը զմեղ կը պահպանեն հանդիտութիւնէ և մակածութիւնէ յառաջ եկած մոլորութիւններէն . տարակոյսը , ոչ բացարձակ , այլ մեթոստական , մարդոց վկայութիւնէն յառաջ եկած մոլորութիւններէն , և բարոյականը , այն մոլորութիւններէն յորս կը ձգեն զմեղ մեր կիրքերը :

Մոլորութիւնէ աղատ մնալու համար , մասնաւանդ պարտինք այն ատեն միայն դատել երբ կիրք չեն իշխեր մեր վրայ և աղատ ենք ամեն նախապաշարումէ :

ԲԱՐԻՆ

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ՊԱԶՐԱԿԱՆ ՇԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԻՒ ՅԱ

Ի՞նչ է բարոյականը , որն է անոր հիմն , եւ ի՞նչ
պէս կը բաժնողին :

Պահման : Բարոյականը կամքին օրէններուն
գիտութիւնն է , որ կ'ուզզէ մեր գործունէ-
ութիւնը բարւոյն ճամբուն մէջ :

Բարոյականը այն է կամքին՝ ինչ որ է արա-
մաբանութիւնը խորհուրդին , մին կ'ուզզէ
մեր իմացական կարողութիւնները իմացակա-
նութեան տալով մեթուներ , միւսը կ'ուզզէ
մեր գործունէութիւնը , կամքին տալով կա-
նոններ :

Հիմն : Բարոյականին տուած կանոնները բար-
ւոյ և չարի , արդարի և անարդարի զանա-
զանութեան վրայ հիմնուած են , զանազ-
անութիւն որ ամեն միաքերու մէջ վորագ-

րուած է . բնական օրէն մ'է որ կըսէ իւրա-
քանչիւր մարդու . Ըստ ինչ որ բարի , ինչ որ
արդար է , խորշէ անկ որ չար , որ տեխրան է :

Օրէնը որ այդպէս կը խօսի մեզ , զմեզ կը
ստիպէ հնազանդիլ անոր , այդ ստիպումը
Պարուք է :

Պարուուց գիտութիւնը կը կոչուի շնդհանուր
բարոյական :

Արդ , մարդ զգայուն , իմացական և աղատ
զօրութիւն մ'է , այդ զօրութեան գործա-
ծութիւնը զայն յարաբերութեան կը դնէ
իւր անձին հետ , որ բաղկացած է մարմնէ
մը և հոգիէ մը , իրեն նման անձերու հետ ,
վերջապէս գերագոյն անձի մը հետ , այսինքն
իւր Ստեղծողին հետ՝ բոլոր այդ անձերը
իրաւունքներ ունին զորս յարգելու պար-
տական է , ատկէ յառաջ կը գայ մասնաւոր
կամ գործնական բարոյականը որ իրաւունքներ
պարունակող պարտուց գիտութիւնն է :

Բաժնուում : Դուրծնական բարոյականը երեք
հատուածներու կը բաժնուի մարդուն յա-
րաբերութեան մէջ եղող անձանց համեմատ .
1° Առհատական բարոյական կամ պարտք մարդոյ
առ ինքն . 2° Ծննդերայական բարոյական կամ
պարտք մարդոյ առ նմանս իւր . 3° Կրօնական
բարոյական կամ պարտք մարդոյ առ Աստուած :

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԷՆԴԻՀԱՆԻՐ ԲԱՐՈՅԵԿԱՆ

ԶԱՆՑՁԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՔ ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ,
ԲԱՐՈՅԵԿԱՆ ԵՐԵԽՈՅԹՆԵՐ , ԶԱՆՑՁԱՆՈՒԹԻՒՆ
ԲԱՐԻՈՅՆ ԵՒ ԶԱՐԻՆ

ԹԻՒ ՅԱ

ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ

1. Ի՞նչ ըսկէ և շարժառիթ գործողութեան և որո՞նք
են . — 2. Կարելի՞ և մեկի վերածել զանոնք . — ի՞նչ
է իրենց վերքերական կարենորութիւնը : —

1. Շարժառիթք գործողութեան : Բնդ հանուր կեր-
պով գործողութեան շարժառիթ կը կոչուին բարոր
աննոնք որք զմեղ գործելու կը դրդեն : Շար-
ժառիթը կը տարբերի կարողութեանն սա մոքով
որ կարողութիւնը մեր մէջ գործելու սկզբ-
րունքն է , մինչդեռ շարժառիթը զայն դըր-
դողն է :

Գործողութեան երեք շարժառիթներ կ'ո-
րոշուին . հաճոյը , օգտակարութիւնը , ստիպումը
կամ պարաք :

Հաճոյքի և օգտակարութեան դրդիչները
թէեւ շատ զօրաւոր այլ ստիպողական չեն :
Գիտակցութիւնը մեղ կը հաստատէ թէ մենք
օրինաւորապէս կընանք դիմադրել հաճոյա-

կանին և զոհել օդտակարը : Այսպէս չէ ար-
դարին համար : Պարտուց դրդիչը մեղ կ'ստի-
պէ և երբ չենք կատարեր անոր թելադրածը
խիղճը (բարոյական գիտակցութիւնը) զմեղ
կը յանդիմանէ :

2. Կարելի՞ և մեկի վերածել զանոնք : Մեր գոր-
ծողութեանց երեք շարժառիթները այնքան
տարբեր են իրարմէ որ կարելի չէ մէկի վե-
րածել զանոնք , ինչպէս կարծեցին մի քանի
փիլիսոփայներ :

Հաճոյականը կընայ չըլլալ ոչ օդտակար , ոչ
արդար . օդտակարը կընայ չըլլալ ոչ ար-
դար , ոչ ալ հաճոյական , վերջապէս արդարը
կընայ չըլլալ ոչ հաճոյական ոչ ալ օդտակար :
Եթէ արդարը մեղ կը տայ հաճոյք , բոլորո-
վին բարոյական հաճոյքը մ'է այդ որ չկընար
շփոթուիլ նիւթական հաճոյքին հետ : Բաց
այտի , եթէ բնականապէս առիպուած ըլլա-
յինք հնաղանդելու հաճոյքին և օդտակարին
պատուիրանուիրուն՝ ամեն անգամ որ այդ օ-
րէնին զանցառու գտնուէինք խիղճը զմեղ
պիտի յանդիմանէր , որ տեղի չունենար : Ու-
րեմն պարտուց հիմը ոչ հաճոյականը ոչ ալ
օդտակարն է , և եթէ բնութիւնը մեղ կը
դրդէ գոհացնել մեր կիրքերը կամ մեր շահը ,
խիղճն ալ մեղ կ'ըսէ թէ ամեն բանէ յառաջ
պէտք է գոհացնել արդարութիւնը :

3. Իրենց վերքերական կարենորութիւնը : Մեր

գործողութեանց շարժառիթներէն ամենէն
նուազ կարեւորը հաճոյքն է , թէեւ ամենէն
աւելի անոր մտիկ կ'ընենք : Օդտակարութիւնն
ալ հաճոյքէն աւելի բարոյական արժէք չունի ,
այդ արժէքը միայն արդարութիւնն ունի որ
այդ պատճառաւ առաջին կարգը բռնած է :

Մարդ երբ իւր շահը կը նկատէ անձնասէր
կամ խոհեմ է , այն ատեն միայն առաքինի
է երբ իւր պարտուց կը հնազանդի :

Թ Ի Ւ ՅԵ

Արո՞նք են այն բարոյական երեսնյթները որոց վրայ
կը հանգին բարեց ու շարի զանազաննթիւնը , բարոյական
օրէնքը կամ ստիպումը , և ո՞րմ է բարոյական
գաղափարաց սիեզը :

Զանազաննթիւն բարեց և շարի : Բարեւոյ և
շարի , արդարի և անարդարի զանազանու-
թիւնը ամեն մոքերու մէջ կայ , անհերքելի
իրողութիւն մ'է այն :

Գործ մը երբ բարեւոյ ծանօթութեան յար-
մար կը թուի մեղ՝ անկէ յառաջ կը գայ բա-
րոյական հաճոյք մը , ներքին գոհունակու-
թիւն մը , և յարդանք առ անձն և առ այլս ,
իսկ երբ գործողութիւնը շարին ծանօթու-
թեան յարմար թուի՝ անկէ յառաջ կը գայ
բարոյական տհաճութիւն մը , խղճի խայթ և
արհամարհանք առ անձն և առ այլս : Այս

կրկին զգացման հիմը մարդուն աղատութիւնն
է , որ միշտ բարին ընելու կարող ըլլալով՝
կրնայ չար ընել , և անոր արդիւնքը եղող
այդ կրկին գատողութիւնն ալ բարոյական գի-
տակցութիւնը կամ խիղնը կ'ընէ : Բարոյական
գատողութիւնը կը յառաջէ քան զբարոյա-
կան զգացումը : Այս կերպով բարեւոյ և շարի
գաղափարին սկզբունքը այդ զգացման մէջ ,
այսինքն այս կամ այն գործողութիւննէն յա-
ռաջ եկած հաճութեան կամ տհաճութեան
մէջ չէ :

Բարեւոյ և շարի գաղափարը մարմնոյն զգա-
ցած հաճոյքէն կամ ցաւէն ալ յառաջ չգար ,
ապա թէ ոչ ամեն հաճոյք բարիք մը և ամեն
ցաւ չարիք մը պիտի ըլլար : Այս գրութեան
մէջ , ներքին գոհունակութիւնը և յարգան-
քը գրէթէ միշտ մոլութեան և ոճիրի համար
պիտի ըլլային , խղճի խայթը և արհամար-
հանքն ալ գեղցցիկ գործերու և առաքի-
նութեան համար պիտի ըլլային :

Նուազ զգուելի բայց ոչ նուազ անտեղի
կըլլար բարեւոյ և շարի գաղափարը աւան-
դական գաղափար մը համարելը : Արդարեւ ,
եթէ այդ ծանօթութիւնը միայն մարդերէն
փոխանցուած ըլլար՝ աւանդութեամբ ըն-
դունող մէկը չպիտի ունենար այդ գաղափա-
րը կամ աւանդութեան սահմաններուն մէջ
պիտի փակուէր : Արդ , չկայ մէկը , քաղա-

քակիրթ կամ բարբարոս , որ իւր հոգւոյն
խորը չունենայ բարւոյ և չարի կենդանի դա-
ղափարը : Ուրեմն այդ գաղափարը մեր բնու-
թեան յարակից է : Մի և նոյն բանն է նաև
ստիպման կամ քարոյական օրէնին համար : Բար-
ւոյ և չարի գաղափարը գիտակցութեան երե-
ւելուն հետ գիտակցութիւնը ստիպողական
կը դատէ անոր օրէնը և կամքին վրայ կը
դնէ իրը գերագոյն կանոն մը ուրիէ մարդ-
չկրնար պրծիլ առանց յանցաւոր ըլլալու :
Օրէն յաւիտենական և անբունաբարելի այն
ատեն իսկ երբ կը բունաբարուի , օրէն ան-
շարժ և հանրական : Այդ օրէնը պարսք է :
Այս օրէնի յարմար գործը առարինութիւն կը
կոչուի : Այդ օրէնը կատարելու չափովը ա-
ռաքինի ենք : Բարոյական գաղափարներու
ճշմարիտ աղբեւրը այն լոյսին մէջ է զոր Աս-
տուած գրած է մեր մէջ և որ բան կը կոչուի :

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

ՍՐԴԻՒՆՔ ԵԽ ԱՊԱՐԴԻՒՆՔ , ՊԱՏԻԺ-Ք ԵԽ ՎԱՐՉՔ ,
ՎԱՒԵՐԱՑՈՒՄՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԻ

ԹԻՒ ՅԵ

1. ի՞նչ է արդիսմքն նու ապարդինմքն . — 2. ի՞նչ են
պատիմք և վարձք . — ի՞նչ իմանալու և վանձրացուն
քարոյականի ըսեղոյ :

1. Արդիսմք նու ապարդինմքը : Պարտուց ծանօ-
թութիւնը իւր ետեւէն կը բերէ ուրիշ ծանօ-
թութիւն մը որ զայն կը լրացնէ և կը հաս-
տատէ : Երբ մէկը պարտք մը կը կատարէ
զոհելով հաճոյքը կամ օգտակարութիւնը ,
բանը , գիտակցութեան հետ համաձայն , կը
հոչակէ թէ գործը արդիսմատոր , բարոյական կամ
առաքինի է , ընդհակառակն , երբ մէկը կը
զոհէ պարտքը հաճոյքին կամ օգտակարու-
թեան , մի և նոյն ձայնը կը հոչակէ թէ գոր-
ծը ապարդիսմատոր , անբարոյական կամ մոլեկան
է : Այսպէս , նա որ բարիք կը գործէ , որ
իւր պարտքը կը կատարէ , արժանի է երջան-
կութեան . նա որ չարիք կը գործէ , արժանի
է ապերջանկութեան :

Այս գատումն է արդեան նու ապարդեան սկզ-
բումքը :

Ոմեն բարոյական գաղափարներու պէս ա-

սոր ալ կնիքը բացայայտութիւնը, հանրականութիւնը, հարկաւորութիւնն է: Ապացութիւնը չկրնար անոր ոյժը աւելցունել, ոչ ալ առարկութիւնները կրնան տկարացնել, այլ բնականապէս տպուած է ամեն մարդոց մտքին մէջ, որոցմէ ամենէն ոճրագործներն իսկ չեն կրնար իսպառ խուսափիլ իրենց գիտակցութեան վճիռէն:

2. Պատիժը եռ վարձը: Վարձքը արժանաւոր երջանկութիւն մ'է. պատիժը արժանաւոր ապերջանկութիւն մ'է: Եթէ առաքինութիւնը արժանաւոր գործ մը կ'ընէ՝ վարձք մը իրեն կը ձգէ, եթէ մոլութիւնը անարժան գործ մը կ'ընէ՝ պատիժ մը իրեն կը ձգէ, հարկաւոր յարաբերութիւն մը կայ սա երկու տուարինութիւնն և վարձը և սա միւս երկու մոլոնթիւնն և պատիժ բառերուն մէջ:

Առաքինութիւնը կը գտնէ իւր վարձը իւր գիտակցութեան, մարդոց և Աստուծոյ երրեակ հաւանութեան մէջ:

Բարոյական գոհունակութիւնը կամ խղճի խայթը բնաւ չպակսիր մեր մէջ, բայց մարդիկ միշտ արդար չեն, երբեմն կը պատահի որ առաքինութեան արժանի եղած վարձքը ոճիրին կը տան և առաքինութեան կը տան ոճիրին արժանի եղած պատիժը: Այդ է բարոյական չարիք կոչուածը որուն բացասրութիւնը կը գտնուի մեր իսկ վախճանին մէջ, այ-

սինքն այն վարձատրութեան մէջ զոր աստուածային արդարութիւնը պահած է բարիներուն և այն պատիժին մէջ զոր պահած է չարերուն: Ուրեմն մոլութեան յաջողութիւնները չեն կրնար խոռվել փիլխոփայն, որ գիտէ թէ եթէ մարդկային արդարութիւնը առօրեայ է՝ աստուածային արդարութիւնը յաւիտենականութիւնն ունի իւր առջև:

3. Վաներացոննել: Օրէնքի մը գործադրութեան համար սահմանուած պատիժներու և վարձուց ամբողջութիւն մը վաներացոնն կը կոչուի:

Վաւերացու մը շփոթուելու չէ սահմանած հետ: Ստիպումը բանին մէկ յղացումն է որ կը դատէ թէ այս ինչ բանը ընելու ենք կամ ոչ: Վաւերացու մը կ'ենթագրէ արդեան և ապարդեան ծանօթութիւնը, բայց գլխաւորապէս զգայնութեան կը դիմէ: Առաջինը մեզ առաքինութեան կը դրդէ նոյն իսկ առաքինութեան գեղեցկութեան պատճառաւ, երկրորդը, հաճոյքի հրապոյրովը և վշտին երկիւղովը: Զգայուն էակներ ըլլալով՝ մեր կիրքերը շատ յաճախ զմեղ մեր պարտուց շաւղէն կը հանեն. վաւերացման պաշտօնն է հակակշիռ ըլլալ կիրքերուն և նոյն իսկ զգայնութիւնը դըրդել պարտքը կատարելու: Բարոյական օրէնին վաւերացումները կը կազմեն վարձուց և պատժոց ընդարձակ դրութիւն մը, որք կը պարունակեն իրենց մէջ մարդուն բոլոր պարտքերը:

Հետեւեալներն են .

1° Զանաղան աղդերու մէջ եղած վարձակառոյց և պատժական օրէնները :

2° Համակրութեան, յարդանաց, պատուելու, զարմացման և հիացման գդացումները զորս առաքինի գործերը կը գրգռեն, մինչդեռ անհաւատարմութիւնը, կարծրասրտութիւնը և անիրաւութիւնը ամեն տեղ արհամարհանքէ և ցասումէ զատ ուրիշ բան չեն քաղեր :

3° Խղճի հաճոյքները և խայթերը :

4° Աստուծոյ արդարութիւնը որ մեր առջեւ կը փայլեցնէ ապագայ կենաց միսիթարական միանդամայն և սոսկալի պատկերը :

Բարի մարդուն պահուած այս վարձերը և չաղին անխուսափելի պատուհանները մեզ կը սովորեցնեն թէ եթէ շահին և պարտուց մէջ մեծ խափր կայ՝ սակայն երբէք իրարու հակառակ չեն ընդհանուր կերպով մը, այլ ոգտակարին և պարկեշտին մէջ սերտ յարաբերութիւն մը կայ :

ԳԼՈՒԽ ԵԲՐՈՐԴԻ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՐՈՅԵԿԱՆ

ԲԱԺԱՆՈՒՄՆ ՊԱՐՏՈՒՅ, ՊԱՐՏՔ ՄԱՐԴՈՅ
Ա.Ռ. ԱՆՁՆ, Ա.Ռ. ՆՄԱՆԻՍ ԵՒ Ա.Ռ. ԱՍՏՈՒԱՆ

Թ Ի Ւ ՅՅ

Ի՞նչ է գործնական բարոյականը եւ ի՞նչպէս կը բաժանին մարդուն պարտքերը : —

Գործնական բարոյական : Գործնական բարոյականը ամբողջութիւնն է այն պարտուց զորս պարտական ենք կատարել կենաց զանաղան վիճակներուն մէջ : Յարաբերութիւններ ունինք մեր անձին, մեր նմաններուն և Աստծոյ հետ :

Բաժանումն պարտուց : Մարդուն յարաբերութեանց համեմատ գործնական բարոյականը երեք հատուածներու կը բաժնուի . 1° Անհական բարոյական բարոյական, կամ պարտք մարդոյ առնիքն . 2° Բնկերական բարոյական, կամ պարտք մարդոյ առնմանիս իւր . 3° Կրօնական բարոյական, կամ պարտք մարդոյ առ Աստուած :

Որո՞նք են պարտուց եւ իրառաց առնելով թիւնները . ի՞նչ է արդարութիւնը եւ ո՞րևէ կ բարոյական պատութեան առնմանը : —

Իրառունք են պարտք : Պարտուց ամեն գաղա-

փար, իբր ստիպումն գրուած աղաս մարդուն
վրայ իւր մէջ կը բովանդակէ իրաւունքի մը
գաղափարը ի փոխարէն : Արդարութեան ըդ-
կըդունքն ալ այս է :

Երբ մարդ կ'սկսի ինքինք որոշել զի՞նք շըր-
ջապատող էակներէն, երբ ինք իր վրայ գի-
տակցութիւն կ'ունենայ իբր բանաւոր և տ-
ղատ գործութիւն, մէկ խօսքով, երբ
ինքինք կը ճանչնայ իբր անձն, ատով իսկ կը
բարձրանայ իրառանց ծանօթութեան : Մար-
դուն անձնականութեան պայմանները արդարե
իւր իրառութեան են : Ուրեմն իրաւունքներ
ունիմ, բայց միայն ե՞ս ունիմ: Երբ ես ինձ
մտիկ կ'ընեմ, երբ ես զիս կ'ուսնիմ՝ կը տես-
նեմ, կ'զգամ որ բնութիւնը տուած չէ ինձ
իրաւունք մը զոր տուած ըլլայ ուրիշ մար-
դոց ալ որք ինծի պէս մարդկութեան բաղ-
կացուցիչ մասերն են, և անոնք ալ ճիշդ ին-
ծի պէս և ինծի չափ իրաւունքներ ունին :
Բնական իրաւունք մ'ունիմ աղաս ըլլալու-
այսինքն աղատապէս զարդանալու երկնից
ներքեւ, ուրեմն ամեն մարդիկ ալ հաւասա-
րապէս ինծի չափ և ինծի պէս սոյն մի և նոյն
իրաւունքն ունին : Արդ, այդ ամեն աղատ
գործունէութիւններն իրարու հետ յարաբե-
րութեան մէջ են, ամենն ալ նոյնական իրա-
ւունքներ ունին, որք իրենց անձնականու-
թեան պայմաններն են, և կը ձգտին գործա-

ծել իրենց իրաւունքներն գործողութեան
կարելի եղածին չափ ընդարձակ շրջանակի մը
մէջ : Ո՞վ պիտի կանոնաւորէ այդ գործունէ-
ութեանց բաղխումները որք թէկ նոյն են ի-
րենց իսկութեան կողմանէ այլ այնքան տար-
բեր են իրենց ուղղութեան և անհամական
զօրութեան մասին :

Բարոյական օրէնք պիտի ըլլայ այդ կանո-
նաւորիչը : Ուրեմն բարոյական օրէնքը կը մի-
ջամտէ իրաւունքի գաղափարին մէջ իբր ա-
նոր կանոնաւորիչը երբ անիկայ կ'սկսի գործել
յարտաքս : Բայց բարոյական օրէնքը իւրաքան-
չիւր մարդոց իրաւունքը ուրիշ մարդոց իրա-
ւունքին հետ յարաբերութեան մէջ եղած ա-
տեն կանոնաւորիչն աւելի բան մ'ալ կ'ընէ :
Զմել կ'ստիպէ ճանչնալ զայն մեր գիտակցու-
թեան մէջ, անկէ կը գայ պարտոց գաղափա-
րը, որ իրառանց գաղափարին առնչական և
անկէ անբաժանելի է : Բարոյական օրինաց
բարձրագոյն գաղափարին միջամտութեամբ,
իրաւունքի գաղափարը հարկաւորապէս կը
ծնի պարտոց գաղափարը, որ իւր կարգին
միշտ իւր մէջ կը բովանդակէ հարկաւորապէս
իրաւունքի գաղափարը : Ուրեմն եթէ իրա-
ւունքի գաղափարը նախապէս կը յղացուի
իբր գաղափար մը զուտ բանին, անկախ ինք
իւր մէջ, իւր բոլոր իրականութիւնը բարոյա-
կան օրէնքն կ'առնէ և անով կը կենդանանայ :

Պարտուց և իրաւանց այս հաստատ փոխադարձութիւնը իւր մէջ կը բովանդակէ ստիպաման ծանօթութիւնը, անկէ չտարբերիր: Ըսել թէ իրաւունքի ծանօթութիւնը չկրնար ըլլալ առանց պարտուց ծանօթութեան ըսել է թէ ես ստիպուած եմ ուրիշին իրաւունքովը և թէ գիտեմ մի և նոյն ժամանակ թէ իմ իրաւունքս ալ կ'ստիպէ զուրիշը: Կը յարդեմ ուրիշին իրաւունքները, այդ իմ պարտքս է, և կը պահանջեմ որ իմիններս ալ յարդեն, այդ ալ իրաւունքս է: Այսպէս, իրաւանց հաւասարութիւնը իւր մէջ կը բովանդակէ պարտուց հաւասարութիւնը, և պարտքն ուրիշքան չէ ըստ ինքեան բայց եթէ փոխադարձ իրաւանց յարդանքը:

Ուրեմն ճշմարիտ է ըսելը թէ չկայ պարտք առանց իրաւանց, ոչ ալ իրաւունք առանց պարտուց: Պարտք և իրաւունք երկու բառեր են որք մի և նոյն յարաբերութիւնը կը նշանակեն նկատողութեան տեսակէտին համեմատ: Իրաւանց և պարտուց հաւասարակշռութիւնը օրէններու օրէնն է որ արդարութիւն կը կոչուի: Ուրեմն իւրաքանչիւր մարդու համար իւր բարոյական ազատութեան գործողութեան շրջանակը ճշդիւ սահմանուած է ուրիշին իրաւունքովը: Այդ սահմանէն դուրս ամեն բան անիրաւութիւն է, այսինքն ժպրհութիւն կամ ոճիր:

ՀԱՏՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԹԻՒ 39

Որո՞նք են մարդուն պարտքերն առ անձն:

Անհատական պարտքեր: Մարդուն առ անձն իւր ունեցած պարտքերէն ոմանք իւր հոգւոյն ոմանք ալ իւր մարմնոյն կը վերաբերին:

1. Հոգւոյն վերաբերեալ պարտքերուն առարկայն է անոր ունեցած երեք կարողութիւնները, զգայնութիւնն, իմացականութիւնն, են համարոր ու ազատ գործունենութիւնն:

Մարդ պարտական է ուղղել իւր կարողութիւնները գէպի կատարումն բարոյական օրէնին: Այսպէս, զգայնութիւնը մաքուր պահուելու է, իմացականութիւնը և կամքը չայլայելու համար. իմացականութիւնը զարդացնելու ենք որպէս զի կարենայ համնիլ ճշշմարտութեան, գտնել մոլորութիւնը, ճանշնալ գերագոյն էակը և արժանի ըլլայ անոր. կամքը մշակուելու է, բարին գործելու և չարէն փախչելու համար, զոհելու համար իւր իշխանութիւնը իմացականութեան և զգայնութեան վրայ, վերջապէս պահելու համար մարդը իւր արժանապատուութեան մէջ, պահելով իւր հոյակապ ինիքը, ազատութիւնը:

ինչ որ կը տկարացնէ և կստորնացնէ մարդը
հակառակ է օրինաց, ինչ որ կը զօրացնէ և կը
բարձրացնէ զայն անոր յարմար է :

2° Մարմնոյն վերաբերեալ պարտուց առար-
կայն է գործարաններուն պահպանութիւնը :
Մարմինը հոգւոյն սպասաւորն է, անկէ ըն-
դունած ծառայութեանց փոխարէն, անոր
պահպանութեան հսկելու, պէտքերը մատա-
կարաբելու և զայն զօրացնելու իսկ պարտա-
կան է : Այսպէս, իւր զօրութեան համեմատ
աշխատիլ, ստամոքսին տարածին չափ ուտել,
յոգնութեան համեմատ հանգչելու է : Պէտք
է վերջապէս խորշիլ ամեն բանի մէջ չափա-
զանցութենէ որ կը խանդարէ առողջութիւնը
և փախչիլ մանաւանդ անդործութենէ որ ա-
մեն մոլութեանց մայրն է, աշխատութիւնը
բնութեան մի սուրբ օրէնն է, որ մարմինը
զօրացնելով միանգամայն իւր արժանապա-
տուութեան մէջ կը բռնէ զմարդ պահելով ա-
նոր բնական և բարոյական անկախութիւնը .
ասոնք են մարդուն առ իւր մարմինն ունե-
ցած պարտքերը :

ՀԱՏՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԹԻՒ ՀՕ

1. Ի՞նչ է ընկերական բարոյականը և որո՞նք են
մարդուն պարտքերը առ իսր նմանին . — 2. Որո՞նք
են մարդիութեան ընդհանուր պարտքերը . — 3. Որո՞նք
են առ ընտանիքն և առ սկզբութիւնն ունեցած պարտ-
քերը . — 4. Ի՞նչ յարաքերութեան մէջ կը գտնուի ըն-
կերական պարտքը բաղարավարութեան հետ, եռ ի՞նչ է
բաղարավարութեան աղդեցութիւնը ընկերական յարա-
քերութեանց մէջ : —

1. ՌԱԿԵՐԱԿԱՆ բարոյական : Ընկերական բարո-
յականը ամբողջութիւնն է այն պարտուց ,
որք կը ծնին մարդուն իւր նմաններուն հետ
ոնեցած յարաբերութիւններէն : Մարդ ա-
ռանձին չափիր երկրի վրայ . անդամ ըլլա-
լով մարդկային ընտանիքին , ազգային ընտա-
նիքի մը և մասնաւոր ընտանիքի մը , զանա-
զան պարտքեր ունի կատարելիք , որք , իւր
յարաբերութեանց համեմատ , երկուքի կը
վերածուին . մարդիութեան ընդհանուր պարտքը ,
ընկերական պարտքեր , կամ առ սկզբութիւնն :

2. Մարդիութեան ընդհանուր պարտքեր : Մարդ-
կութիւնը մէծ ընտանիք մ'է , որուն բոլոր
անդամները եղբայր են : Այս եղբայրութե-

նէն կը ծնի մարդուն առաջին պարտքը որ առ նմանիս իւր , սէրը կամ զթողոթիւնը , ուստի կը ծնին իրենց կարգին բոլոր միւս պարտքերը , Աերողամտութիւնն սխալանաց համար , բարեդրօնութիւն թշուառներուն համար , թողտութիւնն ու ըիշներուն կարծեաց համար , ասոնք են այն դրական պարտքերը որ պարունակուած են հետեւեալ պատուիրանին մէջ . Ծրէք սրիշին ինչ որ կուզէիր որ ձեզ չներ . Ժխակուն պարտութիւնն ալ սա միւս պատուիրանին մէջ պարունակուած են . Մի չներ սրիշին ինչ որ չիիր ուզէր որ ձեզ չներ : Ասոնց նպատակն է յարդել մեր ընկերին կեանքը , ստացուածքը , համբաւը և աղատութիւնը չմնարեցնել իւր զգայնութիւնը ոչ ալ իմացականութիւնը և աղիտարեր ճամբայներու չառաջնորդել :

Ճխառական պարտքերը կը վերածուին կրաւորական առաքինութեան այսինքն արդարութեան , դրական պարտքերն ալ կը վերածուին ներդորժական առաքինութեան այսինքն զթութեան :

3. Պարտք առ չնոտածիս և առ պետութիւնն : Պետութիւնը կը բաղկանայ ազգին , բաղարին ընտանիքն : Մարդ քաղաքին մէջ կը մտնէ ընտանիքով , ազգին մէջ քաղաքով և մարդկութեան մէջ ազգով :

1°. Մարդ , ընտանեաց մէջ որդի , ամուսին , հայր , տէր կամ ծառայ է :

Իբր որդի , մարդ պարտական է իւր ծնողաց յարդանք , գործով , երախտադիտութիւն և հլութիւն :

Իբր ամուսին , պարտական է իւր ընկերին սէր , հաւատարմութիւն , քաղցրութիւն և պաշտպանութիւն . — Իբր հայր , պարտական է իւր որդւոց երրեակ գաստիարակութիւնն , բարոյական , իմացական և բնական անոնց յարմարած կերպով . — Իբր տէր , պարտական է իւր սպասաւորներուն բարութիւն , ինամք և արդարութիւն . — Իբր սպասարոր , պարտական է իւր տէրերուն աշխատասիրութիւն , հաւատարմութիւն , գաղտնապահութիւն և ակնածութիւն :

Մարդուն ընտանեաց մէջ ունեցած պարտքերը քաղաքին մէջ ունեցած պարտքերուն հպատակ են :

2°. Մարդ քաղաքին մէջ հասարակաց կամ առանձնական մարդ է :

Իբր հասարակաց մարդ պարտական է յարդել տալ օրէնները և ինքն իսկ յարդել . — Իբր տուանձնական մարդ պարտական է հասարակաց մարդուն գործունեայ հնազանդութիւն եթէ հրամանը համաձայն է օրէնին , կրաւորական հնազանդութիւն՝ երբ անոր հակառակ է :

Մարդուն քաղաքին մէջ ունեցած պարտքերն ալ ազգին մէջ ունեցած պարտքերուն հպատակ են :

3° Մարդ ազգին մէջ կառավարող կամ կառավարեալ է :

Իբր կառավարող մարդ պարտական է կառավարեալներուն արդարութիւն, ապահովութիւն, բարոյապէս մոտաւորապէս և նիւթապէս զարգանալու միջցներ, եւայլն : Իբր կառավարեալ մարդ պարտական է կառավարողներուն դործունեայ հնազանդութիւն երբ հրամանը համաձայն է աստուածային թէ մարդկային օրինաց . կրաւորական հնազանդութիւն երբ անոնց հակառակ է :

Մարդուն ազգին մէջ ունեցած պարտքերը երբէք բոլորովին հպատակ չեն անոր մարդկութեան մէջ ունեցած պարտքերուն, քաղաքակրթութիւնը զանոնք շփոթելու ձգտելու է :

4. Քաղաքավարութիւնն : Քաղաքավարութիւնը ճշդիւ բարոյականութեան պարտք մը չէ, բայց անոր զօրաւոր օժանդակն է, իբր օրէն ընկերականութեան : Բարոյականին հարցուցէք թէ ինչ պէտք է ընել և քաղաքավարութեան թէ ինչպէս ընելու է զայն որպէս զի պարտուց կատարման մէջ ձեւը հիմն միացունէք :

Քաղաքավարութիւնը փափուկ զգացման մը և հանրական բարեսիրութեան մը արտայատութիւնն է, որ մեր առաքինութեանց յարդը կ'աւելցունէ մեր դործերն ու խօսքերը այնպիսի կերպերով ընկերացնելով որ ոչ մէկը

վիրաւորուի իւր զգացմանց և խմացականութեան մէջ : Բարեբարութեան պարտք մ'է որ զմեր կը դրդէ հաճոյ ըլլալ ուրիշներուն և զգայուն ընդունուած ամենադոյզն ծառայութեան մը համար : Քաղաքավարութիւնը հաճոյական կ'ընէ ընկերական կեանքը, իբր արուեստ մը համաձայնեցնելու ինչ որ պարտինք ուրիշներուն և ինչ որ պարտինք մեզի : Իւր ազգեցութիւնը այնքան մեծ է, իբր կապ ընկերութեան, որ երեւելի փելիսոփայներ իրենց անարժան չհամարեցան անով զրադիլ : Ասոնք կը հաստատեն թէ, առանց քաղաքավարութեան մարդիկ միայն կռուելու համար պիտի հաւաքուէին : Պէտք է ուրեմն կամ առանձին ապրիլ կամ քաղաքավար ըլլալ :

Քաղաքավարութիւնը այնպէս է բարութեան ինչպէս են խօսքերը մոտածութեան, այնպէս է մոքին ինչպէս է չնորհքը դէմքին, դթութեան քազցը պատկերն է : Անկիրթ մարդոց վրայ առաքինութիւնը թանկադին քարմ' որ գէշ տեղաւորուած ըլլալով իւր փայլին մեծադոյն մասը կը կորմնցնէ : Քաղաքավար կերպերը արդիւնքին արժէքը կ'աւելցունեն և հաճելի կ'ընեն զայն : Վերջապէս քաղաքավարութիւնը քաղաքակերթ մարդուն կնիքը, առաքինութեան համեստութիւնը և պարկեշտութեան փայլն է : Ընկերական դաս-

տիարակութեան անհրաժեշտ տարրներէն մինէ , ամեն ժամանակներու մէջ օգնած է զինք կատարելագործող անհատներու և ժողովուրդներու հռչակաւոր ըլլալուն :

ՀԱՏՈՒԱԾ ԵՐՐՈՐԴ

ԿՐՕՆԱԿԱՆ ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

կրօնական բարոյականը կ'ենթագրէ Աստուծոյ և մարդուն վախճանին ճանաչումը ուսկից կը բղիսին բնականապէս մարդուն պարտքերը առ Աստուծած :

ԹԻՒ ԱԿ

ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱԱՏՈՒՇՈՅ

ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԱԱՏՈՒԱԾՍԲԱՆՈՒԹԻՒՆ

1. Ի՞նչ է բնական աստուծարանութիւնը և ինչո՞վ կը տարիերի աստուծարանութենին .— 2. Որո՞նք են Աստուծոյ գոյութեան զանազան ապացոյցները .— 3. Որո՞նք են աստուծութեան զիշառոր ստորոգնելիները .— 4. Ի՞նչ խնամալոր է աստուծային ճախախնամութիւնը շնկոլով : —

1. Բնական աստուծարանութիւն : Բնական աստուծարանութեան առարկայն է Աստուծոյ ճանաչումը բանին լոյսերովը : Անով կը տարբերի աստուծածաբանութենէն որ այս վերջինը

յայտնութեան վրայ հիմուած ըլլալով իւր վարդապետութիւնները վէճի տակ չդներ , զանոնք կը տայ դերագոյն հեղինակութեամբ մը . ասոր համար է որ իւրաքանչիւր ոք զայն իւր դաւանած կրօնին մէջ կ'ուսնի , մինչդեռ բնական աստուծաբանութիւնը միայն ընդհանուր ծշմարտութեամբք կ'զբաղի զորս ընդունած են այն ամեն կրօններն որոց հիմը միաստուծութիւնն է :

2. Աստուծոյ գոյութեան ապացոյցներ : Աստուծոյ գոյութեան զանազան ապացոյցները երեք տեսակ են . բնական ապացոյցներ , բարոյական ապացոյցներ և բնազանցական ապացոյցներ :

Ա. Բնական ապացոյցներ : Բնական ապացոյցները երեք են . պիտիմ գոյութիւններ , պիտիմ շարժումներ և տիեզերաց կարգը :

1. Նիւթը կայ , արդ , հարկաւոր չէ այն , վասն զի անոր մէջ ամեն բան դիպուածոյ է , ուրեմն նիւթը կ'ենթագրէ Արարիչ մը , Աստուծած կը կոչեմ ես այդ արարիչը , ուրեմն Աստուծած կայ :

2. Նիւթին շարժումը կայ , սա երկուքէն մէկն է , կամ այդ շարժումը անոր էական է կամ չէ , արդ շարժումը անոր էական չէ , վասն զի կրնանք զայն հանդիսա վիճակի մէջ ալ ըմբռնել , նաև , ամեն էական շարժումներէք փոփոխութիւն չընդունիր ոչ ուղղութեան ոչ ալ միջոցին մէջ , սակայն հակառա-

կը կը տեսնուի ամեն օր : Ուրեմն նիւթը առաջին շարժիչ մ'ունի , այդ առաջին շարժիչը Աստուած է , ուրեմն Աստուած կայ :

3° Տիեզերքի կարգը կայ : Արդ որ և է կարգ մը կ'ապացուցանէ թէ կայ իմացականութիւն մը զայն արտադրող , այդ կարգը քանի շատ առարկայներ պարունակէ այնքան մեծ է անոր հեղինակին իմացականութիւնը : Ուրեմն տիեզերքը կարգաւորող իմացականութիւնը գերագոյն է , այդ գերագոյն իմացականութիւնը Աստուած է , ուրեմն Աստուած կայ :

4. Բարոյսկան ապացոյցներ : Աստուծոյ գոյութեան բարոյական ապացոյցները երեք են . բնական օրէնք , մարդուն անդխմադրնի սկսրը , ժողովրդոց միաձայն հաւասարութիւնը :

1° Բնական օրէնք կայ : Արդարեւ , մարդկային գիտակցութիւնը ամեն տեղ կ'որոշէ բարին չարէն մին ընելու և միւսէն խորշելու ըստիպմամբ : Արդ ամեն օրէն օրէնսդիր մը կ'ենթագրէ և այս օրէնսդիրը չիրնար մարդն ըլլալ , վասն զի բնական օրէնը անոր մէջ անոր վրայ և անոր հակառակ կայ : Մարդէն բարձրագոյն զօրութիւն մը միայն կրնայ ըլլալ այն , այդ բարձրագոյն զօրութիւնը Աստուած է , ուրեմն Աստուած կայ :

2° Անդիմադրելի զօրութիւն մը կը մղէ ապերջանիկ մարդը բարձրագոյն էակի մը օդնութեանը դիմելու և երջանիկ մարդը անոր

չնորհակալ ըլլալու . այդ բարձրագոյն էակը , որ մարդոց վախճանին տէրն է , Աստուած է , ուրեմն Աստուած կայ :

3° Ամեն ժողովուրդներ միաձայն հաւանութիւն մ'ունին Աստուծոյ վրայ և այդ համաձայնութիւնը միայն Աստուծոյ և բնական օրէնին վրայ է : Ուրեմն Աստուծոյ գոյութիւնը ժողովրդոց և անոնց ընդունած օրէնին գոյութեան չափ անհերքելի է :

4. Բնազանցական ապացոյցներ : Աստուծոյ գոյութեան բնազանցական ապացոյցները բազմաթիւ են , երկու գլխաւորներն են , առաջին հակի մը հարկառութիւնը կամ բացարձակ պատճառի մը գաղափարը , և անհոնի ծանօթութիւնը :

1° Սա երկուքէն մին , կամ ամեն էակներ գիտաւածոյ են , կամ հարկաւոր էակ մը կայ : Եթէ ամեն էակներ գիտաւածոյ են , եղած է ժամանակ մը յորում անոնցմէ մէկն ալ չկար : Ոչնչութիւնը չկրնար արտադրել էակը , այսպէս աշխարհի գոյութիւնը անկարելի պիտի ըլլար այս ենթագրութեամբ : Այսու ամենայնի աշխարհ կայ , ոչ ոք կընայ ուրանալ զայն : Ուրեմն հարկաւոր էակ մը , բացարձակ պատճառ զայն ի գոյ բերաւ , այս հարկաւոր էակը , այդ բացարձակ պատճառը Աստուած է , ուրեմն Աստուած կայ :

2° Անհունի ծանօթութիւնը կայ մեր հունաւոր իմացականութեան մէջ , եթէ անհունը

գոյ չըլլար ինք իրեն՝ մոքին արտադրութիւնը պիտի ըլլար, այսպէս անհունը հունաորին արտադրութիւնը պիտի ըլլար, որ անտեղի է, անհունը Աստուած է, ուրեմն Աստուած կայ:

3. Աստուածային ստորոգելիք: Աստուածոյ բոլոր ստորոգելիներն ալ անոր էութենէն յառաջ կը դան, արդ այդ էութիւնը առաջին պատճառ ըլլան է:

Առաջին պատճառը անհուն է, վասն զի եթէ հունաւոր ըլլար՝ ուրիշ պատճառէ մը կախումն պիտի ունենար և այլ եւս առաջին պատճառ չպիտի ըլլար :

Եթէ առաջին պատճառը անհուն է՝ իւր բոլոր ստորոգելիներն ալ այնպէս են, վասն զի անսահմանին մէջ ոչինչ կրնայ սահմանաւոր ըլլաւ:

Առաջին պատճառը իրը պատճառ կարող է, ուրեմն անհունապէս հարող է: Իմացական է այն, ուրեմն անհունապէս իմացական: Ողաս է այն, ուրեմն անհունապէս ազատ է:

Անհունապէս կարող պատճառ մը անհունապէս քարի ըլլալու է և հետեւաբար անհունապէս արդար, ոչ չարը ոչ ալ անիրաւը կրնան համաձայնիլ անհունին հետ: Անհունապէս իմացական պատճառ մը զիտութեան մէջ ալ անհուն ըլլալու է, միջոցին մէջ սահմանափակ ըլլալու չէ, ուրեմն անքան է, ոչ ալ ժամանակին մէջ, ուրեմն յաջիտնեալան է:

Ասոնք են աստուածութեան գլխաւոր ըստորոգելիները:

4. Աստուածային հախայնամութիւն: Աստուածային նախախնամութիւն ըսելով կիմացուի Աստուածոյ անհուն բարութեան, կարողութեան, գիտութեան երրեակ գործողութիւննը տիեզերաց յատակագծին մէջ: Այդ յատակագիծը մենք միայն ընդ ազօտ կը տեսնենք, բայց որչափ սահմանափակ ալ որ է մեր տեսութիւնը՝ ամեն տեղ զարմանալի կարդ մը կը դըտնենք և այդ կարգին մէջ զայն յլացող անհունապէս իմացական պատճառը, զայն ստեղծող անհունապէս կարող պատճառը և անհունապէս բարի պատճառը որ կը պահէ զայն իւր արարածներուն երջանկութեան համար որք այնքան հրաշալի յարաբերութիւն մը կը դըտնենց պէտքերուն և զանոնք հոգալու միջոցներուն մէջ:

Թ Ի Կ Հ 2

ՎԱԽՃԱՆ ՄԱՐԴՈՅ, ԱՆՄԱԶՈՒԹԻՒՆ ՀՈԳԻՈՅ

1. Բնէ և մարդուն վախճանը ևս ինչ միթուով կըրնան զայն անհունապէս: — 2: Այլո՞նք են հոգոյ անմահութեան ապացոյցները: —

1. Վախճան մարդոյ: Ամեն գոյութիւն վախճան մուռնի լրացնելիք, ոչինչ ստեղծուեցաւ ի զուր: Էակներուն մէջէն ոմանք բանականութիւն և

զգացմունք չունենալով յանդէտս կը յառաջնան պյան ճամբայներուն մէջ զորս Աստուած գծած է իրենց . մի փոքր մասը , աղատ և իւմացական արարածներ ըլլալով՝ իրենց վախճանին գաղափարն ունին , ինչպէս է մարդ : իւր մտքին բնածին մէկ յղացումն է թէ այս աշխարհիս մէջ դրուած է վախճանի մը համար և իւր որտին մի բնածին պէտքն է ճանչնալ այդ վախճանը : Գիտէ թէ աւելի հանգիստ պիտի ըլլայ և աւելի ապահով իւր վարժունքին մէջ , թէ աւելի լաւ պիտի գիտնայ ուր երթալիքը և ինչ բանէ վախճանլիքը կամ ինչ բան յուսալիքը :

Մեթու : Կակներու վախճանը խուզարկելու համար հետեւելիք մեթոտը անոնց բնութիւնը այսինքն զանոնք բաղկացնող տարրները և անոնց ունեցած միտումները և կարողութիւնները ումնելու և ատկէ անոնց նշանակուած նպատակը եղակացնելու մէջ կը կայանայ :

Արդ , մարդուն բնութիւնը երկու տարրներ կը պարունակէ , հոգին , գոյացութիւն իմացական , զգայուն և աղատ , մարմինը , պարզ հաւաքածոյ մը նիւթեղէն մասնիկներու : Եթէ մարմինը հոգւոյն հաւասար ըլլար՝ մարդուն վախճանը պիտի ըլլար մարմնոյն վախճաններուն ետեւէն ընկնիլ , այսինքն հեշտութեան մէջ , ինչպէս նաև մտքին և սրտին մշակութեան մէջ :

Բայց մարդկային սեռին գիտակցութիւնը կը բողոքէ նիւթին մտքին հետ նոյնութեան գէմ : կը հռչակէ թէ միտքը բարձրագոյն է նիւթէն , թէ մարմինը հպատակելու է հոգւոյն : Ուրեմն հոգւոյն վախճանները կատարելով է որ մարդուն ճշմարիտ վախճանը կը նայ կատարուիլ և համնիլ անոր :

Արդ , հոգին իւր էութեան բոլոր զօրութեամբը կը ձգտի գէպ ի ճշմարիտը , գէպ ի բարին , գէպ ի գեղեցկիկը : Անդ է իւր բոլոր խորհուրդներուն , իւր բոլոր եղձերուն , իւր բոլոր ճիգերուն կատարածը , և ինչ բանի որ հետամուտ եղած է , այդպէս մասնաւոր առարկայ մը չէ , վասն զի այս աշխարհիս իրերէն ոչ մին կրնայ զայն յագեցնել : Երկրի ամեն բարիքներէն և գեղեցկութիւններէն վեր , ինչպէս նաև մարդկային գիտութեանց առարկայ եղած ամեն ճշմարտութիւններէն բարձր ճշմարտութիւն մը , գեղեցկութիւն մը և բարի մը կը յղանայ , չհանգչիր բայց եթէ անհունին մէջ : Անհունը Աստուած է , գոյացութիւն և պատճառ բացարձակ , գեղեցկութիւն կատարեալ , արդարութիւն անսխալական , գերագոյն բարի : Ուրեմն հոգւոյն վախճանն է նոյն ինքն Աստուած : Ծնած է զայն ճանչնալու իմացականութեամբը , անոր զայն ճանչնալու մարմարականութեամբը , անոր միանալու միրովը , անոր ծառայելու աղատ և ուղիղ կամքալ մը :

եթէ անհերքնլի ճշմարտութիւն մը կայ այն
է թէ մարդ այս աշխարհին մէջ չհասնիր իւր
վախճանին , ուսկից հետեւցուցած են թէ ա-
նոր պիտի համնի ուրիշ կեանքի մը մէջ , ուս-
տի ծնած է հոգւոյ անմահութեան վարդա-
պետութիւնը :

2. Անմահութիւն հոգոյ : Հոգւոյն անմահու-
թիւնը մարդուն սրախն և մաքին մէջ հաստառ-
ուած է բազմաթիւ և երեւելի իրողութեամբ.ք :
Կրնան երեքի վերածուիլ . հոգոյն անմինթակա-
նութիւնը , անմահութեան յետին իղձը , աստուածային
արդարութիւնը : Այս երեք ապացոյցներէն առա-
ջին երկու քը կարելութիւնը կ'ապացուցանեն ,
երրորդը - հոգւոյ անմահութեան հարկաւո-
րութիւնը :

1° Հոգին աննիւթ է : Արդ , պարզ գոյա-
ցութիւն մը չկրնար մեռնիլ , վասն զի մահը
ուրի , ռան ՝ , բայց եթէ մասերու տարբա-
սո՞ թիւ : Ուրեմն հոգին անմահ է :

ողին բնականապէս կը բաղձայ երջան-
կութեան որ մահէն անդին ալ կ'երկարածգի :
Արդ , այս բնածին զաղափարը Աստուծմէ կը
դայ մեղ որ չկրնար զմեղ խաբած ըլլալ : Ու-
րեմն հոգին անմահ է :

3° Աստուած անհունապէս արդար է : Ան-
հունապէս արդար էակ մը պարտի իւրա-
քանչիւր անհատի իւր գործոց համեմատ հա-
տուցանել : Արդ , այս հատուցումը արդար

չ այս կենաց մէջ : Ուրեմն ուրիշ կեանք մ'ալ
ըլլալու է որ ներկայ կենաց անկարգութիւն-
ները գարմանէ : Այդ կեանքը կարելի չէ ,
բայց եթէ գերեզմանէն անդին մարդկային
անձին շարունակութեամբը : Ուրեմն հոգին
անմահ է :

Ուրեմն ապադայ կեանքը մարդուն համար
միայն քաղցր ակնկալութիւն մը չէ , որ թըշ-
ուառին միիթարութիւնը կամ զօրութիւնն
է , կամ օգտակար սպառնալիք մը որ կը չա-
փաւորէ ոճիրը անդէն առաքինութեան դէմ :
Կանոնաւորապէս ապացուցեալ ճշմարտու-
թեան մը բոլոր բացայացութիւնն ունի բա-
նին համար :

ԹԻՒ ՀՅ

Որո՞նք են մարդուն պարտքերը առ Աստուած : —

Պարաք առ Աստուած : Աստուած զծ ար-
դը , զայն կը պահպանէ , անոր կը ծա-
նայ , զայն կը գատէ : Այս յարաբերութւնն-
երէն կը ծնին մարդուն համար պարտքեր
զորս կրնանք չորսի վերածել . հառատալ , սիրել ,
հնազանդիլ , տաշտել :

Աստուած կայ . ամէն բան կ'ապացուցանէ
զայդ , բանը , բարոյական զգացումները , տի-
եղերաց կարգը : Ուրեմն մարդ պարտական է
հաւատալ Աստուածոյ :

Մարդ գոյ չէ և չպահեմ իւրաքայութիւնը
բայց եթէ Աստուծով, Աստուծոյ պարափ իմա-
ցականութիւնը և աղատութիւնը որ զինք
թաղաւոր բնութեան կ'ընեն, ևայլն։ Ուրեմն
մարդ պարտի սիրել զԱստուած։

Աստուած, արարիչ մարդուն կ'երեւայ անոր
իբր զօրութիւն մը ոչ միայն բարեղար այլ և
գերագոյն : Ուրեմն մարդ պարտի հնազան-
դիլ Աստուածոյ :

Մարդ ամեն բան Աստուծմէ ստացած է ,
անկէ կախումն ունի և անոր իշխանութեան
տակ է , ուրեմն անոր պարտական է մեծա-
բանք իւր բոլոր էռթեամբ , հունաւոր էակ
ըլլարվ՝ պարտական է խոնարհիլ , երկրպա-
գել անհուն էակին անճառ վեհափառու-
թեան առջեւ , ուրեմն պարտական է պաշ-
տել զԱստուած :

Հաւատքը, սէրը, հնազանդութիւնը և եր-
կըրպագութիւնը կը կազմեն կրօնքը : Կրօնքը
կը կցէ մարդը իւր արարչին պարտքերով որոց-
դիառութիւնը կրօնական խարոյական կը կոչուի :

Ճշմարտին՝ բարւոյն և գեղեցկին հետազօտութիւնը կ'առաջնորդէ այսպէս զմարդ ճանչնալ զԱստուած, սկիզբն, և նպատակ իմաստութեան որ կը լրացնէ և կը պսակէ Փիլիսոփայութիւնը.



ՀՅ Ազգային գրադարան



NL056850B

41820